

# ԲԱԳԻՆ *Pakine*

ԾԱ. տարի, թի 1



Գ-բականութիւն - Արուեստ - Իմացական Աշխարհ

Տպագործություն / Փոքրագույն / Վայս 2013

ՎԱՐԻՉ ԽՄԲԱԳԻՐ  
Յակոբ Պալեան  
ՔԱՐՏՈՒՂԱՐ  
Նազ Գէորգեան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

Սարգիս	
Կիրակոսեան	(Լիբանան)
Մովսէս	
Հերկելեան	(Լիբանան)
Շուշիկ	
Տասնապետեան	(Լիբանան)
Յակոբ	
Տէր Ղուկասեան	(Լիբանան)
Զաքար	
Քէշիշեան	(Լիբանան)
Անուշ	
Թրուանց	(Հայաստան)
Արմենիկ	
Նիկողոսեան	(Հայաստան)
Հրանդ	
Սարգարեան	(Ա. Նահանգներ)
Աւետիս	
Հածեան	(Ա. Նահանգներ)
Յարութիւն	
Պէրպէրեան	(Գանատա)

ԷՇԱԴՐՈՒՄ

Անի Փէկիվանեան-Սարգիսեան

ՀասցԵ՝  
Պուրծ Համուտ  
Շաղպյեան կեդրոն  
Բ. յարկ  
E-mail:  
[pakin@hamazkayin.com](mailto:pakin@hamazkayin.com)  
Հեռ. 00961-1-241072

Տպագրութիւն՝  
Համագֆայինի  
«Վահէ Սէթեան»  
տպարանի

Յքուումի կեդրոն՝  
Համագֆայինի  
Գրատարած,  
Շաղպյեան կեդրոն,  
Պուրծ Համուտ  
Հեռ. (01) 241263/4  
Ֆաքս՝ (01) 260329  
Փոստարկ՝ 80-1096 Պ.  
Համուտ  
E-mail: [imphamaz@inco.com.lb](mailto:imphamaz@inco.com.lb)



Յքատարակութիւն՝  
Համագֆայինի  
Կեդրոնական Վարչութեան

# ԲԱԳԻՆ

ՅՈՒՆՈՒԱՐ, ՓԵՏՐՈՒԱՐ, ՄԱՐՏ 2013  
ԾԱ. ՏԱՐԻ, ԹԻՒ 1

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

■ ՓՈԽԱՅՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ	Սպասարի ել Սպազմաթի Սասին Բայ ՆԱՄԱԿ՝ ՀԱՅ ԵՐԻՏԱԿՐՈՒԵՐՈՒՄ ԵՒ ՍԻՒՍԵՐՈՒՄ	1
■ ԲԱՐԱՎԱՏԵՎԾՈՒԹԻՒՆ	ՓԵՆԵԼՈՓԵ - Սարուշ	4
■ ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԵՐՆ	ԲՈԼՈՐՈՎԿԻ ՈՒՐԻԾ ԲԱՎԱՍՏԵՂԾ ՄԸ՝ ՅՈՎՐԱՆԵՍ ԳՐԻԳՐԵՎԱՆ - Ս. Կիրակոսեան	6
■ ԱԲՋԱԿ	ՍԱԼՍԻՆԻ ԳԱԳԱԹԸ - ՊԵՊՈ ՍԻՄՈՆԵԱՆ ՄԻ ԳԻԵՐՈՒՄՅ ՍՊԻՏԱԿ ԶԻՒԸ - Սաթենիկ Խաչատրեան	8
■ ՎԿԱՅՈՒԹԻՒՆ	ՄՐՏԻ ԽՈՍՔ - Մեղա Գրիգորեան «ԲԱԳԻՆ» ԻՆ՝ ՏԱՐԵԿԻՑ ԵՐԲՈՐ ԻՐ ՅԻՒՍԱՅԵՐԱԿԻՆ ԱՌԹԻ - Արթուր Անդրանիկեան	11
■ ԱԲՋԱԿ	ՏԵՆՉԵՐՈՒ ՍԵՐՈՒՄԴ ՄԸ (հատուած) - Յակոբ Պալեան	15
■ ԲՈՎԱՏԵՎԾՈՒԹԻՒՆ	ԳԵՂԱՐՈՒԵՏԱԿԱՆ ԹԱՐԳԱՄԱՍԻԹԵԱՅ ԱՌԱՋԱՎԱՅԱՏԿՈՒԹԻՒՆԵՐԸ - ԱՆՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ	16
■ ԹՄՐԳՄԵՎԱԿԱՆ	ՄՕ ԵԿԱՆ - Գրականութեան Նոպելեան դափնեկիր - Յ. Պ.	22
■ ԳՐԱԽՈՍՎԱԿԱՆ	ԲԱՐԳԵՆ ՄԻՄՈՆԵԱԿԻ «ԽԱՉՔԱՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՄ ՄՐՏԻ ԵՒ ՄՏՋԻ ԱՄՄԱՐ ԴՈՂԱՄՁԵՐ - ԵՄՄԱ ԿՈՍՏԱՆԻԿԵԱՆ	38
■ ԱԲԽԻՒ	ՃԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԵԶ - Փրոֆ. Մանաս Սեւակ ՅԱՄՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԵԶ - Փրոֆ. Մանաս Սեւակ	44
■ ԱԲՈՒԵՏԱՆ	ԹԵ ԻՆՉՈՒՄ ՃԱՐԱԿԱՐԵՏՈՒԹԵԱՆ ԿԱՐԳ ՄԸ ՅԱՏԿԱՆԻԾՆԵՐ ՓՈԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈԹԱԿԱՆ ՈՃԻՆ - Կարպիս Արմեն	50
■ ԳՐԱՎԱՆ ԳԵՄՔԵՐ	ՄԵԾ ԳՐՈՂԻՆ 100-ԱՄԵՐԱԿԸ ԱԼՊԵՐ ՋԱՄԻՒ ՅԱՄԱՍԱՐԴԿԱՅԻՆ ԵՒ ՄԻԾ ՆԵՐԿԱՅ - Յ. Պ.	61
■ ԱԲՈՒԵՏԱՆ	ԼՈՒԱՎԱԿՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ Կ'ԱՆՁԱՏՈՒԻ՞ ԶԲՈՒԱՇՐՋԻԿԻ ՊԱՏԵՐՆԵՐԵՆ - Յ. Պ. ՔԱՂԱՔԸ ԼՍՈՂ ԵՒ ՎԵՏՎԵՏԱՑՈՂ ԳՈՅՆԵՐՈՂ ՀԱՅԱ ՂԱԶՈՂ ՄԻՐԵՅ ԿՈԿԻԿԵԱՆ	65
■ ԳՐԱՎԱՆ ԳԵՄՔԵՐ	ՅԱՄԱՍԱՐԴԿԱՅԻՆ ԵՒ ՄԻԾ ՆԵՐԿԱՅ - Յ. Պ.	73

## ԿԱՐԵՒՈՐՈՒԹԵԱՄԲ ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ ԿԵ ՅԱՆՁՆԵՆՔ ՀԵՏԵՒԵԱԼԵ.


ԿԸ ԽՆԴՐԵՍՔ ՐՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԶՂՐԿԵԼ  
ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՐՈՍՔ ՆԱԽԱՊԵՍ ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ԵՆ  
ԳԻՐՔՈՎ, ՄԱՍՈՒԼՈՎ ԿԱՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՎ

Կողքի նկար՝ Աս ցը ծարկաւ,  
«Հետեւելով նաւակներու քմայրին»  
Միրէյ Կոկիկեանի




**RETROSPECTIVE**  
«ԱՐՄԵՆԻԱՆ ՈՍՊՆԵԱԿԵՏ»  
ԳԱԼՈՒՏ ՊԱՊԵԱՆ  
Թերությո, 2011

**«5 ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ»**  
Հեղինակ ԱՐԱ ԱՐԺՐՈՒՆ  
ՊԵՂՈՒԹՅ, 2012




**«ՊՏՈՅՑ ՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ԲԱՌԱՐԱՆԻՆ ՄԵԶ»**  
ՅՈՒՆԱՏԵՏՐ - 78  
Հեղինակ Ռ. ՀԱՏՏԵՃԵԱՆ  
Հատոր Ա.  
Խաթանյան, 2012

**«ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ - 5»**  
Հեղինակ ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ  
ՆԻԼ ճըրգի, 2012



**«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿՐԳԸ»**  
Հեղինակ Ս. Յ. ՊՈՒԼՏՈՒԳԵԱՆ  
Փոխ-կառավարիչ Լիբանանի Կեդրոնական դրամատան 1985-1990  
ՊԵՂՈՒԹՅ, 2012



**«Էօթէն ԵՌԻՆԵՍՔՕ» ԾԱՆԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿ  
«ԱՆԵԹԵԹ»Ի ԴԻՄԱԿՈՎ ՆՈՐԻՐԱՊԱՋ ԳՐՈՂԸ ԵՒ  
«ԱՐՁԱՆ ԿԸ ՄԱՐԱՍԱՅ»  
Հեղինակ ՄԵԹՈՐ Գ. ՏԵՐՏԵՐԵԱՆ  
ՊԵՂՈՒԹՅ, 2012**

**«Guide de la Mémoire Arménienne en France»**  
Հեղինակ HRANT NORSEN



## 3. ՊԱԼԵԱՆ


## ՄԱՐՄԱՐԻ ԵՒ ՄԱԳԱՂԱԹԻ ՄԱՍԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ՝ ԵՐԻՏԱՍԱՐՈՆԵՐՈՒՆ ԵՒ ՄԻՒՄՆԵՐՈՒՆ

Օշականի հետեւորեամբ, երբեմն կը մտածե՞նք մագաղաթի եւ մարմարի մասին, մեր երեկուան, ներկայի եւ ապագայի կեանքի պարագաներուն:

Երիտասարդները պիտի ըլլային յաջորդութիւնը ապահովողները, ոչ միայն ընտանեկան անունի մը, այլ նաև հաւաքանութեան, զոր կը կոչէին եւ կը կոչէն ԱԶԳ: Առանց իրաւ շարունակութեան ապահովման, ԱԶԳը կը խամրի:

ճառերու մէջ յիշուած շարունակութիւն ապահովող հայ երիտասարդութիւնը կա՞յ այսօր: Կան հայածնունդ երիտասարդներ, որոնց մէկ մասին համար միայն կրնանք ըսել հայ երիտասարդներ, եւ կան ծագումով հայածնունդ երիտասարդներ, որոնց թիւը կ'աճի ի հեծուկս առաջիններուն: Երկու տեսական բայց ոչ արուեստական խնքաւորումներուն միջեւ կա՞յ բաժանարար գիծ:

Ազգի մը պատկանելութիւնը ինքնութեամբ կը ճշդուի: Եաքութները կամ Էսքինները ոչ Հնդիկ են եւ ոչ ալ Չինացի, Եաքութ են կամ Էսքիմօ: Եազութներ, Էսքիններ, Չինացիներ, կամ Հայեր կան, որոնք այդպէս ալ չեն այլեւս, որդեգրուած ըլլալով ուրիշ մշակոյթի մը մէջ, ոչինչ պահելով իրենց ծագման ազգակերտ արժեքներէն, իրենց լեզուն, մշակոյթէն, իրաւունքնու գիտակցութենէն, նոյնիսկ երբ գոյն կամ ոլոնագիծ պահած են: Իրենց ինքնութիւնը ֆրամասացիի, անգլիացիի, ռուսի, կամ այլ ազգի ինքնութեան պատճենն է: Կորսուած է իրենց տարբերութեան առաջինութիւնը,





# ԲԱԳԻՆ

«virtus»-ը, հոգեկան ուժը:

Իրենց ծագման յիշողութիւնը, բախտաւոր պարագային, օտարալեզու պատկերացարդ գիրք մըն է, գրադարանի ապակեփեղկի ետին: Որպէսզի ըսեն, թէ իրենց հայրը, կամ մեծ հայրը, հայ էր:

Առանց արդարացումներու հաճոյակատարութեան, անհատը, այս պարագային հայ(ածնունդ) երիտասարդը, ինքնութեան գոյութենական հարցումը պէտք է ուղղէ, ուղղած ըլլար: Մարդուսական իրարանցումներէ հեռանալով, երեցներն ալ այդ հարցումը պէտք է ուղղեն, իրենք իրենց, իրենց գաւակներուն, սերունդին:

Երիտասարդութեան անորոշ տարազով երբ ուռուցիկ եւ զարդարանքի նմանող խօսքեր կ'ըսենք, ինքնութեան հարցը ի մտի պիտի ունենանք: Կ'ունենա՞նք:

Մեր վաղը աւելի լաւ կ'ըլլայ եթէ գիտնանք աշակերտել, երբ գրասեղաններու ետին ենք եւ երբ այլեւս չենք: Արդի համարուած կեանքը մեզ զրկած է աշակերտելու կամքէ:

Անհատապաշտութիւնը եւ սպառողական ընկերութեան հետ քայլ պահելու կիրքը ժամանակակիցներս կը բանտարկեն անմիջականի, մակերեսայինի եւ թիւր ըմբռնուած արդիականութեան մէջ, որ յաճախ հայերէն գիրքը արտաքսած է մեր միտքի հորիզոննէն:

Երբեմն գրադարանս կը խնամեն, որպէսզի անոր տակնուվրայութեան մէջ չկորսուիմ:

Դիզուած գիրքերու տակէն աչքը քքեց «Պողոս Սնապեանի խմբագրութեամբ 1983-ին լոյս տեսած Յակոր Օշականի «Կայսերական Յաղթերգութիւն» գիրքը: Այդ գիրքը այսօրուան երիտասարդութեան տարիքը ունի: Բայց այդ երիտասարդութեան, նոյնիսկ անոնց երեցներէն, մէկ ձեռքի մատներուն վրայ համրուողներ թերեւս գիտեն, որ նման գիրք կայ: Եթէ հայերէն չըլլար, կը գիտնայի՞ն: Բայց ապահովաբար աւելի հակամէտ կ'ըլլային գիտնալու:

Դադրեցուցի աշխատանքը: Բացի գիրքը: Խմբագիրը գիրքին սկիզբը գետեղած է Յակոր Օշականի խօսքը («Զուարբնոց», 1930, թի 7): Գիրքի մը իրատարակութեան եղած նպաստի մը կ'անդրադառնայ Օշական: Ժամանակակիցներս բազմաթիւ ձեւերով կրնանք բանալ ըսուածը, եթէ խզուած չենք հայ գիրքէն, հայերէնէն եւ ընդհանրապէս գիրքէն:

Երիտասարդները, որոնց վրայ պէտք է գուրգուրալ,- այս ալ թեմէն ըսուածի պէս խօսք է,- չեն տեսներ եւ չեն լսեր Օշականի խօսքը, հետեւաբար չեն աշակերտեր պատմութեան եւ իրաւ մեծերուն:

Օշական կ'ըսէ. «Նոր քաղքենին գուցէ կ'անգիտանայ իր ժեսթին տարողութիւնը: Աւելորդ չէ յիշեցնել իրեն, թէ մագաղաքը աւելի կ'ապրի, քան մարմարը: Ի՞նչ է եկած մեզի մեր պատմութենէն, անոր այսպէս կոչուած փառքերէն, քանի մը գիրքերէ դուրս: Ու ի՞նչն է նորէն, որ այսքան կործանումներէ յետոյ, քանդրուած ծիածանի մը նման մեր գլուխներուն կը յամառի թրթուալ ու տեւել: Ունի՞նք աւելի կախարդ յուռութք մը, քան մեր գրականութիւնը: Որ մեր տղաքը կապէ մեր ցեղին ու մեր ճակատագրին: Անոնք, որ գիրք մը կը տպէն, նեցուկ կը կապէն մեր հոգիին խորտակուաղ սիւներուն»:

Մագաղաքը կ'ապրի եւ կ'ապրեցնէ:

Դանիէլ Վարուժանի նկարագրած Բակուր իշխանի «արքենի դուռ» ունեցող ապարանքը չկայ, բայց մեր ձեռագիր մատեանները դարեր անցած են եւ կան որպէս հարրստութիւն: Այդ մատեաններուն տէր եղող, զանոնք ընթերցող, պահող եւ աճեցնող երիտասարդութիւն ունի՞նք:

Հայածնունդներ օտար լեզուներով մատեաններ կ'աճեցնեն, որո՞ւ համար եւ ի՞նչ ընելու:

Օշական կ'ուղղէ հարցումը, զոր չենք ուղղել երիտասարդներուն. «Ու ի՞նչն է նորէն, որ այսքան կործանումներէ յետոյ, քանդուած ծիածանի մը նման մեր գլուխներուն կը յամափի թրթռալ ու տեսել: Ունի՞նք աւելի կախարդ յուսութք մը, քան մեր գրականութիւնը»...

Այսօր ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆը «կը յամափի թրթռալ»... հազուազիւտ դարձող երեցներով, որոնց օդակը կը նեղնայ, քանի որ նոր երեցներն ալ անմիջական անցեալի նորերն են: Անոնք եւ նորերը այլ ուղղութիւններու վրայ են:

Երիտասարդութիւնը, բախտաւոր պարագային, կարգախոս կը կրկնէ: Ե՞րբ ինքնութեան հպարտութեամբ ան պիտի վերանուածէ իր ազգային լեզուն, որ Շաւարչ Սիսարեանի բնութագրումով չըլլայ սոսկ, «հաց պանիրի հայերէն» մը, եւ հանդիսանայ կրողը իր ազգի գրականութեան, որպէս ընթերցող եւ որպէս աճեցնող:

Հարցում է, զոր գործնապաշտութեամբ, դադրած ենք ուղղել, որպէսզի վշտացողներ ըլլան:


Հայ հեղինակ մը կ'ըսէր, որ այլեւս պիտի վճարենք հայերէն գիրք կարդացողին... Ի՞նչ իրապաշտութիւն:

Կ'ըսեն, թէ պէտք է գուրգուրալ երիտասարդութեան վրայ: Հայ գրականութեան դրսեր բաց են: Եկող պէտք է ըլլայ: Գուրգուրացողներ կը գտնեն:

Եթէ մեր բանիմացները, գործնապաշտները եւ երեցները նուազ հպարտանային օտարալեզու հայածնունդ գրողներով, կարմիր գորգ չփուէին օտար լեզուներով իին եւ նոր ինքնահաստատում փնտռողներու առջեւ, թերեւս նորերը կը մտածէին աւելի տէր ըլլալ Օշականի «կախարդ յուսութք»ին:

Մագաղարի մասին մտածող սերունդի պէտք կայ, աղմուկէ հեռացած, որ հաւաճօրէն կը սպասէ մարմարը նալատակ շիամարող նաեւ երեցներու ... «օրինակ»ը:

Կամ, ինչպէս յաճախ յիշած եմ Վիքքոր Հիւկոյի խօսքը, երբ ան կըսէ. «Կարմիր գլխարկ դրի իին բառարանին»: Այսի՞նքն...



«Պատասխանը», Վահրամ Զովլակիմեան, 2004




## ՓԵՆԵԼՈՓԵ

Ողիսեւար այս անգամ  
Անվերադարձ մեկնեցաւ  
Յոռոկով մութ անդունդները ձեղքելով  
Ալիքները գրոհեցին բարկածայթ  
Ավին մինակ ու տատանող սիլուէթին  
Ինչպէ՞ս սանձել թափը հսկայ  
Ինչպէ՞ս ապրիլ առանց կայմի  
Չտատանիլ ու չինալ  
Առանձնութեամբ խորտակուած

**Փենելոփիէն**  
Իր շուրջ հաւաքեց բոլորը  
Եւ մնաց առանձնութեան մէջ  
Որովհետեւ  
Խօսքերը բոլոր ասեղնազործեր էր  
Ու դրեր բարձերուն  
Բոլորը տեսան արինը որ կը լերդանար  
Զեռազործի կուտերուն մէջ  
Եւ աչքերը փակեցին

Կրկին դարձաւ գիշերին  
Հազաւ ամպերը  
Եւ աստղերով հաւաքեց մազերը սաթէ  
Լոռութիւնը նստաւ կողքին  
Ու միասին ըմպեցին դառնութիւնը  
Որ իբր ցող  
Անձեւեց բոլոր հոգիներուն  
Մոռցուած  
Ապերջանիկ

Բայց սպասումը  
Այն էր որ կը կարկտէր  
Ճերեկը գիշերուան  
Կը ջնջէր եղածները ցալի սրբիչներով  
Նորովի գրելու համար սէր մը



«Հանրապետութիւն»,  
Անատոլի Աւետեան, պղինձ, 2009

Որ քառուին դեռ չէր ծնած  
Չէր ծնած  
Ու երկունքի ցաւերուն մէջ  
Պրկեր էր զինք  
Յնտոյ եղաւ մայր մեծ-մայր  
Ու դարձեալ կին  
Մատանին էր որ գլորուսող օրերուն  
հետ  
Կը գլորէր  
Ու կը նշէր ձակաստագրին ուղիները  
Պատահական  
Կամ գնչուիին ամէն առսուն  
Գաւաթներուն մրուրները կարդացող  
Ու հեռացող կաթիւներ ցրցցելով  
  
 Շատեր եկան ու նայեցան  
Հարցադրեցին ափսոսացին հեռացան  
Մինչ իր սիրտը կը թվոտար  
Ամէն քայլի  
Ու կ'օրօրուէր ամէն սիրէ  
Մօռեցող  
Արձագանգները փնտուելով ձայնին  
որ կար  
Տակարին  
Տակայն հեռու եւ անտարբե՞ր  
ծածկուած

Քակուած թելերը հովերը  
Տարտղնեցին  
Տարին մօտիկ բերին հեռու  
Խառնշտեցին կեանքը արդէն  
դասաւորուած  
«հոն հոն» ըսին ու քաշեցին  
Թռուցիկի նման զինք ալ քաշկրտեցին  
Ու հանեցին վեր-վեր անդին  
Մինչեւ ձիւնոտ գազաթները  
Եւ անունը «Հաննա» դրին

Գիշերները գելարան  
Զաւարտեցան թելերուն հետ  
Ու թելերը մազերուն հետ խձճուած  
Կախեցին զինք յոյսի անյոյս օրրանին  
Պէտք էր կտրել թելե՞րը թէ՞ մազերը  
Պէտք էր կանչել տատրակները  
քիւերէն  
Ու քնանալ քաղցր խարկանքի տրուած  
Մինչեւ հասնի ժամանակը  
Մինչեւ կրկին զան ապրելու օրերը  
  
 Որոնք կը քակեն կեանքը  
Կուտ առ կուտ  
Զայն վերստին հիւսելու  
խոստումներով  
Ու կը հրեն երազներու օրրանին  
Ու կը տանին մրափի  
- տատրակներ զուր կը մնչեն -  
Բայց երր կու զայ արթնացումը  
ուշացած  
Ճշմարտութեան մը վրայ  
Կեանքը հեռուէն «քացակայ եմ»  
կը պոռայ

6 Յուլիս, 2012  
Հալէպ




# ԲԱԳԻՆ

**ՍԱՐԳԻՍ ԿԵՐԱԿՈՍԵԱՆ**

ՄԵՐ ԿՈՎՈՒՄՆԵՐԸ

## ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԲԱՆԱՏԵՂԾ ՄԸ՝ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐԵԱՆ



Հետ վերջին շունչը քալեց հայ քերթողութեան ծանօթ հովերուն դէմ, պարզեց իր ընդդիմադիր բանաստեղծութեան դրօշը, պայքարեցաւ բանիւ եւ գործով, բացաւ իր ուրոյն ուղին եւ քերթողագիրք առ քերթողագիրք կատարելագործեց իր բանաստեղծական ծրագիրը, որ խոր ազդեցութիւն թողուց յետ-անկախացման շրջանի երիտասարդ բանաստեղծներէն ոմանց վրայ:

Բախտաւոր աստղի տակ ծնած բանաստեղծ էր Յովհաննէս Գրիգորեան, Գիւմրիի զուարժախոհ ու կենսուրախ մթնոլորտին մէջ հասակ նետած պարզ ու սրամիտ սրտամօտ ներկայութիւն մը, որուն նկարագրային բնորոշ յատկանիշներէն անմասն չմնացին իր ստեղծագործութիւնները: 1970-ական թուականներու ծանր օրերուն զուգահեռ եւ իր սերունդին յարափոփոխ ժամանակէն վեր, շուրջ յիսուն տարի Յովհաննէս Գրիգորեան լծուեցաւ իր բանաստեղծական ժամանակը կատարելագործելու տեսնագին աշխատանքին՝ իրարու կամրջելու համար այդ օրերու դաժան առօրեան եւ իր ապրած ու չապրած օրերուն անդր-ժամանակը, այսինքն՝ տագնապահար ու տեսլապաշտ բանաստեղծի երագները, տեսիլներն ու կարօտները: Աւելի ուշ՝ Հայաստանի վերանկախացումէն ետք, նորանկախ հանրապետութեան հիմնահարցերն ու տագնապաները շարունակեցին մաս կազմել իր ամէնօրեայ ներքին փոթորկումներուն, տառապանքներուն եւ երազներուն: Քաղաքացիական պատասխանառուութեան խորագոյն գիտակցութեամբ, հայավայել խիզախութեամբ եւ ամբողջական նուիրումով ինքզինք կերտած Յովհաննէս Գրիգորեան ձեռնածալ չէր կրնար մնալ, մնաց եւ ամենայն հաւատարմութեամբ եղաւ նաեւ նոր ժամանակներու մէկ հարազատ վկայագրողը՝ իր սերնդակից գրչեղբայրներէն Դաւիթ Յովհաննէսի եւ Արտեմ Յարութիւնեանի հետ: Բայց միշտ տարբեր եւ անձնադրոշմ՝ ինչպէս վայել է տաղանդաւոր

## ՆԳՈՎԵԱԼ ՐԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՈՒՆ:

Հիմա չկայ ինք: Բայց մեզի հետ են եւ պիտի շարունակեն ապրիլ «առանց երաժշտութեան» իր սքանչելի, տաք ու վարակիչ երգերը, իր տարօրէն ինքնատիպ եւ բարախուն թարմաշունչ քերթողութիւնը, որ, անկասկած, պիտի արժանանայ համակողմանի ընթերցումի, արժեւորումի եւ գնահատանքի:

Յովհաննէս Գրիգորեան: Մէկ խօսքով՝ հոսանքին դէմ թեւատարած սրբազան խենթ մը: Նոր խօսքի եւ բանաստեղծական թարմ եւ կենսախայտ արձագանքներով ու նշաններով ձեւաւորուած հակաբանաստեղծութիւն մը, որ ծնաւ արդի ժամանակներու դժոխքէն, մերկացուց բանաստեղծութիւնը աւանդապաշտ տաղերգուներու հնարոյր հանդերձանքներէն, մէկդի չպրտեց սպառած ու գրքունակ ծանօթ լեզուին պաճուճանքներն ու ժանեակները, քանդեց տաղաչափութեան քարացած կաղապարները եւ բանաստեղծութիւնը վերաջերմացուց պարզ ու համեստ մարդոց լեզուին անմիջական գրաւչութեամբ: Պարզ ըսած՝ հաստատեց գոյութեան իրաւունքը նոր ու անառակ այնպիսի՝ բանաստեղծութեան մը, նոր ծնած մանուկի մը չափ կենսաթրթիու եւ բիրտ ըլլալու աստիճան անպաճոյն այնպիսի լեզուամտածողութեան մը, որ արձակունակ ժուժկալ խօսքը բարձրացուց նոյնքան ջղապիրկ գոյակերպ մը ըլլալու ոլորտներն ի վեր, ապրեցաւ իր լինելութեան հարցադրումները, եղաւ պատասխան հարցադրումներու ինքնակատարելագործում, ստեղծագործական մշտաբորբոք արկածախնդրութիւն եւ շարունակ ինքզինք գերազանցեց:

Արդարեւ, 1979-ին, լոյսին եկած իր առաջին քերթողագիրքէն՝ «Բոլորովին ուրիշ աշուն» էն մինչեւ իր վերջին հատորը՝ «Երբեք չմեռնես - ահա թէ ինչ ասում եմ քեզ», Յովհաննէս Գրիգորեան միշտ պեղեց «դանդաղ ժամեր» ուն «առաջին բառեր»ը՝ դառնալու համար իր ժամանակաշրջանի անդրանիկ վկայաբերը: Եւ որովհետեւ բանաստեղծութիւնը եղաւ իր միակ ազատութիւնն ու կոչումը, ամբողջական յանձնառութեամբ ան տէր կանգնեցաւ մերօրեայ հայ գրողի իր պատասխանատուութեան՝ իր ենթագիտակցական աշխարհի մութ ու լոյս եղանակներուն բացայայտումը հաւասարեցներով անհրապոյր ու սովորական առօրեային հետ, որպէսզի ծնի եւ ամբողջանայ Պարոյր Սեւակի երազած անբանստեղծական բանաստեղծութիւնը:

Այս իսկ պատճառով ազատ բանաստեղծութեան իր նախասիրած ձեւին հաւատարիմ՝ Յովհաննէս Գրիգորեան իջաւ փողոց, որովհետեւ, ինչպէս պիտի ընդգծէր իր առաջին յօդւածներէն մէկուն մէջ, «պոեզիան հիմա խօսել է նշանակում (առաջ՝ երգել)»: Այսպիսով, տակաւ առ տակաւ, կենդանի կեանքը, ցուրտ ու զզուելի, առօրեան, քաղաքական ու ընկերային ցնցիչ իրաղարձութիւնները, ողբերգազաւեշտական պատկերները, կեանքի անհեթեթ իրականութիւններն ու մանկական գուարթախոն՝ յուշերը միահիւսուեցան «երկու ջրհեղեղի արանքում» իր տեղը փնտուղ նոր օրերու բանաստեղծին անկատար երազներուն հետ, իր բանաստեղծական ծրագիրին տուին նոր թափ ու թոփչք՝ իր ամբողջական կատարելութեան առաջնորդելու համար սեփական ջղապիրկ կենսափորձին, պատկերաւոր լեզուամտածողութեան, կեանքի չօշափելի մանրամասնութիւններուն եւ զուարթախոհ վերյուշին հիմնասիւններուն վրայ բարձրացած արձակ քնարերգութիւն մը, մէկ խօսքով՝ Յովհաննէս Գրիգորեանի վերիրապաշտ անդր-բանաստեղծութիւնը:

ՊԵՐՊՈՒՅՏԱՆԵՐՆ

### ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՅՈՒՆԵՐ

## ՍՎԵՆՏԻՆԻ ԳՎԳՎԹԸ

Մասիսէն առաջ տեսած էի Սաննինի գագաթը: Ճերմակ սաւանով ծածկուած: Մինչեւ հիմա ամէն պատշգամ ելելուս կը դիտեմ Սաննինի գագաթը, որ երկինքի կապոյտին միանալով հոգեթով տեսարան մը կը պարզէ: Մայրիները եւ Սաննինը արդէն Լիբանանի խորհրդանշներն են՝ որպէս յաւերժութեան կաղնիներ: Զէի կրնար պատկերացնել, որ օր մը կրնամ Սաննինի գագաթը բարձրանալ: Այնքան անմատչելի թուած էր ան ինծի: Անմերձանալի թուացող ուրիշ բաներու նման խորհրդաւոր:

Թաղեցի երիտասարդէ մը լսած էի, որ ինք քանի մը ընկերակիցներով բարձրացած է Սաննինի գագաթը: Տուած էր, որ կարդամ իր օրագրութիւնը: Ոչինչ կը յիշեմ անկէ: Բայց կը յիշեմ իմ ընկերներով բարձրանալու արկածախնդրութիւնս:

Չորս հասակակից ընկերներով որոշած էինք, երբ օր մը մօրս յայտնեցի որոշումը:

- Մամա՛, ընկերներով որոշած ենք Սաննինի գագաթը բարձրանալ, այնպիսի շեշտով մը, որ անվերադառնալի էր:

- Ի՞նչ,- ըստւ,- հայրդ թող չմէ:

- Հայրս չմելու համար քեզի կ'ըսեմ:

- Բացակայած օրերուդ համար ի՞նչ բացատրութիւն պիտի տամ հօրդ:

- Կ'ըսես որ ընկերներով պտոյտի գացինք:

- Երեք օր պտոյտ կ'ըլլա՞յ, ես իմ պատասխանատուութեամբս չեմ արտօներ:

- Արտօնես կամ չարտօնես, ես պիտի երթամ:

Պատրաստութիւնները տեսնուեցան: Ամէս մէկս իրեն սահմանուածը: Չորեղէն ուտելիքներս, դանակ եւ այլ պիտոյքներ: Հաստ լարէ պայուսակը մեր ուսերուն, ինկանք ճամբայ: Վրան լարելիքն ալ շալկեցինք: Պէյրութէն մինչեւ Պիսքէնթէ գիւղը գացինք փոխադրակառքով: Հին եւ յոգնած փոխադրակառք մըն էր: Գիւղին ճամբանները ասֆալթապատուած չէին: Փոխադրակառքը հեւալով, մերթ կանգնելով, մեզ հասցուց Պիսքէնթէ գիւղը: Ճամբան մտածեցի, որ մեքենակառքը մեզ դժուար կը քաշէ, հապա մենք ինչպէս ոտքով պիտի բարձրանանք Սաննինի գագաթը:

Քալելը աւելի հեշտ էր քան մազլցիլը: Թէեւ բեռներով քալելն ալ դիւրին չէր: Խօսակցելով, կատակելով եւ երգելով ճամբան կարճցուցինք: Մեր երգած երգերէն էր:

**Մէկ ժամէ ի վեր կը քալենք, կը քալենք:**  
**Ահա հասանք մեր մօտակայ գիւղը:**

**Հասած էինք հեռաւոր գիւղը Սաննինի, որ քիչարնակ խակական գիւղ մըն էր։ Հիմա չեմ գիտեր ինչ զարգացումներ ունեցաւ։ Այս ատեն նախնական էր։ Զուրը առատօրէն կը հոսէր աղբիւրներէն իր կարկաչող նուազներով։ Սաննինի գիւղէն առաջին հանդիպած գիւղացին յարեց։**

- Բարի եկած էք մեր գիւղը։

**Մեր բեռներէն կ'երեւար, որ Սաննինի գագաթը պիտի բարձրանանք։**

- Ան, որ Սաննինի ջուրէն կը խմէ, ըսաւ, առողջ կը մնայ եւ երկար կ'ապրի։

**Գիւղացիի բարեմտութիւնն էր, թէ՞ոչ իրապէս կը հաւատար իր ըսածին։ Անյագօրէն խմեցինք։ Գիւղացին մեզի օգնեց որպէսզի յարմար տեղ մը վրանը լարենք։ Լարեցինք չարչարանքով։ Բերուած ուտելիքներէն կերանք եւ փորձեցինք քնանալ։ Ո՞վ կրցած է քնանալ վրանին տակ։ Մէկ կողմէ ձորերու արձագանգները, հովերն ու սուլոցները, միւս կողմէ իմ վախս, որ իմ վեհերոտ մանկութեանս օրերէն կուզար։ Մեր պառկած վիճակին մէջ կարծես գայլեր մեր վրայ պիտի յարձակէին։ Վախս ամչնալէս ընկերներուս չէի արտայայտեր։ Բայց ինչ մեղքս պահեմ, մինչեւ լուսնայ, վախը մէջս էր։ Ընկերներու միջեւ խօսակցութիւնները որոշ մեղմացում կը բերէին։ Գիշերը անցաւ, բայց ինչպէ՞ս անցաւ։ Դողերով…։ Լոյսը ծագելուն առաջին ոտքի ելողը ես եղայ։ Գիշերանոց չէինք տարած։ Տարատ շապիկով պառկած էինք։ Արեւը չելած պէտք է սկսէինք մեր մագլցումը։ Արեւը կիզիչ կ'ըլլար։ Իրարու**



# ԲԱԳԻՆ

սիրու տալով նետեցինք մեր քայլերը։ Ի յնալով ետ ելելով, շարունակեցինք։ Խոստովանիմ, որ վհատութեան պահեր ալ անցուցինք։ Նոյնիսկ ետ դառնալու տկարութիւններ ունեցանք։ Պատանեկան մեր կամքը յաղթեց։ Դժուար ժայռերէ մագլցելով հանգչելիք տեղեր կը գտնէինք եւ կը հանգչինք։ Բաւական քրտնեցանք, բայց քանի կը բարձրանայինք այնքան կը հովանայինք։ Գազաթին վրայ մսեցանք ալ։ Բայց պաշտպանուած էինք։

- Հասա՞նք, գոռաց ընկերներէս մէկը։ Հաւատալի չէր։ Բայց իրականութիւն էր։ Սաննինի գազաթն էինք։ Այդ բարձունքէն կը փոքրանային տեսողական հորիզոնի տարածքները, ճամբանները, մարդերը։ Աւելի ուշ էր, որ օդանաւէն պիտի դիտէի վարերը եւ ունենայի նո՛յն զգացողութիւնը։ Այդ զգացողութեան բարոյական արժէքին հետագային է, որ պիտի անդրադառնայի։ Հարցերուն, խնդիրներուն վերէն նայելու։

Աւելի երկար չէինք կրնար մնալ։ Բարձունքին վրայ ցուրտ էր։ Բոնեցինք էջքի ճամբան։ Բոլորովին ալ հեզասահ չէր էջքը, բայց մագլցելու դժուարութիւնը, անհարթութիւնները յաղթահարածին համար այլեւս հարց չէր։ Սաննինի ձիւներէն մեր ջուրի ծարաւը յագեցնելով, հանգրուան առ հանգրուան, իջանք ստորոտ։

Ի՞նչ երանութիւն էր մեր ունեցածը։ Ուրիշ ոչ մէկ բանով չէր փոխարինուեր։ Միայն երանութիւն չէր, այլ նաեւ Սաննինի գազաթը բարձրացած ըլլալու հպարտութիւն։

Երբ գրեցի լիրանանեան պատերազմի ֆոնին վրայ «Մայրիներու Արմատները» գիրքս, ընթերցողներէս մէկը ըսաւ։

- Լիրանանցիէն աւելի լիրանանցի ես այս գիրքիո մէջ։

- Որովհետեւ, պատասխանեցի, Սաննինի գազաթին ջուրը խմած եմ։

«Մայրիներու Արմատներ»էն ետք Սաննինի մասին այս գրութեամբս աւելի թեթեւցած կը զգայ հոգիս։

12 Մեպտեմբեր, 2012

\* Սաննին.- Լիրանանի երկրորդ ամենաբարձր ու ձիւնապատ լեռը։

# ՄԻ ԳԻԾԵՐՈՒՎՅ ՍՊԻՏԱԿ ԶԻՒԾ

ԿԱՇԵ

**Ես հաւատում եմ, որ ինչ որ տեղ յասմիկները կարմիր են, իսկ կակաչները մանիշակագոյն... որ միակողմանի են ճանապարհները ու հեռու տանող ուղիները փակ են՝ երեւանեան փողոցների պէս:** Ես հաւատում եմ, որ աշխարհի բոլոր քաղաքները երեւանի պէս են շնչում, երբ քնած են ու ինձ են տեսնում իրենց երազներում:

**Ես հաւատում եմ...**

**Յուլիսի 25... օրը չորեքշաբթի, իսկ իմ սենեակում առաւօտից ձիւն է գալիս:** Ես կարոտում եմ: Դու երազում էիր մարմնիս վրայ լեռներ ու ձորեր նկարել, յետոյ լեռնազնացի հետաքրքրութեամբ պեղել... իսկ մարմնիս մէջ՝ մաշկիս կիսաւեր ծակոտիներում ժայռեր կան, ուր ամէն անդամ թաքցնում եմ ինձ, երբեմն էլ՝ քեզ, իսկ աւելի յաճախ, շարաթուայ կենտ օրերին յուսահատութիւնս ինքն իրեն գցում է այդ ժայռերից, բայց երբեք չի մեռնում: Ավսո՞ս:

**Ծիծաղի՛ր...միշտ այդպէս ծիծաղիր, ես պաշտում եմ քո ծիծաղը, յատկապէս երբ այն խառնուում է սեւ գիշերուայ սպիտակ ձիւներին:** Իսկ ես ինձ գիշերից գիշեր եմ նետում, ինձ նետում եմ գրկից գիրկ: Սպասի՛ր: Գիտեմ, որ Հիմա լսում ես ինձ, գիտեմ, որ Հիմա հեռուում ես, գուցէ ուրիշ մարմինների վրայ ես փորձում նկարել ժայռապատկերներ: Գուցէ: Ես հաւատում եմ, հաւատում եմ, որ ինչ որ տեղ հեռուում գնացքներն անցնում են ծովերի միջով ու նաւերը օդապարիկով են տեղաշարժուում, ես հաւատում եմ, որ քո կանաչ, մոխրագոյն աչքերում դու պահում ես իմ մատները՝ մետաղից, փայտից, քարից, ժայռերից:

**...Այսօր լուսինը դարձաւ 22 տարեկան:** Ես կը գնամ խանութ, կը գնեմ տորթ ու մոմեր, կը վառեմ մոմերն ու կը փշեմ: Ների՛ր, որ շա-



«Յասմիկ», Սվետլանա Յակոբեան, 2003

# ԲԱԳԻՆ

տախոսում եմ: Քեզ համար եմ նարնջագոյն զգեստ հաղել, նարինջներով, նարնջային:

Ես.- Դու ուզում ես ասել:

Դու.- Մի քիչ համբերիր:

Ես.- Երկա՞ր կը մնաս:

Դու.- Զգիտեմ: Գուցէ: Իսկ դու՞:

Ես.- (Լոռում է)

Դու.- Երէկ ամէնուր քո ժպիտն էի փնտում:

Ես.- Գտա՞ր:

Դու.- Զգտայ:

Ես.- Տեսնու՞մ ես...

Դու.- Գիտէի, որ այդպէս կ'ասես:

Ես.- Տեսե՞լ ես, թէ կայարաններում ինչքան շատ մարդիկ կան, որ սպասում են: Ես էլ եմ սպասում ու կայարանից կայարան սպասումն ուժեղանում է, իսկ գնացքը միշտ ուշանում է: Երէկուանից փորձում էի զանգել քեզ, որ ասեմ.

Ես.- Շատ եմ կարօտել մատներդ՝ քարից, քամուց, փայտից, ժայռերից...

Դու.- (Լոռում է)

Ես.- Կարօտել եմ...

Դու.- (Լոռում է)

Ես.- Ոչինչ չունե՞ս ինձ ասելու:

Դու.- Տեսե՞լ ես ձիւնը:

Ես.- (Լոռում է)

Դու.- Քեզ փորձեցի նկարել ձեան մէջ... Զստացուեց:

Ես.- Էլի կը փորձե՞ս:

Դու.- (Լոռում է)

Ես.- Կը փորձե՞ս էլի:

Դու.- Զգիտեմ... Գուցէ... Երեւի:

Ես հաւատում եմ, որ ինչ որ տեղ հիմա ցերեկ է ու դու քնած ես, եւ որ քնելուց առաջ հասցրել ես նկարել լուսաբացը:

Ողջ փողոցը հիմա իննկարոյրով է լցուած, ու ինձ թուում է, թուում է, թուում է, թէ այդ իննկարոյրը լողում է մաշկիս կիսաքանդ ծակոտիների միջով, ժայռերի ու լեռների ստորոտներին, զգու՞մ ես.

Դու.- Կ'ուզէի... շատ կ'ուզէի զգալ:

Ես.- Բայց չես զգում:

Դու.- (Ժպտում է)

Ես.- Ինչու՞ ես ժպտում:

Դու.- Ինձ թուում է՝ կողքիս ես:

Ես.- (Լոռում է)

Դու.- (Լոռում է)

Ես.- Իննկարոյրը ռունգերիս մէջ է:

Դու.- Այսօր աղօթե՞լ ես:

Ես.- Հա՛:

Դու.- Իսկ ինձ զտա՞ր:

Ես.- Ինչպէս միշտ:

**Մէկը երգում է գիշերուայ մէջ, մէկը՝ մատները քարից, քամուց, փայտից, ժայռերից:**  
**Ինչպէս միշտ:**

**Մենք իրար այնքան լաւ գիտենք, որ գրեթէ մոռացել ենք:**

**Դու մենակ ես: Խխունջների ականջներում ծովի խոստովանութիւնն է, ծովի համբոյրն է խխունջների մաշկի մէջ...էլի փորձի՛ր նկարել ինձ, այդպէս ինձ միայն դու ես տեսել:**  
**Դու ինձ փորձում էիր անգի՞ր անել, բայց չէ՞ որ ես քոնը չեմ, նրանն էլ չեմ, նոյնիսկ ծովին չեմ: Փակի՛ր կանաչ-մոխրագոյն աչքերդ, նրանց մէջ քամիներ կան, իսկ ես մըսում եմ:**

**Խըն-կա-բոյ-րը՝ .....**

**տունս լցուել է խնկարոյրով, ինչպէս աչքերս՝ քո սիզարէտի ծխով: Գլուխս պտտուում է:**  
**Օդի մէջ մատներս հաւաքում են քո հեռախօսի համարը.**

**Ես.- Ալլօ...բարեւ, քնած չե՞ս:**

**Դու.- (Լոռում է)**

**Ես.- Գիտեմ, որ քնած չես: Վաղը կը գամ քո տուն: Սենեակովդ խկական ցունամի է անցել...երեւի: Նայում եմ, նայում, ու ինձ այնտեղ չեմ կարողանում գտնել:**

**Ես.- Դո՞ւ ես ինձ թաքցրել, թէ՞ ցունամին է ինձ շպրտել մի անկիւն:**

**Դու.- Զգո՞ւմ ես... լուսինն իր զոյնը փոխել է:**

**Ես.- Ես քեզ արթնացրի՞:**

**Դու.- Ների՛ր, դարձեալ չհասցրի աղօթել:**

**Ես.- Ես արթնացրի՞ քեզ:**

**Դու.- Ես արթուն եմ ...միշտ: Ուզում էիր ասել...**

**Ես.- Ուզում էի ասել, որ հեքիաթս եմ կորցրել... չե՞ս գտել:**

**Դու.- (Լոռում է, չի շնչում)**

**Ես.- Եթէ գտնես, վերադարձրո՛ւ, խնդրում եմ: Բարի...**

**Դու.- Գիշեր...**

**(Տու-տու-տու-տու-տու-տու-տիկ-տակ-տու-տու-տիկ-տակ-տու-տու)**

**Երբ փակ կոպերն են համբուրում, ուրեմն բաժանումը երկու քայլի վրայ է:**

**Ես.- Դա ինձ ծանօթ է: Ինչո՞ւ համբուրեցիր իմ փակ կոպերը: Ես յաճախ եմ կարօտում քեզ, գրեթէ միշտ:**

**Դու.- Զգում եմ, որ քնած չես:**

**Ես.- Կոպերս վառուում են դեռ: Ինչո՞ւ համբուրեցիր իմ փակ, իմ թաց կոպերը: Դու գիտէիր, դու վստահ էիր...իսկ ես միայն կասկածում էի... ուրեմն մօտ էր, արդէն մօտ էր...այդքան մօտ էր:**

**Խխունջների կոպերը ոչ ոք չի համբուրել: Աւազահատիկները նրանց ամուր գրկել էին, երբ նրանք հեկեկում էին ծովի սիրուց, իսկ ինձ ոչ ոք չզրկեց: Գուցէ ես նրանցից մէ՞կն եմ:**  
**Գուցէ:**

**Ես.- Ինձ թւում է, ես գիտեմ քեզ:**

**Դու.- Ինձ թւում է՝ ես գիտեմ քեզ:**

**Ես.- Կ'երգե՞ս ինձ համար...յոգնած եմ ու շատ:**

**Դու.- Սիրում եմ կոպերդ, նրանք նման են խխունջների, որ թաքնուում են լազուրի մէջ, երբ ամաչում են ծովից: Սիրում եմ կոպերդ: Երբեմն ինձ թւում է, որ դու կարող ես տիեզերքի գաղտնիքները թաքցնել կոպերիդ մէջ, բայց եւ մի օր անփոյթ՝ ժպիտիդ հետ շաղտալ ամէնուր: (Ծիծաղում է)**

**Ես.- Ծիծաղի՛ր...ես պաշտում եմ քո ծիծաղը:**

# ԲԱԳԻՆ

**Դուր.- Զեմ լսում քեզ...բայց եթէ դու ինձ լսում ես, պահի՛ր ինձ կոպերիդ մէջ ու հետդ տար:**

**Ես.- Ծիծաղի՛ր...ես սիրում եմ քո ծիծաղը...**

**Եկեղեցու զանգերը, որ այդպէս էլ չհասան իմ ականջներին եւ որոնց մէջ ամէն անգամ փնտռում էի քո ձայնը, այսօր յայտնուել էին բոլոր հայելիներում, տետրիս էջերում, մազերիս մէջ։ Կարօտից ձեռքս էի առնում քո սիզարէտներն ու ուզում էի ծամել դրանք... ինձ թւում էր՝ դու նրանց մէջ ես, քո հոտն էլ նրանց մէջ է։ Դու ուրիշ ես, դու ուրիշին ես։ Երբ ես ծխում էի քո սիզարէտը, նրա ծխի հետ թոքերիս մէջ էր իջնում քո ձայնը, ես համբուրում էի քեզ... շատ... շատ։ Այրուում էին մատներս...իսկ ես...։ Պատմի՛ր ինձ, ասա'.**

**Ես.- Երբ տիեզերքում բոլոր հրեշտակները տիրում են, ի՞նչ են երգում։**

**Դուր.- (Լռում է)**

**Ես.- Ի՞նչ...**

**Դուր.- (Լռում է)**

**Ես.- Ես քեզ չեմ լսում։**

**Դուր.- Սիրում եմ...**

**Ես.- Ի՞նչ...**

**Դուր.- .....**

**(Տու-տու-տու-տու-տիկ-տակ-տու-տիկ-տակ-տու-տու-տիկ-տակ-տու)**

**Աղօթիր ինձ համար...ես գիտեմ, որ դու երբեք չես աղօթում, բայց եթէ աղօթես, ասա նրան, որ քեզ սիրում եմ։**

**Հեռախօսալարերի միջով ամբողջ մի կեանք է գնում ու գալիս, ու այդ միլիարդաւոր կեանքերի մէջ իմն էլ ապրում է դառը ժամկիտը դէմքին։ Իսկ ես աշխարհում, աշխարհի չափ, աշխարհից էլ շատ ուզում եմ լսել քո ձայնը՝ իմին ի պատասխան։ Աշխարհի բոլոր հեռախօսալարերը խճճուում են կոկորդիս մէջ ու խեղդուում եմ...ես խեղդուում եմ։**

**Ցամիկների տակ հոգեհանգստի մեղեղիներ էին մրմռում կատուի պէս։ Իսկ հոգեհանգստի օրն այնքան շատ ծաղիկներ կային, որ մի պահ դու կորար նրանց մէջ, դարձար նրանցից մէկը։ Ու ես հաւատացի իմ մտապատկերին... մինչեւ հիմա էլ հաւատում եմ։**

**Ես հաւատում եմ, որ ինչ որ տեղ յասմիկները թափանցիկ են, իսկ կակաչները մոխրագոյն... որ միակողմանի են փողոցներն ու հեռու տանող ուղիները փակ են՝ երեւանեան փողոցների պէս։**

**Իմ ցանած եւ քո աճեցրած մանուշակները գնալուցդ յետոյ գժուեցին, ցաւից պոկեցին իրենց շորերն ու թուան։**

**Դու երազում էիր մարմնիս վրայ լեռներ ու ձորեր նկարել, այնինչ աշխարհի բոլոր ժայռերը, ձորերն ու լեռները քեզ հետ տարար։**

**Ցուսահատութիւնս երէկ նորից փորձեց ինքնասպան լինել՝ նետուելով ժայռից, բայց նորից կենդանի մնաց։ Ակասո՛ս։**

**Ցուլիսի 25.. օրը երեքշաբթի։ Շնորհաւոր ծնունդդ, սիրելիս։ Տե՛ս իմ սենեակում ինչ-քա՛ն ձիւն է եկել...**

**Ես.- Ալօ, դու ինձ լսու՞մ ես...**

**Դուր.- .....**

**(Տու-տու-տու-տու-տիկ-տակ-տու-տիկ-տակ-տու-տու-տու)**

## «ԲԱԳԻՆ»Ի 50-ԱՄԵԱԿ

### ՍՐԾԻ ԽՕՍՔ

Քուրմի մը երկիւղածութեամբ խոնարհեցանք տաճարիդ, դուն մեր առաջին սէր, առաջին երկրպագութիւն. ուրիշ էին օրերը, պահանջները, կարիքները. ծարաւ էինք զիտութեան, հերոսական էինք երազներով, զինիներուն ամէնէն ընտիրն էիր մեր քիմքերուն. հարբեցանք լեզուական շքեղութիւններով, խոռվեցանք խմաստութիւններով, ամրացանք հովանիդ ներքեւ, աճեցանք էջերուդ լայնքին...

Հիմա դարձեալ ուրիշ են օրերը: Յիսնամեակ մը ձգած ետիդ, կանգնած ես նորին դիմաց: Մենք եւս ուրիշ ենք արդէն: Կեանքի բազում բովերէն ու ծովերէն անցած տարեկիցներ ենք համարեա: Եւ արդէն ուրիշ են մեր ներքին զգայնութիւնները, լայնատարած լիճեր են մեր ջուրերը, արմատին ամուր կառչած՝ ենք նաեւ աշխարհի որդի: Ուրիշ թող ըլլան օրերդ զալիքի: Բացուէ՛ նոր հորիզոններու, ազգայինէն բարձրացիր միջազգայինին, զրաւէ աշխարհի լուսարձակները, մի՛ մնար տասանորդներու կարօտ, այլ գանձարանդ լեցուր նոր սիրանքներով: Բաշխ՛ աշխարհին ոսկին ածուփու եւ ընդերքու լեցուր նոր տեսիլքներով:

Շնորհաւոր տարեղարձդ, մեր բոլորին սիրելի ԲԱԳԻՆ:

Ընդառաջ՝ աղամանդեայ յորելեանիդ...

ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

### «ԲԱԳԻՆ»ԻՆ՝ ԻԲՐԵՒ ՏԱՐԵԿԻՑ ԵՂԲՈՐ ԻՐ ՅԻՍՆԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

50-ամեակդ է ու ես շուարուն՝ նշանակալից տարեղարձիդ խորանի առջեւ կ'երեւակայեմ «Աթլաս» տպարանը, եւ երկիւղածօրէն ծնունդիդ սպասող Կարօ Սասունիին, Եղուարդ Պօյաճեանիին, Պօղոս Մնապեանիին, - ներկայում Յակոր Պալեանի հողածու խմբագրապետութեամբ, - որոնց շնորհիւ եւ ձեռամբ շունչ ու մարմին ստացար, որ հետագային փառաւորապէս սնուցանէիր Հայ Գիրը եւ Միտքը՝ խմացական շարժումով, եւ կարծես թէ զօրում էիր շարունակել աւագ եղրօրդ՝ Բոստոնի «Հայրենիք» հանդէսի ողջախոհ սկզբունքայնութիւնը Հայոց տարածութեան եւ ժամանակի մէջ՝ պահպաներով լեզուի եւ ոճի քո ինքնօրինակութիւնը՝ շնորհիւ այն բանաստեղծների, գրողների, գրադատների, որոնք ակամայ բագինական էին դարձել, եւ «ձայն հառաջանաց հեծութեան սրտի» քեզ էին վերընծայում իրենց ի խորոց սրտի խօսքը եւ «կ'երգէին ձեռամբ»: Նրանցից շատերն այսօր ապրում են, նրանք առաջին օրհնեալ քայլերն արել են քո հոգածու ուղեկցութեամբ եւ վստահ եմ որ տակաւին քո գերիվեր ոյժի ազդեցութեան տակ արդ իրենց սքանչացումն են ապրում յորելեանիդ առմիւ:

Սիրելի եւ վաստակեալ յորելեար,

Անմնացորդ եւ շարունակական է սէրդ ու նուիրումդ Հայ գրին եւ առինքնող. եւ ես՝ հասունութեանդ վկան՝ քեզ երբեք տարագիր չեմ համարել ու պատկերացրել, որովհետեւ Դու՝ «Փիւնիկէն աւելի փիւնիկ է Հայը» սարաֆեանական խտացեալ պատգամի եւ ոգեկոչումի որդեգիրն ես եղել՝ միշտ «պատնէշին վրայ», սփիւռքեան հայ հաւաքականութեան ներգործուն սիրոյ ոգով կենսահաստատ:

ԶՈՒՐԴ. ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿԵԱՆ  
Բանաստեղծ, գրականագէտ

Երեւան, 9 Օգոստոս, 2012

# ՏԵՆՉԵՐՈՒՄ ՍԵՐՈՒՆԴ ՄՀ

(Հատուած անտիալ վեպէն)

Ցոյցը նախորդող երկու օրերուն Օհան թերթեր կը գնէր։ Աշխարհի հեռու եւ մօտ անկիւններու մասին լուրեր կային, մեծ ու պատիկ պատերազմներ, մահեր, անծանօթ անուններով երկիրներու մէջ։ Աւազակներու մասին առատարան զգայացունց տեղեկութիւններ կը տրուէին, զգայացունցը թուղթ եւ մելան ծախելու միջոց էր։ Գեղուհիներ՝ սլացիկ եւ մերկապարանոց էջեր կը գրաւէին։ Միշտ վերսկառղ՝ տարբեր անուններով։

Օհան քանի մը թերթերու մէջ հանդիպեցաւ երկարապատում յօդուածներու՝ Փիրէն-եան լեռներու արջերուն մասին, հեռատեսիլը հաղորդումներ կատարեց։ Աղմուկ բարձրացուցին, ըսելով որ անոնք կ'անհետանային, զանոնք բազմացնելու համար Ռումանիայէն նորերը պէտք էր որ բերէին։ Ի զուր մէկ տող կը փնտուէր հայոց մասին, անոնց վերագրուած նոյնիսկ «Պատապարտելի» արարքներուն մասին, չէր գտներ, ինչ որ իր հոգիին մէջ անզօրութեան զգացումէ բխած ընդվզում կը յառաջացնէր։ Արջերու անհետացումով կը տագնապէին, հեռատեսիլը անոնց մասին նկարահանումներ կը սփուէր։ «Կուշտերու քաղաքակրթութիւն», ըսաւ ինքնիրեն։

Հապա՞ անհետացող լեզուները, ժողովուրդները, սովահար ուռած փորով մանուկները։

Միջօրէի դադարին ուսանողները հաւաքուած էին կասդոնի սրճարանը։ Հոն էին լրագրողի որդին Ալէն Մորիէն, Սումայան, Զապէլը։ Օհան մօտեցաւ Ալէնի եւ շնորհակալութիւն յայտնեց նախորդ օրուան իր միջամտութեան համար, որ ինք ազնուութեամբ տեղը նստեցուցած էր քաղքենիի շփացած ձախլիկը։

- Կարդացի ինծի տուած պրակդ։ Որպէս ֆրանսացի, զարմանալի կը գտնեմ, որ այլ նմանօրինակ պարագաներու այնքա՞ն շատախօս քաղաքական գործիչներ եւ թերթեր, ներառեալ ձախակողմեանները, լուռ կը մնան։ Պրակը տուի հօրս, որպէսզի կարդայ։ Ինծի ըսաւ որ խմբագրութիւն պիտի տանի։ Իսկ յայտնեց որ ներկայ պիտի ըլլայ ցոյցին, - ըսաւ Ալէն։

Օհան միացաւ Զապէլին եւ Սումայային։ Զգուշութեամբ կրկին հետաքրքրուեցաւ բացակայ Հաշէմով։ Սումայա պահ մը լուեց։ Խուսափեցաւ պատասխանելէ։ Փոխարէն ըսաւ, որ Զապէլին պիտի ընկերանայ ցոյցի օրը։ Երբ զուրս կու գային սրճարանէն, քանի մը հոգի ըսին, որ կարդացած էին պրակը, իրենց զարմացումը յայտնեցին, որ այդ դէպքերուն մասին չէին լսած։ Զէր խօսուեր։ Օհանի համար նորութիւն չէր մարդոց անտեղեակութիւնը։ Մտմտաց, որ եթէ համալսարանականները տեղեակ չէին, ինչպէ՞ս

**տեղեակ պիտի ըլլային ժողովրդական խաւերը:** Ի՞նչ պէտք էր ընել եւ չէր ըլլար:

Յետմիջօրէի դասին նկատեց որ Սումայա զգուշութեամբ սրահ մտաւ: Երիտասարդ կին դասախոս մը կը ներկայացնէր կարգ մը կղզիներու բնակչութեանց մօտ ամերիկացիներու կողմէ կատարուած ուսումնասիրութիւնները, որոնք կը վկայէին մշակոյթներու եւ այդ ժողովուրդներու հոգիի եւ միտքի հորիզոններու այլազանութեան մասին, որոնց շտեմարանը անոնց ինքնութիւն տուող լեզուներն էին, որ բառերը խտացեալ պատմութիւն էին: Գերադասութիւն տեսնել մէկ մշակոյթ միւսին բաղդատելով, անընդունելի սխալ մըն էր, իսկ զանազան ձեւերով անոնց փճացումը՝ ոճիր,- կ'ըսէր տիկինը:

Օհան մինչեւ դասի աւարտը հետեւեցաւ, մանաւանդ որ դասախոս տիկինը շատ հասկնալի կերպով եւ օրինակներով կը բացատրէր: Սումայա միշտ հոն էր, եւ ապահովաբար զինք կը սպասէր: Դրան առջեւ զիրար գտան, եւ հակառակ կրօնական արգելքի, Սումայա բարեւելու համար համար համբուրուեցաւ: Բոլորն ալ այդպէս կ'ընէին, ինչո՞ւ Սումայա պիտի չարդիականանար: Այդ կրօնական արգելքը ինք չէր ընտրած: «Վիլլըթանէօզ»ը ազատութեան դաշտ էր: Սումայա յանդուգն աղջիկ էր եւ ըսի-ըսաւներէն վեր էր:

- Ինչպէ՞ս կը պատահի, որ այս օրերուն քեզ չեմ տեսներ, չես տեսնուիր,- հարցուց Օհան:

- Գործեր ունէի:

- Հաշէմ վերադարձա՞ւ,- նիւթը փոխելու համար հարցուց Օհան:

- Տեղեակ չեմ,- ըսաւ Սումայա:

Կը թուէր թէ ան չէր ուզեր խօսիլ ոչ իր եղօր եւ ոչ ալ իր զբաղումներուն մասին: Շեշտը պրկուած էր, արտայայտութիւնը սառած:

Պահ մը լուռ քալեցին կողք կողքի, դէպի ելքի դարպասը: Ուսանողները կ'աճապարէին տուն հասնելու համար:

- Տէ՛ս, անոնք երթալիք տեղ ունին, սպասող ունին, - ընկճուածի ձայնով խօսեցաւ Սումայա:

- Եթէ ոչ հոս, բայց հեռուն մենք ալ սպասող ունինք, եթէ հոս ենք, այդ իրենց մեր վրայ դրած յոյսերուն համար է,- արեւելքցի իմաստունի պէս ըսաւ Օհան:

- Համալսարանին մէջ բաժնած պրակդ կարդացի: Կրօնակիցներուս հաշւոյն ամչցայ: Զեր ցոյցին պիտի գամ, ցոյց տալու համար որ գործուած ոճիրը կրօնական չէր, այլ նուաճողական, կայսերական: Գիտես, որ նոյն լուծին տակ եղած են նաեւ պաղեստինցիները, արաբները, մէկ լուծէն անցած են միւսը:

- Գիտեմ, Սումայա: Բայց հազուադէպօրէն կրօնական պատնէշը յաղթահարելու ճիգ կ'ըլլայ: Պատմութիւնը կրօնական անհասկացողութիւնները եւ անոնց հետ եկած ոճիրները կը յիշեցնէ, բայց մարդիկ չեն լսեր: Քաղաքական շահերը արդարութեան ճամբան կը խցեն, եւ յաճախ կրօնքը որպէս միջոց կը գործածեն: Եւ տկարները կը շահագործեն: Անոնք ալ կարծելով որ քաղաքականութիւն կը խաղան, կը շահագործուին: Այդ շահագործումը օր մը կրնայ առաջնորդել, կրօնքի դիմակին տակ, միջազգային բախումի:

- Դաստիարակութեան հարց է: Ես իմ ժողովուրդիս պիտի բացատրեմ: Անոնք դիւրաւ պիտի հասկնան: Իսկ եթէ ձեզմէ մէկը գայ եւ ինք բացատրէ, ազդեցութիւնը տարբեր կ'ըլլայ: Հայերու պահպանողականութիւնը կը հասկցուի իրենց կրած տառապանաքով:

Հասած էին գետնուղիի կայանը:

Սումայա անակնկալի բերելով Օհանը՝

# ԲԱԳԻՆ

- Կրնա՞մ բնակարանդ գալ եւ հոն կը շարունակենք այս զրոյցը: Խօսակիցի պէտք ունիմ: Այս խօսքերը կ'ըսէր Սումայա առանց զանոնք շպարելու, շփոթի մատնելով Օհանը: Ակներեւ էր, որ Սումայա հոգեկան տակնուվրայութիւն մը կ'ապրէր, բայց չէր բանար իր հոգին: Կը տառապէր: Այդպէս է առանձնութեան ազդեցութիւնը, ան կը բազմապատկէ յուղումները, եւ այդ պահերուն ամէն տեսակ խենթ մտածումներ կը ծնին: Օհան չէր հասկնար իր զգացումները Սումայայի հանդէպ, հիմա կինը չէր տենչար, ան կը նմանէր վիրաւորի մը՝ որ ապաստան կը փնտոէր: Ինչպէ՞ս կրնար զլանալ այդ ապաստանը:

Օհան չէր ուզեր, որ Սումայա տեսնէր իր խեղճ սենեակը: Արեւելքցիի հպարտութիւն ունէր: Բայց չէր ուզեր նաեւ անոր առջեւ իր դուռը փակող ըլլալ: Ի՞նչ պիտի մտածէր ան եթէ իր առջեւ փակէր իր բնակարանի դուռը:

- Սումայա,- ըսաւ Օհան, բայց չշարունակեց:

- Հսէ՛...

- Սումայա, շատ խեղճուկ սենեակ մը ունիմ, յուսախար պիտի ըլլաս:

- Սենեակով մը խանդավառուելու կամ յուսախար ըլլալու վիճակին մէջ չեմ: Կարեւոր այն է որ քովդ ըլլամ: Առանձին չըլլամ:

Երբ աստիճաններէն կը բարձրանային, Սումայա ուժգնօրէն բռնեց Օհանի ձեռքը:

- Հայերու ցոյցին պիտի զամ եւ կողքիդ պիտի ըլլամ: Ոչ միայն քեզի համար: Այլ պարտականութեան համար: Նոյն պայքարն է: Երանի մարդիկ հասկնան, որ միասին պէտք է ըլլան ընդդէմ չարութեան:

Օհան բացաւ դուռը: Ներսը փակի հոտ կար: Բարձրացուց լուսամուտի փեղկը, հրաւիրեց Սումայան որ նստի իր սեղանին առջեւ:

Նեղլիկ եւ անապատի նմանող սենեակը բնակուած էր, յանկարծ կենդանացած էր: Եթերը տարբեր էր: Օհան կը սպասէր, որ Սումայա իր հոգեկան խոռովգի մասին խօսի, գիտնալով հանդերձ որ ան ցարդ խոստովանութիւններէ խոռոսափած էր: Լոռութիւնը խզելու եւ խօսակցութիւնը փոխադրելու համար չէզոք գետնի վրայ, հարցուց.

- Դասերուն կրնա՞մ հետեւիլ, լեզուի դժուարութեան արգելքը յաղթահարեցի՞ր: Ես յաճախ բառարանի օգնութեան կը դիմեմ երբ գիրքերը կը կարդամ: Իսկ երբ արագ խօսին, կը կորսուիմ, չեմ հասկնար:

Խօսակից փնտուող Սումայա լուռ կը մնար: Իր դէմքին վրայ կը կարդացուէր ճմլող ցաւ մը: Օհան իր նեղլիկ անկողինին եզերքը նստեցաւ: Կը նախզգար որ ծանրակշիռ լուր մը ունէր աղջիկը, որ զինք զգետնած էր, զոր չէր կրնար եւ չէր ուզեր խոստովանիլ:

- Օհա՞ն:

- Այո՛, Սումայա:

- Կողքիդ կրնա՞մ նստիլ:

- Եթէ կ'ուզես:

Սումայա անսպասելիօրէն գլուխը հանգչեցուց Օհանի ուսին:

- Հաշէմը պիտի չգայ:

Ըսաւ եւ փղձկեցաւ: Ամբողջ մարմնովը կը դողար: Ալ չշարունակեց:

Օհան ըսելիք բառ չէր գտներ: Միաժամանակ ինկած էր ենթադրութիւններու մէջ:

Եթէ Հաշէմ մեռած ըլլար, պիտի ըսէր որ մեռած էր եղբայրը:

Պատուհանէն դուրս նայեցաւ, արդէն մութ էր: Աղջկան ցնցումները մեղմացած էին,

բայց կը մնար պրկուած, կրկին փղձկելու պատրաստ:

Զգուշութեամբ իր վրայ կոթնած մարմինը հեռացուց: Բաժակ մը ջուր բերաւ:

- Խմէ՛, կը հանդարտիս:

Աղջիկը առաւ բաժակը, ումազ մը կուլ տուաւ, վերսկսաւ հեծկլտուքը:

- Քովէս մի՛ հեռանար,- լաստի կառչողի մը պէս խօսեցաւ Սումայա:

Դատապարտուածի աղաչական շեշտ մը կար Սումայայի խեղդուկ ձայնին մէջ: Այնպէս զգաց, որ ան կը փնտոէր, իր չխոստովանած ցաւի ծանրութեան տակ փուլ չգալու համար, դուռ մը:

Պահ մը ետք Օհան անդրադարձաւ, որ Սումայա կը մրափէր: Զգուշութեամբ հեռացաւ անկէ եւ բարձին վրայ դրաւ աղջկան գլուխը: Ի՞նչ ահաւոր զաղտնիք մը ունէր ան, ի՞նչ մեծ դժբախտութիւն պատահած էր:

Այդ վիճակին մէջ Սումայա աւելի գեղեցիկ էր եւ մանաւանդ՝ խորհրդաւոր:

Ինք անզօր էր անոր ցաւը բռնելու: Եւ փորձեց զիրք մը կարդալ: Բայց ինչպէ՞ս կեղրոնանալ:

Գիշերը յառաջացած էր, երբ Սումայա աչքերը բացաւ, ժամացոյցին նայեցաւ:

- Ի՞նչ եղաւ ինծի,- ըսաւ բարձրածայն:

- Ոչինչ, յուզուած էիր եւ քնացար:

Պատրաստուեցաւ մեկնելու:

- Ուշ է: Կրնաս հոս պառկիլ այս գիշեր:

- Չեմ կրնար: Քովս նստիր:

Երբ Օհան Սումայայի կողքին պիտի նստէր, ան փարեցաւ իրեն, կատաղութեամբ, բան մը յափշտակողի պէս: Պահ մը ետք, Սումայայի այրող մարմինը կը հանգչէր Օհանի կողքին, գիրկընդիմառնուած էին նեղիկ անկողնին վրայ, եւ այդպէս մնացին մինչեւ առաւօտ: Ոչ Սումայա յանձնուած տրուած էր, ոչ ալ Օհան աղջկան տիրանալու փորձ ըրած էր:

Սումայա պաշտպանուած էր Օհանի մարմինով եւ քնացաւ: Յաջորդ առաւօտ, երբ տունէն դուրս պիտի գային, Սումայայի աչքերը կարմրած էին:

- Եթէ այս խենթութիւնը չընէի, ես իրապէս պիտի խենթանայի, չնորհակալ եմ, Օհա՛ն: Չես կրնար երեւակայել թէ որքա՛ն չնորհակալ եմ:

Այդպէս ալ Օհան չհասկցաւ թէ ի՞նչ կար «Հաշէմը պիտի չգայ» խօսքի ետին:

Գիտէր որ ազատագրական պայքար մղողի մասին հարցում չէր ուղղուեր: Այդ սորվեցուցած էին իրեն, երբ դեռ պատանի էր:

Չհարցուց եւ չհասկցաւ:

\* \* \*

## «Ապրիլ 24»:

Ինչպէս անցեալ կամ նախանցեալ տարիներուն, կէսօրէ ետք ընդհանրապէս ցանցնուած թոշակառուներու, քանի մը կիներու, եւ երիտասարդներու ներկայութեամբ, աւանդականօրէն կրկնուող հոգեհանգստեան պաշտօնը կատարուեցաւ եկեղեցիին մէջ:

Օհանի լսած էին, որ հոս սովորութիւն չէր որ հայերը իրենց վաճառատուները փակէին կամ դործի չերթային «Ապրիլ 24»-ին, հակառակ անոր որ պետութիւնը այդ արտօնած

# ԲԱԳԻՆ

Էր: Ի հարկէ կային քանի մը հազուագիւտ օրինակելի բացառութիւններ:

Միայն պետական պաշտօնեաները կ'օգտուէին այդ արտօնութենէն, այդ օրը արձակուրդ կը համարէին, երբեմն նոյնիսկ առանց «տողանցք»ին մասնակցելու:

Կը սպասուէր երեկոն, որպէսզի մարդիկ վաճառատուները փակելէ եւ գործը դադրեցնելէ ետք գային եւ թափօրը կազմուէր:

Օհան Սումայայի ընկերակցութեամբ երբ հասաւ եկեղեցին առջեւ, նկատեց որ ապահովական մեծ թիւով ուժեր եւ կառքեր արդէն դիրք գրաւած էին թաղամասի փողոցներուն տարբեր անկիւնները: Ժամը վեցի երբ կը մօտենար, բարձրախօսները արդէն կը թնդային կարգախօսներով կամ ազգային երգերով, խլացնող աղմուկ՝ որ թաղեցիները պատշզամ կը հրաւիրէր: Թափօրը կը կազմուէր, պաստառները եւ ցուցանակները սկսած էին բարձրանալ: Պատշգամներէն մարդիկ պահ մը կը դիտէին, անցորդները կանգ կ'առնէին, պաստառի մը վրայ գրուածը կը կարգային եւ կը հեռանային: Զապէլ զիրենք նկատեց հեռուէն եւ առանց մեծ գոհունակութեան միացաւ իրենց: Երբ զանոնք միասին տեսնէր, կ'անհանգստանար, բայց ոչինչ կ'ըսէր:

- Ալէն Մորիէն տեսա՞ր,- հարցուց Օհան Զապէլի:

Զէր տեսած:

Պաստառներուն ետեւ կանգնած երիտասարդներու խումբի շարքին մէջ տեղ գրաւեցին:

Այն պահուն երբ թափօրը պիտի շարժէր, շշուկ մը շրջան ըրաւ բազմութեան մէջ: Ցոյցի երթը դէպի թուրքիոյ դեսպանատունը կրնար արգիլուիլ:

Խուլ եւ տարերային աղմուկ մը բարձրացաւ եւ տարածուեցաւ: Բոռնցքները վեր բարձրացած էին: Երիտասարդները, հակառակ երէցներու արգելքին, շարժեցան դէպի դեսպանատուն տանող պողոտային վրայ: Պողոտան ամբողջ լայնքով փակուած էր սաղաւարտակիր ապահովութեան ուժերով: Իրարանցում մը տեղի ունեցաւ եւ ոստիկանական կառքերուն մէջ դրուեցան երիտասարդներ, որոնք որեւէ ակնառու նախաձեռնութիւն չէին ունեցած: Տղայ, աղջիկ, ոստիկանատուն տարուեցան:

Գիշերը ուշ ատեն զանոնք ազատ արձակեցին, անուն, մականուն եւ հասցէ արձանագրելէ ետք: Աւելի խիստ եղած էին օտարահպատակներու նկատմամբ, նախազգուշացնելով եւ սպառնալով, որ կրնային երկրէն արտաքուիլ երկրի կարգը եթէ խանգարէին:

Սումայա եւ Օհան եւս, կարգախօսներ պոռացող երիտասարդներու հետ տարուած էին ոստիկանատուն: Վերջին պահուն ազատ ձգուածներու խումբին մաս կը կազմէին իրենք, երբ գիշերը յառաջացած էր արդէն: Զիրար գտան ոստիկանատան առջեւի մայթին վրայ: Զապէլ հոն չէր, հաւանօրէն, մտածեց Օհան, օտարահպատակ չըլլալով, զայն աւելի շուտ ազատ ձգած էին:

Պահ մը լուռ մնացին:

Այդ ժամուն գետնուղին չէր բաներ:

Ապա, անզգալարար, անխօս, քալեցին մինչեւ «Նասիոն» հրապարակը: Շատ բնական կերպով, Սումայա ինք գրկած էր Օհանի մէջքը, յողնութեան եւ դառնութեան դէմ պաշտպանութիւն փնտողի պէս, եւ բարձրացան սենեակ:

- Օհան, կ'ուզէիր գիտնալ, բայց չհարցուցիր: Հաշէմ ջոկատի մը հետ կը մարզուի: Պիտի մասնակցի մեծ գործողութեան մը, կրնայ ըլլալ որ ողջ չվերադառնայ: Հիմա կը հասկնա՞ս չզսպուղ յուզումներուս պատճառը: Ամէն բանով տարբեր ենք, ըստ ընկալ-

եալ սովորութիւններու, տարբերութիւններ՝ զորս մենք չենք ընտրած, Օհան, բայց զիս առ թեւերուդ մէջ, մեր կեանքի անհեթեթութիւններուն վրայ մէկ հատ ալ աւելցնենք: Մեր խենթութիւններուն պատճառով աշխարհ պիտի չդադրի դառնալէ:

Սենեակի պգտիկ լուսամուտէն նայող սպիտակ լուսինը վկայ եղաւ ինքնատիպ սիրոյ արարողութեան մը:

Օհան գտաւ արեւելեան հեքիաթներու իրական-անիրական հրաշք կրակէ կինը: Գեղեցիկ եւ փարթամ:

Հեթանոսական արարողութեան մը ե՛ւ քուրմը եղած էին ե՛ւ նոխազը:

Գիտէին, որ այդ ծէսը կրկնուելու կամ տեւելու կարելիութիւն պիտի չունենար: Անվաղորդայն երջանկութեան մը անձնատուր եղած էին:

Սումայա ուզած էր Հաշէմի, թերեւս ալ իր, չապրելիք կեանքին վրայ յաղթանա՞կ տանիլ:

Օհան հասկցաւ, որ իրաւ երջանկութիւնը չի կրկնուիր, չի տեւեր, որ կ'աճի երազի եւ յիշողութեան մէջ: Որ ան ընկերութեան կողմէ ընդունուած նկարագրուած երջանկութենէն տարբեր է:

Ուսումնական տարուան աւարտը նախորդող օրերուն, թերթերը մեծ վերտառութիւններով, եւ որոշ գոհունակութեամբ, հաղորդեցին պաղեստինեան ջոկատի մը բնաջնջման լուրը: Սովորական էր: Նոյն օրը մոռցուող լրատուութիւն, երբ յաջորդ օրը նոր վերտառութիւններ ուշադրութիւն գրաւէին: Այդ լուրերը սպառման ապրանք էին՝ թուղթ մրոտելու, ծախելու եւ դրամ շահելու համար: Շատ ալ կարեւոր չէին անոնց ետին անհետացած կեանքերը:

Ոչ ոք յուզուեցաւ: Ըսին որ ահարեկիչներէն վերապրող չեղաւ, եւ այդ յաղթանակ համարողներ եղան:

Հայ ալ չէին, որ միսիթարութեան համար հոգեհանգիստ կազմակերպէին:

Սումայա յաւ ուսանողուհի էր: Յաջողեցաւ:

Օհան հմայուած էր: Այդ հոգեվիճակներուն մէջ գտնուող աղջիկը ո՞ւր գտած էր այդքան հաւասարակշուութիւն եւ ուժ:

Ամառնային արձակուրդը սկսած էր: Քաղաքէն հեռանալու հեւքը կը զգացուէր մըթնոլորտին մէջ եւ փողոցները կը խճողուէին զրօսաշրջիկներով, որոնք չորորալով կը քաւէին եւ կը լուսանկարէին չէնքեր եւ հրապարակներ, որոնց քովէն տեղացին կ'անցնէր եւ չէր նկատեր:

Զրօսաշրջիկները թանգարան պիտի երթային, բազմատեսակ պանիրներու անունները պիտի լսէին, պիտի կրկնէին եւ մոռնային: Ոչ ոք իրենց քայլերը պիտի առաջնորդէր «սպասուհիի սենեակ» մը: Պիտի վերադառնային առանց այդ բառը լսած ըլլալու:

Զրօսաշրջիկները չեն նկարեր «սպասուհիի սենեակները», կը տեսնեն դղեակները:

(Անտիպ վէպէն, հատուած)

# ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ծանօթ. Անսա Յակոբեան Երեւանի համալսարանին, Գրականութեան Դոկտոր է, փրոֆեսոր, թարգմանիչ եւ թարգմանչական աշխատանքի մասնագետ: Ան թարգմանած եւ հրատարակած է Վլահեր Զամիի գործերը, Մարկոսի Տիւրասը, Մորիս Մեթերլինկը, Սեն-ճոն Փերսը, Փոլ Վալերին, Փոլ Էլուարը, Ռուե Շարը: Ան հեղինակ է բազմաթիւ յօդուածներու, թարգմանչական տեսութեան մասին: 1955-ին, տոքթորական աւարտաճառ պաշտպանած է Եքս-ան-Փրովանսի համալսարանին մեջ, Մարսիլիա: 2005-ին տոքթորական աւարտաճառը պաշտպանած է Երեւան: Կը դասախոսէ Երեւանի համալսարանին մեջ:

Անսա Յակոբեանի յօդուածը խիստ ուշագրաւ է, օտար լեզուներէ հայերէնի փոխադրութեան պարագային: Անցեալին ընդհանրապէս թարգմանութիւնը կ'ընդգրկէր օտար հեղինակներու հայերէնի թարգմանութիւնը: Հայաստանի մեջ դեռ կը շարուսակուի այդ բևական ընթացքը: Բայց արտասահմանի մեջ, անցեալին հայերէն գիրքը կը թարգմանուէր օտարին ծանօթացնելու համար հայ գրականութիւնը: Այժմ այդ թարգմանութիւնը կը ծառայէ առաւելաբար օտարախօս դարձած սերունդներուն ծանօթացնելու սեփական ժողովուրդի գրականութիւնը: Երրորդ հանգրուանը պիտի ըլլայ հայ գրականութիւնը օտար լեզուներով թարգմանելու, տարածելու եւ զայն միջազգայնացնելու: Չինացի նոպելեան դափնեկիրը նախապէս թարգմանւած էր բազմաթիւ լեզուներու, լայնածիր ցրուումի հնարաւորութիւն եւ կազմակերպութիւն ունեցող հրատարակչատուներու կողմէ: Անծանօթ հեղինակին մրցանակ չի տրուիր: Այս թարգմանական երրորդ հանգրուանի հրականացման համար, ազգային, պետական եւ իրաւ քաղաքական որոշում եւ հետապնդում պետք է, Անսա Յակոբեանի կողմէ ճշդուած որակային ըմբռնումներով, որպեսզի անմիջական տնավարին եւ անորակը կանոն չըլլան:

Բ.

Գեղարուեստական թարգմանութիւնը կատարում է իրաքանչիր դարաշրջանի գեղագիտական պահանջներին համապատասխան: Փոխում են ժամանակները, փոխում են նաև թարգմանութեան սկզբունքները: Այսպիսով, ստեղծում են միեւնոյն ստեղծագործութեան մի քանի թարգմանութիւններ, որոնցից իրաքանչիրը կարող է դրուել իր ժամանակի պահանջների մակարդակին համապատասխան, բայց չի կարող փոխարինել ուրիշին: Իրաքանչիր թարգմանութիւն համապատասխանում է իր ժամանակին:

Գեղարուեստական գրութիւն (տեքստ) թարգմանելու համար անհրաժեշտ է հաշուի առնել այն ամէնը, ինչ վերաբերում է դրա ստեղծմանը՝ հեղինակի գաղափարների ձեւատրման ժամանակաշրջանը, հասարակական պայմանները, հեղինակի կենսագրութիւնը, նրա ոճը, աշխարհայեացքը, զգացումները, ենթագիտակցական մղումները, եւ այլն:

Այստեղ արդէն հնարաւոր է ըմբռնել հեղինակի ոճը՝ որպէս մտայլացում եւ որպէս ընտրութիւն: Ոճն արտացոլում է գրողի հոգեբանութիւնը, նրա եսը: Ըստ իր աշխարհայեացքի, թարգմանիչն արտացոլում է նոյն գեղարուեստական իրողութիւնը, ինչ արտացոլել է գրողը իր ստեղծագործութեան մէջ: Ժամանակին որոշ քննադատներ չին ընդունում գեղարուեստական թարգմանութեան գնահատման չափանիշների հարցը: Օրինակ, Վիլհելմ Լեիկի կարծիքով կարող է գոյութիւն ունենալ գնահատման միայն մէկ չափանիշ, եթէ գեղարուեստական թարգմանութիւնն ընդունում է իբրեւ արուեստի գործ, իբրեւ արևաստ(<sup>1</sup>):

«Գրող-թարգմանչի ստեղծագործութեան դժուարութիւնն այն է, որ օտարալեզու գրողի ստեղծագործութիւնը վերատեղելու համար պէտք է ելնել միաժամանակ եւ գրքից, այսինքն՝ բնագրից, եւ կեանքից, այսինքն՝ թարգմանչին շրջապատող կենդանի իրականութիւնից: Այնգործում է թարգմանութեան տեսութեան նահապետներից մէկը՝ Էտկինդը, ընթանալ համաժամանակ, եւ երկրորդ անգամ արծարծուած խօսքային արուեստի ստեղծագործութեան արտացոլման մէջ ստեղծել գրքայինի եւ կենդանիի, օտարի եւ իրայինի, ընթերցուածի եւ ընկալուածի միասնութիւն»:

Գեղարուեստական թարգմանութեան առանձնայատկութիւններից թերեւս ամենակարեւորն էլ հենց այն է, որ նրա մէջ որոշակիորէն արտացոլում է նաև թարգմանչի անհատականութիւնը: Սակայն, «պէտք է խոստովանել, որ թարգմանչի սեփական ինքնատիպութիւնը (առաւել եւս փորձառու թարգմանչի) գործնականում իր կնիքն է թողնում թարգմանութեան վրայ, ... եւ դրանից հնարաւոր չէ խուսափել»<sup>(2)</sup>: Օրինակ՝ այնպիսի դժուարին եւ խստապահանջ բանաստեղծ, ինչպիսին էր Մեծ-Ծով Պերսը, ճշգրտում էր իր իրաքանրչիր բարի թարգմանութիւնը: Թոմաս Ո. Էլիոթը, երբ ֆրանսերէնից անգլերէն էր թարգ-

(1) Տես՝ Լևիկ Ի. Ի վերность, и вдохновение. Խудожественный перевод. Ереван, 1982, էջ 313:

(2) Տես՝ Ղաջեցիլաձե Ր., Յանձնագիր ու տեորիո թարգմանութեան համապատասխանութիւնների մասին. Տեսագիր պատճենաթանգարան, 1970, էջ 169:

# ԲԱԳԻՆ

մանում Մես-Ժոն Պերսի **Անաբասիս** պոէմաշարը, ամիսներ շարունակ նամակագրական կապի մեջ է եղել քանաստեղծի հետ եւ ապշեցուցիչ համբերատարութեամբ ճշդել է իրաքանչիր բառ, իրաքանչիր միտք, եւ որպէս բարեքախտութիւն՝ արդիւնքում զգալիօրէն կատարելագործել թարգմանութիւնը: Այդուհանդերձ, Էլիոթեան թարգմանութիւնը փորձարկման ենթարկելիս գրականագէտ Սլոմյ Էլբազը պարզել է, որ ամերիկացի մի գիտակ ուսանողուի անմիջապէս «ճանաչել» է քանաստեղծ Էլիոթի ոճը, ինչերանզը եւ քանաստեղծական արտայայտչածելը<sup>(3)</sup>: Այս դէպքում գուցէ իրաւացի է մերսիկացի քանաստեղծ Օկտավիոյ Պազը, երբ գրում է. «Տեսականօրէն միայն քանաստեղծները պէտք է թարգմանեն քանաստեղծութիւններ: Իրականում հազուագիւտ քանաստեղծներ կը գտնէք, որոնք լաւ թարգմանիչներ են: Որովհետեւ նրանք գրեթէ միշտ օտարալեզու քանաստեղծութիւնն օգտագործում են որպէս ելման կէտ՝ իրենց սեփականը գրելու համար»<sup>(4)</sup>:

Ինչ վերաբերում է ժամանակաշրջանի արտացոլմանը, ապա հարկ է նշել, որ հնարաւոր են միեւնոյն ստեղծագործութեան տարբեր ոճերի թարգմանութիւնները տարբեր ժամանակներում: Ճիշդ է, որ թարգմանութիւնները հնանում են, եւ վաղ թէ ուշ հարկ է լինում դրանք վերաբարգմանել: Սակայն այս մտահոգութիւնը միայն մեր ժամանակներին չի վերաբերում. պատմականօրէն կարեկի է գտնել հումանիտար գիտութիւնների աւելի լայն դաշտ, աւելի «ճշգրտօրէն՝ այն վերաբերում է փիլիսոփայութեանը, կրօնին, հոգեվերլուծութեանը, էքսուզիային, լեզուարանութեան այլ ճիշդերին»<sup>(5)</sup>:

Ուստի, անիրաժեշտութիւն է դարձել տալ գեղարուեստական թարգմանութեան լիարժեք սահմանումը: Թարգմանութեան ընկերային (սոցիալական) նախասահմանումը գոյութիւն ունի առարկայօրէն (օբյեկտիվըն), այսինքն՝ անկախ թարգմանիչների, սպառողների եւ պատուիրատունների կարծիքներից եւ ցանկութիւններից: Թարգմանութիւնը նպատակալաց գործունեութիւն է, որը համապատասխանում է որոշակի պահանջների եւ շափանիշների: Գ.Գաչեչիլաձէի սահմանումը գեղարուեստական թարգմանութեան վերաբերեալ ունի համընդհանուր բնոյք. «Գրական-գեղարուեստական թարգմանութիւնն իրենից ներկայացնում է բնագրին համարժեք համապատասխանութիւն ոչ թէ լեզուարանական, այլ գեղագիտական ընբոնումով: Այն ասես նահանջ է բնագրի լեզուից՝ նրա գեղագիտական էութեանը աւելի մօտենալու նպատակով»<sup>(6)</sup>:

Գեղարուեստական թարգմանութեան վերաբերեալ գրողների, քանաստեղծների եւ թարգմանիչների դասողութիւնները, նրանց տեսական ընդհանրացումներն, ըստ էութեան, յանգում են մէկ խնդրի՝ պարզել թարգմանական արուեստի ստեղծագործական բնոյքը: Դրան հակառակ լեզուարանների ջանքերն առաջին հերթին ուղղուած են պար-

(3)Տե՛ս Shlomo Elbaz  
«Lecture d'Anabaze de  
S.-J. Perse», Paris,  
L'Age d'homme, 1991,  
էջ 195:

(4) Տե՛ս La Nouvelle  
Revue Francaise, No  
224, 1971, p. 29.

(5) Տե՛ս J.-R.  
Ladmiral, «Traduire:  
théorèmes pour la tra-  
duction», Gallimard,  
1994, VII, էջ 24:

(6) Տե՛ս՝ Գաչեչիլաձէ  
Ր. Ա., 1970, էջ 148.

զարանելու բարգմանական գործնթացը, նրա կախուածութիւնը լեզուների միջեւ գոյութիւն ունեցող արդէն հաստատուած յարաբերութիւններից:

Այսօր անհրաժեշտութիւն է նաև հաստատել ոչ միայն գեղարուեստական բարգմանութեան լիարժեք սահմանումը, այլև ստեղծագործութեան գեղարուեստականութիւնն ապահովող չափորոշիչների բնորոշումը: Քանի որ այդ հասկացութիւնն անշափ տարողունակ է, ուստի մեզ հարկ է պարզել, թէ բարգմանութեան տեսութեան մէջ գոյութիւն ունե՞ն չափանիշներ, որոնց համաձայն հնարաւոր է որեւէ գրական բարգմանութիւնն, տուեալ դէպքում՝ բանաստեղծութեան բարգմանութիւնը, որակել լաւ, հաւատարիմ, ընդունելի կամ յաջողուած մակդիրներով: Տեսակէտները խստ տարբեր են, բայց իմնականում կենտրոնացած երկու հակադիր բենուում՝ մի կողմից հաւատարմութիւն բնագրին, միս կողմից՝ բարգմանութեան ազատութիւն՝ հարազատութիւն մտքին: Ոմանք էլ ձգուում են փոխզիջման գնալ, գտնել ոսկէ միջնը: Օրինակ, զրականագէտ ԱՅ. Եղիազարեանը նշում է յաջող բարգմանութեան անհրաժեշտ երկու պայման. «գեղարուեստական բարգմանութեան առաջին պայմանը՝ բարգմանութիւնը պէտք է ընկալուի իբրեւ տուեալ գրականութեան լիարժեք գործ, իսկ երկրորդ պայմանը՝ հարազատօրն վերարտադրել բարգմանուող բանաստեղծի ստեղծագործական անհատականութիւնը, նրա ոճը, նրա տուեալ կոնկրէտ ստեղծագործութիւնը»<sup>(7)</sup>:

Ժամանակին որոշ քննադատներ չեին ընդունում գեղարուեստական բարգմանութեան գնահատման չափանիշների հարցը: Օրինակ, Վիլհելմ Լենկի կարծիքով, կարող է գոյութիւն ունենալ գնահատման միայն մէկ չափանիշ, եթէ գեղարուեստական բարգմանութիւնն ընդունում է իբրեւ արուեստի գործ, իբրեւ արուեստ<sup>(8)</sup>:

Միջնադարից սկսած գոյութիւն ունեն բարգմանութեան քննադատական վերլուծութիւններ կամ «քննադատութիւն», որ կանտեան (Էմմանուէլ Զանթ, Բ.) լեզուով՝ նշանակում է դատողութիւն կամ ըստ արդի բարգմանաբանութեան եզրոյթ՝ գնահատում, արժենորում<sup>(9)</sup>:

Բայց եթէ քննադատութիւն ասելով հասկանում ենք բարգմանութեան մանրամասն վերլուծութիւնը՝ իր խորքային բնորոշ գծերով, նրան ծնունդ տուող ծրագիրը, մքնոլորտը, որի մէջ յառնել է գեղարւեստական բարգմանութիւնը եւ բարգմանչի դիրքորոշումը, եթէ քննադատութիւն ասելով հասկանում ենք բարգմանութեան ճշմարտութեան բացայացումը, որեմն հարկ է խստովանել, որ բարգմանաբնարաստութիւն մեզանում գոյութիւն չունի:

Միս կողմից դեռ սպառուած չէ անբարգմանելիութեան խնդիրը, յատկապէս բանաստեղծութեան (պոէզիայի) առընչութեամբ: Երկար ժամանակ կասկածի տակ էր դրում բանաստեղծութեան բարգմանելիութեան հնարաւորութեան հարցը: Բանաստեղծութիւնը համարում

(7) Տես՝ Եղիազարեան Ա. Գեղարուեստական բարգմանութիւնը եւ ժողովուրդների մերձեցումը, Երեւան, 1977, էջ 120 - 121:

(8) Տես՝ Լևик Ի. Ի Վերность, и вдохновение. Художественный перевод. Ереван, 1982, էջ 313:

(9) Տես՝ Antoine Berman, Pour une critique des traductions, John Donne, «Gallimard», Paris, 1995, էջ 15:

# ԲԱԳԻՆ

Եր իր լեզուի կամ առնուազն բնագրի սեփականութիւնը, եւ նրա փոխապատումը դիտում էր որպէս սպանութիւն կամ առնուազն կմախը՝ զորկ բանաստեղծական կարեւորագոյն բաղադրատարերից՝ հնչերանգից, կշռոյթից (ոիթմիկայից), ոճաարտայայտչական միջոցներից: Օրինակ՝ Ո-ոման Եակորսոնի կարծիքով «պոէզիան, իր բնոյթով, անթարգմանելի է, միայն հնարաւոր է կատարել ստեղծագործական փոխադրում»<sup>(10)</sup>:

Խնդիրը հիմնականում եզրոյթների հակասականութիւնն էր: Սակայն հետազայում, ինչպէս օրինակ, Էդգար Ալէն Պոյի եւ Շառլ Բողլերի հայեցակետերում, բացայատուեց այն, ինչը պէտք է լինի թարգմանութեան տեսութեան ամենաակտիւ գործօնը՝ **գերյաւելուկը**<sup>(11)</sup>: Բողլերը գրում է՝ «Երկար պոէմ գոյութիւն չունի: Եթէ ասում են՝ Երկար պոէմ, ուրեմն կայ եզրոյթի հակասութիւն»<sup>(12)</sup>: Բողլերը բազմաթիւ օրինակներ է բերում Էդգար Պոյի համար, որպէսզի բացատրի, թէ ինչ է պէտք հասկանալ՝ ասելով բանաստեղծական հակիրճութիւն: Ամերիկացի բանաստեղծին որպէս օրինակ Բողլերը բերում է Շելլի 24 տուն պարունակող պոէմի **չափազանց հակիրճ բարգմանութիւնը** եւ զուգահեռաբար՝ Ուիլիսի 30 տողանց **չափածոյի երկարաշունչ բարգմանութիւնը**: Նա գրում է. «Պարզ է, որ բանաստեղծութիւնը կարող է լինել չափից աւելի հակիրճ: Սակայն անհարկի հակիրճութիւնը հնչում է որպէս աղճատուած էպիգրամ: Չափազանց հակիրճ բանաստեղծութիւնը, եթէ երբեմն բողնում է փայլուն կամ ուժեղ ազդեցութիւն, երբեք չի բողնի խոր ու երկարատեւ ազդեցութիւն»<sup>(13)</sup>: Ժան-Պոլ Սարտրը համակարծիք է Բողլերի հետ. «Եթէ բանաստեղծութիւնը պատմում է, բացատրում կամ ուսուցանում, դառնում է արձակունակ (ալրոզայիկ), ուրեմն նա տանու է տուել խաղը»<sup>(14)</sup>:

Սամուիլ Մարշակը գտնում էր, որ բարգմանիչն այնքան լաւ պիտի իմանայ մայրենի լեզուն, այնքան խորը զգայ այն, որ չընկնի օտար լեզուի ազդեցութեան տակ, չդառնայ նրա գերին: Ըստ Մարշակի, «Բառացի բարգմանութեան ձգտումը յանգեցնում է [...] բռնութեան սեփական լեզուի նկատմամբ: Հետեւարար բանաստեղծութիւնն անթարգմանելի է»<sup>(15)</sup>: Պոլ Վալերին աւելի խիստ էր. «Որքան բանաստեղծութիւնն աւելի դիրին է փոխանցում մէկ այլ լեզուի, այնքան այն աւելի նուազ բանաստեղծական է, քանի որ իմաստը եւ հնչիւնը անբաժնելի են բանաստեղծութեան մէջ»<sup>(16)</sup>: Անցած դարի մեծագոյն բանաստեղծներից մէկը՝ մերսիկացի Օկտավիոյ Պազը գրում է. «Տեսականօրէն միայն բանաստեղծները պէտք է բարգմանեն պոէզիա: Իրականում հազորազիւտ բանաստեղծներ կը գտնէք, որոնք լաւ բարգմանիչ են: Որովհետեւ նրանք գրեթէ միշտ օտարալեզու բանաստեղծութիւնն օգտագործում են որպէս ելման կետ՝ իրենց սեփականը գրելու համար»<sup>(17)</sup>:

Բանաստեղծութեան անթարգմանելիութեան հիմնաւոր տեսու-

(10) Մէջբերումն ըստ «On Linguistic Aspects of Translation», in On Translation, ed. R. A. Brower. Traduction français in Essais de linguistique générale, 1963, էջ 86:

(11) Տե՛ս՝ Charles Baudelaire, **Notes nouvelles sur Edgar Poe**, Ed. Garniers Frères, 1962, էջ 633:

(12) Տե՛ս՝ Charles Baudelaire, ևշ. աշխ., էջ 634-638:

(13) Տե՛ս՝ Charles Baudelaire, ևշ. աշխ., էջ 638:

(14) Մէջբերումն ըստ Daniel-Henri Pageaux-ի «Littérature générale et comparée» Paris, Armand Colin, 1995, p. 11:

(15) Տե՛ս՝ Собрание сочинений 4-х томах. М., 1999, ТОМ 4, էջ 216, 218:

(16) Մէջբերումն ըստ Yvonne Batard-ի «Sur la traduction poétique de la Divine Comédie» in Langue et Littérature, 1961, էջ 87:

(17) La Nouvelle Revue Française, No 224, 1971, էջ 29:

(18) Mounin G., *La Communication poétique, précédé de Avez-vous lu Char?*, Paris, 1969, էջ 231.

(19) Տես' Mounin G., նշ. աշխ., էջ 226:

(20) Տես' Mounin, Georges, *Les problèmes théoriques de la traduction*, Paris, Gallimard, 1963, ch. III, IV, V, Conclusion.

(21) Տես' Bebjamin Walter, *Oeuvres I, Folio, essais*, Gallimard, 2010, էջ 251:

թիւնը սնուում է համեմատաբար վերջերս յայտնուած այն յայտնի ճշմարտութիւնից (աքսիոնայից), թէ չափածոն անհաղորդակցելի է: Սակայն ժորժ Մունենը, անդրադառնալով Ռունէ Շարի բանաստեղծութեամը, ջանում է հերքել այն փաստարկները, որոնք պոեզիայի էութիւնը որակում են լրութեամբ, բացակայութեամբ, անհաղորդակցելիութեամբ կամ անթարգմանելիութեամբ, համարելով, որ «Շարի բանաստեղծութիւնները զարմանալիօրէն պարզ են ու վճիռ»<sup>(18)</sup>: Նրանց, ովքեր չեն ընդունում, թէ բանաստեղծութիւնը կարող է հասկացուել եւ անզամ բացատրուել, աւելի լաւ կը լինի միայն յիշեցնել այն թարգմանչի դէպքը, որը չի կարող ձեւացնել, թէ հասկանում է<sup>(19)</sup>: Ժորժ Մունենը ընդունում է թարգմանական չափածոյի ըմբռնելիութիւնը, եւ ելնելով իր թեզից՝ բանաստեղծութեան թարգմանելիութիւնից, նշում է թարգմանութեան դժուարութիւնները (լեզուաբանական, ինչպէս նաև մշակութային, փիլիսոփայական), որոնք ծառանում են թարգմանչի առջեւ ցանկացած դէպքում, այդ թում եւ արձակ ստեղծագործութիւն թարգմանելիս: Այդ խոչընդոտներն անհնարին են դարձնում ամբողջական, «անքակտելի, բնագրին, ոգուն, բառերին կատարելապէս հաւատարիմ թարգմանութիւնը»<sup>(20)</sup>:

Եւ եթէ բնագրի հեղինակի առջեւ կանգնած է կենդանի իրականութիւնը, ապա թարգմանչի առջեւ միջնորդաւորուած գեղարուեստական իրականութիւնն է՝ թարգմանուող ստեղծագործութեան տեսքով: Պատկերաւոր է արտայայտուել Վալտեր Բենեամինն այդ առիթով: «Թարգմանութիւնը երկու մեռած լեզուների անհմաստ հաւասարութիւնը չէ, հարկ է ուշադրութիւն դարձնել օտար խօսքի յետնահու հասունացմանը եւ իր սեփական խօսքի երկունքի ցաւերին»<sup>(21)</sup>:

Բայց այսօր կասկած չկայ, թէ նման թարգմանութիւնը հնարաւոր է: Այն արդէն ընդունուած է, եւ այժմ կարծիքների փոխանակութիւնը ծաւալում է միայն հնարաւոր **հաւատարմութեան** եւ բնագրի այն կերպաւորումների շուրջ, որոնք պէտք է գիշաւորապէս պահպանել եւ կամ, ծայրայեղ դէպքում զոհաբերել: Դրանից բխող տարբերակումն ու դասակարգումը (գրական թարգմանութիւն, նմանակում, փոխադրում, վերաբառում եւ այլն), ակնյայտօրէն ձեռք են քերում առանձնայատուկ նշանակութիւն, երբ խօսքը վերաբերում է չափածոյին, հաւատարմութիւնը դարձնելով լրի յարաբերական գործ, որի գնահատման չափանիշները փոխառում են ըստ քննադատների:

Եզրակացութիւնները, որոնց յանգում է Ժ. Մունենը իր տեսական աշխատութեան մէջ, զգալի պարզաբանումներ են մտցնում այս հարցում: «Հիմնուելով ժամանակակից լեզուաբանական որոշ ըմբռնումների վրայ (անձնական փորձի եւ տարբեր լեզուների հիմնային միավորների հաղորդակցման անհնարինութեան, սակայն խօսողի եւ ունկընդիլիի, հեղինակի եւ թարգմանչի մասնակի հաղորդակցման հնարավորութեան)` նա հաւաստում է. «Փոխանակ թարգմանութեան նախկին

# ԲԱԳԻՆ

մասնագիտների նման ասելու, որ թարգմանութիւնը միանշանակ հնարաւոր է եւ կամ միանշանակ անհնար, միանշանակ ամբողջական կամ միանշանակ կիսարտ, ժամանակակից լեզուարանութիւնը կարողացել է սահմանել թարգմանութիւնը իբրև մի գործողութիւն, որը յարաբերական է իր յաջողութեան մէջ, փոփոխական իր հասած հաղորդակցական առումով»<sup>(22)</sup>: Մունենն իր աշխատութիւնն աւարտում է լաւատեսօրէն, նշելով, որ հաղորդակցութիւնը թարգմանութեան միջոցով շարունակելի է, երբեք չի աւարտուելու, այսինքն՝ «դա նշանակում է, որ թարգմանութիւնը հաստատապէս հնարաւոր է»<sup>(23)</sup>: Ըստ որոշ գիտնականների գեղարուեստական թարգմանութեան ճշգրտութիւնը յանձեցնում է բանասիրական, գիտական թարգմանութեան, որի դէպքում անուշադրութեան է մատնում գեղարուեստական կողմը: Աւելի գնահատելի է համարում բառացի թարգմանութիւնը [...], «նման թարգմանութիւնը ստեղծագործութեան այլեւայլ կողմերը վերարտադրում է ճշգրտորէն, որովհետեւ տաղաչափութեան օրէնքները չեն բռնանում թարգմանչի վրայ»<sup>(24)</sup>: Թարգմանչի նպատակն է համարժեքութիւն հաստատել աղբիր եւ թիրախ լեզուների միջեւ, այսինքն, այնպէս անել, որ երկու գրութիւններն (տեքստերն) էլ ունենան միեւնոյն իմաստը. (ընդսմին հաշուի առնելով գոյութիւն ունեցող որոշակի հակասական երեւոյթներ՝ համա-տեքստ, քերականութիւն եւ այլն), որպէսզի այն հասկանալի լինի աղբիր լեզուին չտիրապեսող մարդուն, որը չունի նոյն մշակոյթը կամ իմացութեան նոյն պաշարը: Թարգմանելու համար բաւարար չէ աղբիր լեզուի իմացութիւնը, անհրաժեշտ է նաեւ յատկապէս տիրապետել թիրախ լեզուին, որը ընդհանրապէս մայրենի լեզուն է:

**Գեղարուեստական թարգմանութեան** վերաբերեալ գրողների, բանաստեղծների եւ թարգմանիչների դասողութիւնները, նրանց տեսական ընդհանրացումներն, ըստ էութեան, յանգում են մէկ խնդրի՝ պարզել թարգմանական արուեստի ստեղծագործական բնոյթը: Դրան հակառակ լեզուարանների ջանքերն առաջին հերթին ուղղուած են պարզաբանելու թարգմանական գործընթացը, նրա կախուածութիւնը լեզուների միջեւ գոյութիւն ունեցող արդէն հաստատուած յարաբերութիւններից:

**Գրականագիտները**, գեղարուեստական թարգմանութիւնը հետազոտելիս, մնում են գրականագիտական եւ գեղագիտական, սոցիալ-հոգեբանական եւ պատմական համադրութիւնների եւ օրինաչափութիւնների շրջանակներում: Նրանց կարծիքով թարգմանութիւնը ստեղծագործական գործընթաց է, որտեղ լեզուարանական օինաչափութիւնները ենթակայ դեր են խաղում:

**Լեզուարանները** թարգմանութեան բոլոր ձեւերն ու տեսակները դիտարկում են որպէս լեզուական երեւոյթներ, որոնք ենթարկում են լեզուարանական օրինաչափութիւններին, այսինքն՝ ուսումնասիրում են

(22) Տես՝ Mounin G., Աշ. աշխ., Եջ 278:

(23) Տես՝ Mounin G., Աշ. աշխ., Եջ 279:

(24) Տես՝ Ա. Կ. Եղիազարեան, Գեղարւեստական թարգմանութիւնը – ժողովուրդների մերձեցումը, Երեւան, 1977, Եջ 101:

բարգմանութեան լեզուական խնդիրները՝ կիրառելով բարգմանական գործունեութեան լեզուարանական եղանակները։ Լեզուարանական տեսութեան համար հիմնական եւ առաջնահերթ խնդիրը երկու լեզուների միջեւ համարժեք յարաբերութիւնների նկարագրութիւնն է։ Այն մեծ ուշադրութիւն է դարձնում արտալեզուական գործօններին, համատեքստին, բնագրի եւ թարգմանութեան միջեւ եղած յարաբերութիւններին, թարգմանութեան գործընթացի արդիւնքներին, նրա որակի գնահատման չափանիշներին։ Լեզուարանները կարեւորում են այն ամենը, ինչը ստեղծագործութեան կառուցուածքում խաղում է գործառութային դեր։

Վ.Կոպտիլովը բաւական պատկերաւոր մի համեմատութեամբ գրում է. «Գիտութեան այս շենքն աւելի արագ կը կառուցուէր, եթէ շինարարները չեղուէին իրենց աշխատանքից՝ զրականագէտների եւ լեզուաբանների ապարդին վէճերով՝ նուիրուած յաջորդ յարկի կառուցումը տնօրինելով»<sup>(25)</sup>:

Լեզուաբանների կարծիքով թարգմանութեան միաւորները բառակապակցութիւններն ու նախադասութիւններն են, որոնցից բաղկացած է տեքստը։ Ըստ զրականագետների հայեցակէտի, թարգմանութեան միաւորները պատկերներն են, որոնցից կազմում են նախադասութիւնները, լեզուական որոշակի միջոցներով արտայայտուած գեղարուեստական պատկերը՝ այլ պատկերների եւ ամրող ստեղծագործութեան հետ լարաբերութեան մէջ<sup>(26)</sup>:

Ինչ վերաբերում է լեզուարանութեանը, այն նոյնպէս ընդունում է թարգմանութիւնը որպէս իրականութիւն. «Ոչ մի լեզուարան չի կարող գիտականօրէն մեկնաբանել որեւէ լեզուական իրողութիւն առանց թարգմանութեան»<sup>(27)</sup>:

Երկու ըմբռնումներն էլ ունեն իմացարանական հիմք. թարգմանութեան բնոյրի մէջ առկայ են ե՛ւ լեզուաբանական, ե՛ւ գրականագիտական միաւորները: Հետեւաբար ցանկացած միակողմանի մօտեցումը, ըստ էութեան, փակում է թարգմանութեան գնահատման իրական հետազոտութիւնների ճանապարհը:

**Միայն լեզուաբանութեան եւ գրականագիտութեան փոխազդեցութեան զործընթացում է հնարաւոր որոշել քարգմանութեան առարկայական (օբյեկտի) գնահատականը:**

Ինքնին հասկանալի է, որ բարգմանական ոչ մի հետազօտութիւն չի կարող գլուխ գալ առանց վերլուծութեան կամ առանց բարգմանական քննադատութեան։ Դեռևս միջնադարից սկսած գոյութիւն ունեն բարգմանութեան քննադատական վերլուծութիւններ կամ «քննադատութիւն, որ կանտեան լեզուով՝ նշանակում է դատողութիւն կամ արդի բարգմանական դպրոցի լեզուով կոչում է զնահատում, արժենութում»<sup>(28)</sup>։

(25) Ст'и Коптилов В.  
*Перевод и определение* из  
которых состоит текст.  
*Художественный перевод*,  
Ереван, 1982, № 148:

(26) St'u Коптилов В.  
Перевод и оригинал из  
которых состоит текст.  
Художественный  
перевод. Ереван, 1982,  
Եր 41:

(27) St'u Berman, A.,  
*La Traduction et La  
Lettre ou L'Auberge du  
Lointain*, «Seuil», Paris,  
1984, § 27:

(28) Stu' lu₂.w₂ḥu.,  
«Gallimard», Paris, 1995,  
tę 20:

# ԲԱԳԻՆ

ԱՆՆԱ ՅԱԿՈԲԵԱՆԻ կարեւոր ուսումնասիրութեան կ'ընկերացնենք բարգմանական գրականութեան երեք օրինակներ.

**Ա. Զապէլ Սասպուրի - Սիսիլ - (1863-1934) բարգմանուրիսնը ֆրանսացի բանասիրեղ Փոլ Վերլէնի (1844-1896) CHANSON D'AUTOMNE բանասիրեղուրիան, ԱԾՆԱՆ ԵՐԳ խորագրով: Ընթերցողը, երբ կատարէ բնագրին եւ բարգմանուրիան ընթերցումը, պիտի հասկացրէ որ Զապէլ Սասպուր խոր ապրումով յաջողած է վերծանել Վերլէնի զգայուն, գողփր եւ անհունօրէն երաժշգական բանասիրեղուրիսնը: Բանասիրեղը բանասիրեղուրիսնը վերծանած է:**

Թարգմանութիւն  
ՉԱՊԵԼ ՂԱՎՏՈՒՐԻ - ՍԻՊԻԼ

Բնագիրը  
ՓՈԼ ՎԵՐԼԵՆ

## ԱԾՆԱՆ ԵՐԳ

Հեծերն անհուն  
Ջութակներուն  
Աշնային  
Կը խոցեն զիս  
Տալով սրտիս  
Ռժալուկնին  
Եւ շնչահան  
Համակ զունաս  
Երբ զայ ժամ

Կը յիշեմ ես  
Իմ հին օրերս  
Ու կու լամ

Եւ կ'երթամ յար  
Ուր հովեր չար  
Զիս ստանին

Հոս հոն նըման  
Գոս անկենդան  
Տերեսին:

Les sanglots longs  
Des violons  
De l'automne  
Blessent mon cœur  
D'une langueur  
Monotone.  
Tout suffocant  
Et blême, quand  
Sonne l'heure,  
Je me souviens  
Des jours anciens  
Et je pleure  
Et je m'en vais  
Au vent mauvais  
Qui m'emporte  
Deçà, delà,  
Pareil à la  
Feuille morte.

## CHANSON D'AUTOMNE

**թ. Բանասպեհծ Մուշեղ Իշխան – Շնկութերէճեան – (1914-1990) բարգմանած է անզիացի բանասպեհծ եւ վիպասան Ռիւրեարք Ջիրլինկի (1865-1936) համաշխարհյան ճանաչում գրած IF բանասպեհծութիւնը. Եթէ, որուն ֆրանսերէճն ալ նոյնքան գեղեցիկ է, բարգմանութիւնը կարարած է գրող Անդրէ Մորոս. Համաօրէճն Մուշեղ Իշխան նկալի ունեցած է անզերէճ բնագիրը եւ ֆրանսերէճ բարգմանութիւնը. Որպէս բարգմանական արուեստ, անզերէճ բնագրին հետ, ընթերցողին ուշադրութեան կը յանձնենք նաև ֆրանսերէճ եւ հայերէճ վերծանումները. Ինչպէս յաճախ կը հանդիպինք. մօրաւոր բարգմանութիւններ չեն, այլ, ինչպէս կ'ըստի, վերծանումներ:**

Թարգմանութիւն ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ

## ԵԹԵ

Եթէ կրնաս պահել գլուխտ առանձին,  
Երբ խուճապի մէջ է չորս դիդ ամէն մարդ,  
Եթէ կրնաս վստահ ըլլալ քու անձին,  
Երբ ուրիշներ կը կասկածին քու վրադ,  
Եթէ կրնաս միշտ սպասել անձանձիր,  
Կամ չստել՝ շրջապատուած սուտերով,  
Ասողներու միջեւ մնալ սիրալիր,  
Եթէ կրնաս ըլլալ բարի, բայց ուժո՞վ.

Եթէ կրնաս դուն երազել եւ սակայն  
Չըլլալ գերին երազ ներուտ գերիշխող,  
Յաղթանակէն ետք հանդիպիլ պարտութեան  
Եւ նոյն ձեւով բնդունիլ զոյգն այս խարող.  
Եթէ կրնաս լսել քու խօսքդ վճիտ  
Չարափիխուած յիմարներու ծուղակի  
Ու խորտակուած տեսնել մեծ երկը կեանքիդ,  
Բայց վերստին զայն շինելու զաս ծունկի.

Եթէ կրնաս շահը հազար ձիգերու  
Մէկ հարուածով յանձննել բախսի սեղանին  
Եւ անտրտունջ, առանց երբեք ողբալու  
Վերսկսիլ ծայրէն ամէն ինչ կրկին,

Եթէ կրնաս սիրու ու ջիղեր ու մկան  
Մաշումէն ետք նորէն լարել անդադար  
Եւ դիմանալ, երբ կորած է ամէն բան,  
Բացի կամքէն, որ կը մնայ մէջդ վառ.  
Եթէ կրնաս արքաներու հետ պարզուկ,  
Ամբոխին մէջ՝ առարինի ըլլալ միշտ,  
Եթէ մարդիկ անզօր են քեզ առթել վիշտ  
Եւ ամէնուն կու տաս արժէքն իր արդար,  
Եթէ սիրես, բայց սիրոյ խենթ չդառնաս.  
Քու՞կդ է երկիրն ու իր զանձերն անհամար  
Եւ աւելին՝ այն ատեն Մա՛րդ ես, տղաս:

## IF

If you can keep your head when all about you  
Are losing theirs and blaming it on you,  
If you can trust yourself when all men doubt you,  
But make allowance for their doubting too;  
If you can wait and not be tired by waiting,  
Or, being lied about, don't deal in lies,  
Or being hated don't give way to hating,  
And yet don't look too good, nor talk too wise:

If you can dream - and not make dreams your master;  
If you can think - and not make thoughts your aim;  
If you can meet with Triumph and Disaster  
And treat those two impostors just the same;  
If you can bear to hear the truth you've spoken  
Twisted by knaves to make a trap for fools,  
Or watch the things you gave your life to, broken,  
And stoop and build'em up with worn-out tools:

If you can make one heap of all your winnings  
And risk it on one turn of pitch-and-toss,  
And lose, and start again at your beginnings,  
And never breathe a word about your loss;  
If you can force your heart and nerve and sinew  
To serve your turn long after they are gone,  
And so hold on when there is nothing in you  
Except the Will which says to them: "Hold on!"

If you can talk with crowds and keep your virtue,  
Or walk with Kings - nor lose the common touch,  
If neither foes nor loving friends can hurt you,  
If all men count with you, but none too much;  
If you can fill the unforgiving minute  
With sixty seconds' worth of distance run,  
Yours is the Earth and everything that's in it,  
And which is more you'll be a Man, my son!

Rudyard Kipling

Ֆրանսերեն Թարգմանութիւնը՝ ԱԼՏՐԵ ՄՈՐՈՒ

## IF (SI)

Si tu peux voir détruit l'ouvrage de ta vie  
 Et sans dire un seul mot te mettre à rebâtir,  
 Ou perdre en un seul coup le gain de cent parties  
 Sans un geste et sans un soupir;

Si tu peux être amant sans être fou d'amour,  
 Si tu peux être fort sans cesser d'être tendre,  
 Et, te sentant haï, sans haïr à ton tour,  
 Pourtant lutter et te défendre;

Si tu peux supporter d'entendre tes paroles  
 Travesties par des gueux pour exciter des sots,  
 Et d'entendre mentir sur toi leurs bouches folles  
 Sans mentir toi-même d'un mot;

Si tu peux rester digne en étant populaire,  
 Si tu peux rester peuple en conseillant les rois,  
 Et si tu peux aimer tous tes amis en frère,  
 Sans qu'aucun d'eux soit tout pour toi;

Si tu sais méditer, observer et connaître,  
 Sans jamais devenir sceptique ou destructeur,  
 Rêver, mais sans laisser ton rêve être ton maître,  
 Penser sans n'être qu'un penseur;

Si tu peux être dur sans jamais être en rage,  
 Si tu peux être brave et jamais imprudent,  
 Si tu sais être bon, si tu sais être sage,  
 Sans être moral ni pédant;

Si tu peux rencontrer Triomphe après Défaite  
 Et recevoir ces deux menteurs d'un même front,  
 Si tu peux conserver ton courage et ta tête  
 Quand tous les autres les perdront,

Alors les Rois, les Dieux, la Chance et la Victoire  
 Seront à tous jamais tes esclaves soumis,  
 Et, ce qui vaut mieux que les Rois et la Gloire  
 Tu seras un homme, mon fils.

# ԲԱԳԻՆ

Գ. - Դանիել Վարուժան մեծ բանաստեղծ է (1884-1915), զոհ 1915 քուականի ցեղասպանութեան եւ հայ միզրի դէմ զործուած ահազնութեամբ բնորշուող ոճին: Երեսուն տարեկան բանաստեղծը եթէ ֆրանսացի բանաստեղծ Վիքրոր Հիլենի կեանքը ունենար, ուրուն տարեկան, կրնաք երեւակայել այն ժառանգութիւնը զոր կրնար կրակել: Դանիել Վարուժանի «Կարմիր Հողը» բանաստեղծութիւնը բարգմանած է ֆրանսացի բանաստեղծ Լիլ-Անդրէ Մարսէլ, որուն զործակցած է գրող Կարապետ Փոլավեան (1914-1986):

## ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

Գրասեղանիս վրայ, սա  
Սկալատակին մէջ կայ բուռ մը հող, բերուած հոն  
Հայրենիքի դաշտերէն:

Նուէր է ան . - Զայն ինձ ձօնողը կարծեց  
Սիրտն իր տրուած, առանց երբեք զիտնալու  
Թէ կու տար իր պապերունն ալ միասին:

Զայն կը դիտեմ . - մերթ ժամեր  
Բիրերս անոր վրայ յառած կը մնամ  
Լո՞ւ եւ թախծո՞ւ, իբր այդ հողին մէջ յուրքի  
Նայուածքս արմատ արձակէր : -  
Կը մտածեմ . - Գուցէ իր գոյնը բուոր  
Չէ պարզեւուած բնութեան ներհուն օրէնքէն.  
Վէրքերու սպունգ մըլլալով  
Խմած է մաս մը կեանքի, մաս մարեւու.  
Եւ իբր տարր անպաշտպան  
Կարմիր հող մէ եղած, հայ հող մըլլալուն:

Գուցէ իր մէջ կը բարախեն տակալին  
Դարերը հին-հին փառքին,  
Կայծն ամրակուռ սմբակներու որոնց զոռ  
Արշաւանքն օր մը ծածկեց  
Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով:

Կըսեմ . - Իր մէջ դեռ կ'ապրի  
Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,  
Կեանքս իմ, քու կեանքդ, ու տուա,  
Կարծես ձեռքով զիտակից,  
Նոյն թուխ աչուին նոյն եւ նման հոգիով  
Կիրք մեփիրատէն առնուած,  
Սիրտ մը կամշոտ, թաքստոց  
Հմբոստանքի ու նաեւ բո՛տըն սիրոյ:

Իր մէջ, իր մէջ կը կայծկլտայ հոգի մ 'հին՝  
Հին դիցազնի եղած փսոր մը զուցէ՝  
Կոյսի մաղուր արցունքով.  
Հիլէ մը կայ Հայկն, փոշի մԱրամէն,  
Անանիայէն թիր մը դէտ  
Դեռ աստղերու ձաձանչներով թաթաղուն.

Ազգ մը կայ հոն, սեղանիս վրայ ազգ մը հին,  
Որ այսօր իր վերաշողող այգուն մէջ,  
Հողի բնատուր մարմնոյն տակ ինձ կը խօսի,  
Կողեզինէ - եւ աստղերու ինչպէս ցանն  
Անհունութեան մէջ կապոյն -  
Փոշիներովն իր հրաբորը  
Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգէ:

Ու այն ատեն լարը ջրերուս կը դողայ  
Սարսուռով մյորդ, այն սարսուռով՝ որ մտքին  
Հերկերուն վրայ աւելի՝  
Էստեղծիչ է քան զարման հովն արկազաղ:  
Ու կը զգամ անցըն ուղեղէս  
Նոր յուշերո՞ւ, հոգիներո՞ւ դեռ կարմիր  
Խոր վէրքերովն իրենց, վրէժի՛ շրթունքներ.

Եւ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ  
Այնքան սիրով՝ որքան հոգիս պիտ' չընէր  
Եթէ մարմնոյս աձիններն  
Օր մը մահէն վերջ հովերուն մէջ զտնար.  
Այդ պանդոխտ մասն Հայաստանի, մասունքն այդ  
Մնացած մեր յաղթ պապերէն,  
Բժժանքն ու ձօնն այդ կարմիր,  
Սիրտս սեղմած մազիներով անձանօթ,  
Երկինքն ի վեր, գըրքի մը վրայ, թանկազին  
Ժամու մը մէջ ժախտներու, սէրերու,  
Կամ քերթուածի մը ծնած վեհ վայրկեանին  
Զիս հապըշտապ կը մղէ  
Մերթ լալու, մերթ մոնչելու,  
Եւ զինելու բոռնցրս, հոգիս բոռնցրիս մէջ:

Թարգմանութիւն բանաստեղծ Լիլք-Վանդրէ Մարտիկի

## LA TERRE ROUGE

Sur ma table de travail, dans ce vase,  
repose une poignée de terre prise  
aux champs de mon pays...

C'est un cadeau, - celui qui me l'offrit  
crut y serrer son cœur, mais ne pensa jamais  
qu'il me donnait aussi le cœur de ses ancêtres.

Je la contemple... Et que de longues heures passées  
dans le silence et la tristesse  
à laisser mes yeux se river sur elle, la fertile,  
au point que mes regards y voudraient pousser des racines.

Et va le songe... Et je me dis  
qu'il ne se peut que cette couleur rouge  
soit enfantée des seules lois de la Nature,  
mais comme un linge éponge des blessures,  
de vie et de soleil qu'elle but les deux parts,  
et qu'elle devint rouge, étant terre arménienne,  
comme un élément pur que rien n'a préservé.  
Peut-être en elle gronde encore le sourd frémissement  
des vieilles gloires séculaires  
et le feu des rudes sabots  
dont le fracas couvrit un jour  
des poudres chaudes des victoires  
les dures armées d'Arménie.

Je dis: en elle brûle encore  
la vive force originelle  
qui souffle à souffle sut former  
ma vie, la tienne, et sut donner  
d'une main toute connaissante,  
aux mêmes yeux noirs, avec la même âme,  
une passion prise à l'Euphrate,  
un cœur volontaire, bastion  
de révolte et d'ardent amour.  
En elle, en elle, une âme antique s'illumine,  
une parcelle ailée de quelque vieux héros

si doucement mêlée aux pleurs naïves d'une vierge,  
un atome de Haïg, une poussière d'Aram,  
un regard profond d'Anania  
tout scintillant encor d'un poudroiemment d'étoiles.

Sur ma table revit encore une patrie,  
- et de si loin venue cette patrie...-  
qui, dans sa frémissante résurrection,  
sous les espèces naturelles de la terre  
me ressaisit l'âme aujourd'hui,  
et comme à l'infini cette semence sidérale  
au vaste de l'azur, toute gonflée de feu,  
d'éclairs de douceurs me féconde.

Les cordes tremblent de mes nerfs...  
Leur intense frisson fertilise bien plus  
que le vent chaud de Mai le vif des terres.  
Dans ma tête se fraient la route  
d'autres souvenirs, des corps tout rougis  
d'atroces blessures  
comme de grandes lèvres de vengeance.

Ce peu de terre, cette poussière  
gardée au cœur d'un amour si tendu  
que mon âme un jour n'en pourrait,  
si dans le vent elle trouvait  
le reste de mon corps devenu cendre,  
cette poudre en exil d'Arménie, cette relique,  
legs des aïeux qui savaient des victoires,  
cette offrande rouge et ce talisman  
serrée sur mon cœur de griffes secrètes,  
vers le ciel, sur un livre,  
quand vient cette heure précieuse  
de l'amour et du sourire  
à ce moment divin où se forme un poème,  
cette terre me pousse aux larmes ou aux rugissements  
sans que mon sang ne puisse s'en défendre,  
et me pousse à armer mon poing  
et de ce poing me tenir toute l'âme.

# ՄՕ ԵԱՆ

(Կը ԹԱՐԳՄԱՆՈՒԻ՝ «ԱՆ ՈՐ ԶԻ ԽՈՍՀԻՐ»)

ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆՈՊԵԼԵԱՆ 2012-Ի ԴԱՓՆԵԿԻՐ

«Գրող մը պարտական է քննադատութիւններ եւ ընդվզում արտայայտել ընկերութեան մութ երեսներուն եւ մարդկային բնութեան տգեղութեան դիմաց»:

ՄՕ ԵԱՆ



Իսկական անունով Կուան Մոյէ: Ծնած է 17 Փետրուար 1955-ին Չինաստանի Շանտոնկ նահանգի Կաոսի քաղաքը, գիւղացի ընտանիքի մէջ: 1959-1961 տարիներուն անօթութիւնը ճանչցած էն: 1966-ին, Մշակութային Յեղափոխութեան տարիներուն «աևբաղձալի» համարուած է եւ զինք արտաքսած էն դպրոցէն: Ըստանիքին հետ մէծ թշուառութեան մէջ ապրած է այդ տարիներուն:

Ժողովրդական ազատագրութեան բանակի մաս կազմելէ առաջ, եղած է գործարանի բանուոր, ապա անդամակցած է համայնավար կուսակցութեան: Երեսուն մէկ տարեկանին վկայուած է բանակի Արուեստից եւ գրականութեան ակադեմիայէն, եւ հինգ տարի ետք Փերինի համալսարանէն:

Իր գրական կազմաւորումը դասական չէ եղած, իր մեծ-մօր պատմութիւնները եւ բանակին մէջ իր ստացած կրթութիւնը այլապէս դրոշմած էն զինք:

Ըստանիքէն ստացած դաստիարակութեամբ, վարժուած է դուրսը չարտայայտուիլ, ուրկէ իր գրական անունը, ՄՕ ԵԱՆ, (ան որ չի խօսիր): Անմիջապէս կը նկատուի իր գրական տաղանդը:

Շուտի Ականիմիան գնահատած է չինացի գրողի «բանդագուշանք» և այս ի ը ապագա տուրինը»:

Գրականական անունով Մօ Եան (բուն անունով Կուան Մոյե) ծնած է 1955-ին Կառմի քաղաքին մէջ, Շանտոնկ նահանգ, արեւելեան Չինաստան:

Շուտի ականիմիան կ'ըսէ, որ ան «զուգորդելով երեւակայութիւն եւ իրապաշտութիւն, պատմական եւ ընկերային տեսանկիւն, ստեղծած է աշխարհ մը, որ իր բարդութեամբ կը յիշեցընէ Ուիլեամ Ֆոլքնըրի եւ Կապրիէլ Կարսիա Մարքզի պէս գրողներու աշխարհները, միաժամանակ խարսխած մնալով չինական հին գրականութեան եւ ժողովրդական պատումի աւանդութեան մէջ»:

Հակառակ ընկերութեան նկատմամբ իր քննադատական վերաբերումին, Մօ Եան կը համարուի իր սերունդի մեծագոյն դէմքերէն մին: Իր բարգմանուած երկերուն ճամբոր է աշխարհի եւ մեծապէս գնահատուած: Հակառակ անոր որ իր երկերը ծաւալուն են, յաճախ անցնելով հինգ հարիւր էջի սահմանը, անոնք, շատ լաւ կը սպառին:



Մանկութեան եղած է «քախու», ինքնամփոփի, այդպէս դաստիարակած են զինք իր ծնողքը, կ'ըսէ իր զիրքերը ֆրանսերէնի բարգմանող Սիլվի Ժանրի: Իր ընտանիքը համարուած է անքան աղջիկ՝ «մշակութային յեղափոխութեան» օրերուն եւ ապրած խոր թշուառութեան պայմաններու մէջ: Հետագային որպէս գրչանուն ընտրած է «Մօ Եան»ը, որ կը նշանակէ «չըսել»: Բանակ կոչ-

ւած զորակոչիկը զարգանալու եւ ծաղկելու առիթ պիտի ունենայ: Մօ Եան անզրագէտ զիղացի ծնողներէ սերած է եւ բանակի ծառայութիւնը զինք փրկած է: Մօ Եան երկար ժամանակ պիտի պահէ իր զիղացի-զինուոր-գրողի տարազը, նոյնիսկ երբ խնդիրներ ունեցած է գրաքննութեան հետ, մասնաւորաբար իր առաջին եւ ժողովրդական վեպերէն՝ «Գեղեցիկ կուրծքեր, գեղեցիկ յետոյքներ»ի առաջին հրատարակութիւններուն ժամանակ:

Մօ Եան կը շարունակէ մնալ յամառ ընթերցող մը, կը գնահատէ արեւմտեան գրողները, նաեւ ոուսական, ճարոնական, հարաւ-ամերիկեան գրականու-

# ԲԱԳԻՆ

թիւնը: Իր թարգմանիչներու վկայութեամբ, իրաքանչիր գիրքի հետ Սօ Եան նոր ոճ կը փորձէ: Իր ընտրած նիւթերը բազմերես են, կը գտնենք չին-ճարոնական պատերազմը, չինական շարշարանքները, խոզերու գենումը եւ կամ համայնավար վարիչներու փտածութիւնը:

Թէեւ, դառնալով Չինաստանի գրողներու միութեան փոխ-նախագահ, որ պաշտօնական հանգամանգ մըն է, ան երեմն կ'ամբաստանուի այլախոհներու նկատմամբ զօրակցութիւն չցուցաբերելու համար, երբ Չինաստան միակ երկիրն է որ դեռ բանտարկուած կը պահէ Նոպէեան խաղաղութեան դափնեկիր մը:

Հստ ամերիկացի գրական քննադա-

տի մը, Մօ Եան մեծ գրող մըն է, որ «կը գրէ Չինաստանի վէպը»: Ընթերցողը կը նկատէ որ նուրբ եւ բանաստեղծական երգիծանքի ետին կ'ապրի ժողովուրդ մը, իր անցանկալի առօրեայով եւ ճապուկ պատշաճեցումներով: «Հորթը» վէպ մըն է, որ բուղթի վրայ կը բեմադրէ կեանքեր եւ բարքեր, խորքի պատկերներով յուզող բանաստեղծականութեամբ, մանկութիւն, ծննդավայր եւ դժուարութիւնները յաղթահարելու համար ճարպիկութիւններ: (Տեսնել՝ թարգմանուած հատուածը:)

Հետինակ է շուրջ ութուն երկերու, որոնք թարգմանուած են բազմաթիւ լեզուներով, 1984-էն մինչեւ այսօր:

Իր գրականութիւնը պսակուած է բազմաթիւ մրցանակներով:

## ՀՈՐԹԸ

### (Հատուած՝ համանուն վէպէն)

**Լսելով «Ժանտախտ» բառը, ամբոխը անմիջապէս ցրուեցաւ:**

**Պարոն Սուն կանչեց. «Հնկեր Տո'նկ»\*:**

**Հնկեր Տոնկ վազելով յառաջացաւ, կռնակը կռացած, ապա կանգնեցաւ պ. Սունի առջեւ, կրկին խոնարհեցաւ եւ ըսաւ. «Զեր հրահա'նզը, պ. Սուն»:**

**Պ. Սուն ձեռքի շարժում մը ըրաւ եւ ըսաւ, շատ դժգոհ երեւոյթով մը. «Եթէ այս հորթը մեռած է վարակիչ սաստիկ հիւանդութեան մը հետեւանքով, ինչո՞ւ մինչեւ հիմա հոս մնացած է: Հոս շատ երթեւեկ կայ, չէ՞ք վախնար որ վարակում կրնայ պատահիլ: Հնկերներ, դուք շատ անփոյթ էք: Եթէ այս հիւանդութիւնը տարածուի, կ'երեւակայի՞ք վնասները մեր ժողովրդական համայնքին համար: Նիւթական վնասները դեռ կրնան փոխարինուիլ, բայց ոչ քաղաքական հետեւանքները, կը հասկնա՞ք»:**

**Հնկեր Տոնկ իր ձեռքերը շփեց տարատին վրայ եւ ըսաւ.**

**«Դէպքերը մեզմէ արագ ընթացան, անմիջապէս կը քննեմ...**

**- Վերջ տուէ՞ք քննութեան մասին խօսելու: Կարեւորը արագ գործել է: Այս հորթը անմիջապէս սպանդանոց պէտք է տանիլ: Զայն պիտի կտրատէ՞ք, նմոյշ մը կը վերցնէք քննութեան դրկելու համար, ապա զայն հականեխել կու տաք բարձր ջերմութեամը սպանդանոցին մէջ պարարտացուցիչի վերածելէ առաջ»:**

**Զղաձիղ, չեզոտ հօրեղբայր\*\* միջամտեց. «Պարոն Սուն, այս հորթը չմեռաւ վարա-**

- կի հիւանդութեամբ, այլ անո՞ր համար որ զայն ամորձահատեցին»:  
 Ընկեր Տոնկի դէմքը բացայայտօրէն գունաթափուեցաւ:  
 Զեչոտ հօրեղբայր զիս եւ վարպետ Տիւն ցոյց տուաւ: «Եթէ ինծի չէք հաւատար, իրենց հարցուցէ՛ք»:  
 Պ. Սուն նայեցաւ ընկեր Տոնկի կողմը եւ հարցուց. «Ի՞նչ է իրականութիւնը»:  
 Ընկեր Տոնկ կակազելով պատասխանեց. «Ճիշտ է, այդ հորթը նոր ամորձահատած էր, բայց ուժեղ վարակ մը ունեցաւ...»  
 Պ. Սուն ձեռքի ջղագրգիռ շարժում մը ըրաւ եւ ըսաւ. «Վերցուցէ՛ք, այս հորթը, կտրատեցէ՛ք, նմոյշ մը տարէք քնութեան եւ զայն վերածեցէ՛ք պարարտացուցիչի, եւ մաքրեցէ՛ք հրապարակը»:  
 Զեչոտ հօրեղբայր պնդեց. «Պարոն Սուն, բարեհաճեցէ՛ք, թոյլ տուէ՛ք զայն գիւղ տանիլ...»  
 Պ. Սուն կաս կարմիր կտրած զայրացաւ. «Տանիլ ի՞նչ ընելու: Զեր գումարտակի ամբողջ արջա՞ուը կ'ուզէք վարակել: Կ'ուզէք որ ան ամբողջութեա՞մը սատկի: Ինչպէ՞ս է ձեր անունը: Ո՞ր դասակարգին կը պատկանիք»:  
 Զեչոտ հօրեղբայր գունաթափ եղաւ: Շրժները դողացին, բայց բառ չարտարերեց:

.....

Մեր հորթի մահուրնէն երեք օր ետք, 1 Մայիս 1970-ին, արտակարգ խնդիր մը ծագեցաւ համայնքի կեղրոնատեղին, սննդական թունաւորում երեք հարիւր անձի, որոնք ամէնք ալ կը յայտնաբերէին նոյն ախտանշանները – ջերմ, փսխում, փորհարութիւն: Հիւանդներու մեծ մասը համայնքի պատասխանատուներ էին, պաշտօնեաներ եւ անոնց ազգական-բարեկամները՝ որոնք կը սնանէին ազգային շտեմարաններու հացահատիկով: Այս խնդիրը նախ ցնցեց շրջանի յեղափոխական կոմիտէն, ապա զաւառի, ըսին նաեւ որ ան հասաւ մինչեւ մայրաքաղաք: Շրջանի հիւանդանոցի բժիշկները հիւանդատար կառքերով եկան, զաւառի հիւանդանոցի բժիշկները եկան գնացքով, մայրաքաղաքէն եկող բժիշկ չեղաւ, բայց մայրաքաղաքը դրկեց ուղղաթիռ մը շտապ օգնութեան դեղերով: Համայնքի պտտիկ հիւանդանոցը այդքան մեծ թիւով հիւանդ չէր կրնար ընդունիլ: Ուստի արձակուրդ տուին նախակրթարանին, եւ գրասեղանները հիւանդի մահճակալի վերածեցին եւ դասարանները՝ հիւանդանոցի սենեակներու: Թիւ 6037 զօրագունդը մօտակայ շրջաններուն մէջ զինավարժութիւններ կ'ընէր, եւ զօրագունդի հիւանդանոցը լիովին տրամադրուեցաւ: Հստ հիւանդներուն, ֆողովրդական Բանակի բժիշկներու մակարդակը շատ բարձր էր, եւ երիտասարդ զինուորները, որոնք սրսկումները կ'ընէին, ճշգրտութեամբ կը մտցընէին ասեղը, եւ կը յաջողէին առաջին փորձով իսկ: Մինչդեռ մեր հիւանդանոցի տոքթէօրները երակի մէջ ասեղ կը խրէին, արիւն դուրս չէր գար, ուրիշ փորձ մըն ալ կ'ընէին եւ կրկին չէին յաջողեր: Այնքան անգամներ կը վերսկսէին, որ հիւանդին թեւր արիւնով կը ծածկուէր: Վերջապէս կը յաջողէին ինչպէս կոյր կատու մը սատկած մուկ մը կը բռնէ:

Այդ պահուն չէին մտածած սննդական թունաւորման մասին, քանի որ այն օրէն ի վեր որ Փան Կիւ\*\*\* զատած էր երկինքը եւ երկիրը, այն օրէն ի վեր որ երեք օգոստա-

# ԲԱԳԻՆ

փառները եւ հինգ կայսրերը, եւ մինչեւ այսօր, մենք երբեք չէինք լսած որ կարելի էր ուտելիքով թունաւորուիլ: Համայնքի յեղափոխական կոմիտէն, շրջանի յեղափոխական կոմիտէին ուղղուած իր տեղեկագրին մէջ դրած էր, որ դասակարգային թշնամիները ջրհորներուն մէջ թոյն դրած էին, կամ ալիւրին: Շրջանի յեղափոխական կոմիտէն նոյնը դրած էր զաւառի յեղափոխական կոմիտէին: Եւ ուրեմն, այս խնդրի սկիզբը, ամէն ոք ատամները սեղմած էր եւ կը մնար խորհրդաւոր: Ղեկավարները իրենց ամբողջ ուժը դրած էին. 1) հանելուկը լուծելու, 2) մարդիկը փրկելու: Հստ վերլուծման մը, թունաւորողները 1) թայուանի կողմէ դրկուած Քուոմինթանկի գործակալներն էին, 2) թաքնուած դասակարգային թշնամիներ: Անմիջապէս յայտնւեցան մարդիկ որ տեղեկացուցին այս առիթով ստեղծուած ժամանակաւոր հրամանատարութեան գիշերուան ընթացքին տեսած ըլլալ երեք լուսաւոր կարմիր ազդանըշաններ, ուրիշներ գտան թշնամին կողմէ լքուած ձայնասփիւռ գործիք մը: Ժամանակաւոր հրամանատարութեան գործակալները բոլորն ալ կու զային կից շրջաններէն եւ դրացի համայնքներէն, մեր համայնքի բոլոր ղեկավարները թունաւորուած ըլլալով, եւ յաճախ ծանրօրէն: Որպէս անմիջական հետեւանք, բարձրախօսը անդադար կը սփոէր հրահանգներ, պահանջելով միջին-թշուառ գիւղացիներէն ահազանգային վիճակը բարձրակէտին պահել եւ ընդդիմանալ դասակարգային թշնամիներու շարժումներուն: Այս ատեն բոլոր գիւղերը «չորս դաս»\*\*\*երու անդամները արգելափակեցին զանոնք հսկողութեան տակ պահելու համար: Նոյնիսկ արտաքնոց երթալու համար անոնց կ'ընկերանար զինուորական մը: Միաժամանակ գիւղերը սկսան շարքով ստուգումներ կատարել, որպէսզի «չորս դասերը» խոստովանին իրենց ոճիրները, զանոնք արիւնաքամ ըլլալու աստիճան ծեծի ենթարկելով, մինչեւ որ երկինքն չնորհ խնդրէն: Բանակը աշխուժութեամբ մասնակցեցաւ, փակելով համայնքի կեղրոնի մուտքը, անոր իւրաքանչիւր կողմը դնելով զինեալ պահակ մը եւ կազմակերպելով մեքենաներով օժտուած գիշերային հսկողութեան շրջուն ջոկատներ: Անզամ մըն ալ շրջեցան մեր գիւղին մէջ, որ մեր առջեւ բացաւ աներեւակայելի հորիզոններ: Ոչ ոք տեսած էր այնքան արագ շարժող բան մը: Նախ նկատեցինք արեւմուտքէն եկող լոյս մը, այդ յստակութեամբ նշմարելէ առաջ մեքենաներու շարժակներու դղրդոցը հասաւ մեր ականջներուն, եւ երբ կը պատրաստուէինք լաւ դիտելու, անոնք արդէն անհետացած էին: Անոնք իրապէս կը սուրային կայծակի պէս:

Այս հնարքներէն քանի մը օր ետք ոչ լրտես ոչ ալ թաքնուած դասակարգային թշնամի բունուած էին: Հիւանդներու մեծ մասը հիւանդանոցէն ելած էր: Շրջանի առողջապահական սպասարկութիւնները վերջապէս յաջողեցան ծղել, գաւառի նոյն ծառայութիւններուն հետ, այն՝ որ սնունդը թունաւորած էր չուրջ երեք հարիւր հոգի. ան մեր Զոյգ Քամակն էր (սատկած հորթը. Բ.): Բացատրեցին որ անոր միախն եւ ընդերքին կար մանրէ մը, սալմոնէլը, որ կը դիմանար 3000 աստիճանէ բարձր ջերմութեան եւ զոր կարելի էր երեք տարի եռացնել առանց կարենալ ոչնչացնելու:

Երբ առանձնացուեցաւ սալմոնէլը, դասակարգային պայքարը վերածուեցաւ յանցաւորներու փնտուտուքի: Սալմոնէլով թունաւորման հարցով համայնքի հետախուզական կոմիտէն գիւղ դրկեց երկու քննիչներ, որոնք հարցաքննութեան կանչեցին

**մեզ. Վարպետ Տիւն, չեչոտ հօրեղբայրը եւ զիս:** Մին հարցումներ կ'ուղղէք, միւսը կ'արձանագրէք: Ոչ մէկ պայմանով պիտի խօսէի: Երբ ճնշումը զօրաւոր էր, լալ կը ձեւացնէի: Վարպետ Տիւ ապուշի ձեւ առաւ: Ուրեմն ամէն բան պատմուեցաւ չեչոտ հօրեղբօր կողմէ: Ան նախ պատմեց թէ ինչպէս ընկեր Տոնկ վիրահատելով Զոյգ Քամակը մասնաւոր կտրած էր երակ մը, յետոյ թէ ինչպէս ան ուշացած էր անոր սրսկում մը ընել, որ նախօրօք համաձայնած էր տնօրէն Սունի հետ ձգելու համար որ Զոյգ Քամակը մեռնի եւ ձեռք դնել անոր միսին վրայ 1 Մայիսի տօնին համար: Բայց Տէրը կը հսկէք:

**Մենք չենք գիտեր երկու քննիչներու տեղեկագրին բովանդակութիւնը, բայց գիտենք թէ ինչպէս հարցը իր լուծումը գտաւ:**

Վերջաւորութեան, ամբողջ պատասխանատուութիւնը վերագրուեցաւ վարպետ Տիւի չորրորդ փեսային, Սոնկ Վուլումի – որ կ'աշխատէր ժողովրդական համայնքի սպանդանոցը: Ան չէր հնագանդած պ. Սունի կողմէ տրուած հրահանգին եւ թունաւորուած միսը վաճառած էր համայնքի ամէն աստիճանի ղեկավարներուն եւ վարչական մարմիններու անդամներուն եւ յառաջացուցած այս տխուր հարցը: Եւ նոյնիսկ երբ ինք ալ թունաւորուած էր, այլապէս բաւական ծանրօրէն, իր պաշտօնը կորսնցուց եւ կուսակցութենէն կախակայուեցաւ մէկ տարիով:

**Մաս Զէտոնկի միտքի անպարտելի լոյսով, եւ ժողովրդական ազատագրութեան Բանակի անշահախնդիր օժանդակութեամբ, գաւառի, շրջանի եւ համայնքի յեղափոխական կոմիտէներու ղեկավարութեամբ, չնորհիւ խնդրոյ առարկայ առողջապահական անձնակազմին, երեք հարիւր ուժը թունաւորուածներէն մէկ հոգիի մահուան դժբախտութիւն եղաւ (սրտի տագնապի հետեւանքով): Այս եղաւ մեծ յաղթանակը «Մշակութային եւ Ընչազուրկներու (պրոլտերական) Մեծ Յեղափոխութեան»: Եթէ այս խնդիրը պատահած ըլլար նախկին զզուելի ընկերութեան ժամանակաշրջանին, երեք հարիւր ուժը անձերէն ոչ մէկ վերապրող կ'ըլլար: Նոյնիսկ եթէ մէկ հոգի կորսնցուցինք, այդ կարեւոր չէր, քանի որ ան մեռած էր սրտի հիւանդութեան պատճառով:**

**Ան որ սրտի տագնապի հետեւանքով մեռած էր անձանօթ մէկը չէր, այլ հայր Տիւի երէց աղջկան ամուսինը, Զհանկ Վուքուին, որ որպէս խոհարար կ'աշխատէր ժողովրդական համայնքի խոհանոցը:**

**Բայց մեր գիւղին մէջ ամէնքն ալ ըսին, որ ան մեռած էր եղան միսի անմարսողութեան հետեւանքով:**

## Հայացոց՝ Յ. Պ.

(Հատուած, վերջին էջերը)

\* Ընկեր Տոնկ համայնքի անասնաբոյժն է:

\*\* Արշատի հակողութեան պատասխանակուն է:

\*\*\* Չինական դիցարանութեան դէմքը, որ առաջինը դուրս եկած է սկզբնական քառուն (ՄօԵան):

\*\*\*\* 1956-ի շարժման չորս դասերը. Կալուածավէրերը, հարուստ զիւղացիները, հակա-Jեղափոխականները, որոնց վրայ հետազային աւելցուեցան «գէշ բարրերը» (ՄօԵան):

# ԲԱԳԻՆ

## ԷՄՍԱԿՈՍՏԱՆԴԵԱՆ

(Պատմական գիրուրիմների դոկումենտ)

ՀՐԱՄԱՆԱԳՐԻ

# ԲԱԲԴԻՆ ՍԻՄՈՆԵԱՆԻ «ԽԱԶՔԱՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ՄՐՏԻ ԵՒ ՄՏՔԻ ԱՆՄԱՐ ՀՕՂԱՆՁՆԵՐ

2012 թուականին «Հայաստան» հրատարակչութիւնը լոյս ընծայեց «Խաչքար» վերնագրով բանաստեղծութիւնների ժողովածուն, որի հեղինակը Հայաստանի Հանրապետութիւնում Սերբիայի Հանրապետութեան Պատուոյ հիւպատոս Բաբդէն Սիմոնեանն է:


Հնթերցողը մի պահ կարկամում է, տարակուսում. դիւանագէտ եւ բանաստեղծ՝ իրար անյարիր մասնագիտութիւններ, որոնք մէկտեղուել, միախառնուել են մի անձի մէջ, բայց անզամ ակնթարթային ծանօթութիւնը գրքում զետեղուած բանաստեղծութիւններին ընթերցողի մէջ փարատում է բոլոր տարակոյսները. Դրա հետ միասին կարծես աւելի լաւ ես ճանաչում հեղինակին. նա հոգով ոչ միայն Հայ է, մեծատառով Հայ, այլ նաև՝ սերբ: Հայաստանում ստացած բարձրագոյն կրթութիւնից յետոյ հեղինակը Սերբիայում ստացել է բանասիրական կրթութիւն, սերտօրէն շփուել սերբական գրականութեանը, դրա միջոցով նաև այդ ժողովրդի պատմութեանը, աղերսներ գտել երկու երկրների պատմութեան ողբերգական իրադրաժութիւնների մէջ, առաւել ծանր է ապրել հայրենազրկման զգացումը:

Ժողովածուն դարերի միջով անցած Հայ մարդու հաւատարմութիւնն է իր ազգային աւանդոյթներին, խոր յարգանք եւ անչափելի սէր գերդաստանի աւագների նկատ-

մամբ: Այն սկսւում է մի քառեակով, որն ընթերցողին պարզում է հեղինակի զիրքը «Խաչքար» վերնագրելու խորհուրդը: Ազգային աւանդոյթներին հաւատարիմ Հայը ժողովածուն նուիրել է հօր եւ մօր կողմի գերդաստանի աւագներին՝ «լուսահոգի ննջեցեալներ» տատիկ-պապիկներին, ծնող-

Բարկեն Սիմոնյան

ԽԱԶՔԱՐ



ներին՝ հօրը եւ մօրը, կեանքից վաղաժամ հեռացած երկու քոյրերին: Գիրքն ընթերցելուց յետոյ հաւատում ես, որ ոչ մի նիւթական յուշարձան, յուշաքար կամ շիրմաքար չեն կարող յաւերժանալ այնպէս, ինչպէս այս «յաւերժող խաչքարը», յորդացող զգացմունքների այս ժողովածուն:

Գիրքն ըստ բովանդակութեան բաղկացած է հինգ բաժնից: Ամէն մէկը զգացմունքների մի անափ պոռթկում է, յոյսերի, յոյզերի, կորստի ու ցաւի, բայց եւ՝ հաւատի ու յաւերժութեան արտայայտութիւն: Առաջին խորագրի բանաստեղծութիւնները նույրուած են Հայաստան երկրին: Նոյեան տապանը, Արարատը, Անին, Կարսի Առաքելոցը, կորուսեալ հայրենիքի տարրեր սրբավայրերը, ճարտարապետական կոթողներն ու մասունքները փոթորկում են հայրենաբաղձ բանաստեղծի խոռվայոյզ հոգին: Յոյսի ու անմար հաւատի ուժին զգացումով բանաստեղծը մտորում է, որ անպայման կը վերանայ մեր եւ Արարատի միջեւ առկայ «սահմանը» եւ ամէն հայ կը հասնի «սրբազան լերան ճերմակ թագը համբուրելու» իր երազին: Արարատին հետեւում են մեր կորուսեալ երկրի «որբ» մնացած վայրերը՝ Վանը, Անին ու Կարսը, չքնաղ Վարագը, Սիփանն ու Սիսը, եւ հեղինակի հզօր հաւատը՝ քանի դեռ կայ մեր անափ սէրը, ամբողջական Մայր Հայաստանը մերը պիտի լինի: Այդ բաժնի բոլոր բանաստեղծութիւնները հայրենակարօտ բանաստեղծի հոգու ճիշն են, որ համակում է ընթերցողին նոյն զգացմունքներով, հեղինակի հետ նա շրջում է Հայաստան երկրի սուրբ վայրերում: Մաքրավանք, սուրբ մատուններ, խաչքար դարձած նոյնիսկ սովորական քարեր, Ծիծեռնակարերդ, ուր պէտք է բարձրանաս ոչ թէ արցունքով, այլ՝ բռունքը դարձած, Արարատեան հողն ամբողջական տեսնելու անմար հաւատով:

Յուղիչ է երկրորդ խորագիրը՝ առաջինի անմիջական շարունակութիւնը: Այն

նույրուած է պատմական Հայաստանի նույրական նահանգներից մէկին՝ Վասպուրականին: Ընդամէնը հինգ բանաստեղծութիւն եւ քառեակների շարք: Վասպուրականը Բարգէն Սիմոնեանի համար «Պրախտի փակ դուռն է», գերուած ու աւերուած: Մեր հին կարօտին ու անմեռ յոյսին հաւատարիմ, Հայը պիտի բացի Մհերի փակ դուռը: Դիմելով գերուած Վասպուրականին, մեր Վանայ ծովին ու երկրին, հեղինակը հաւատքով մտորում է. Վասպուրական պիտի գնանք ոչ թէ իրբեւ զբուաշրջիկ եւ օտար, այլ՝ «սուրբ աղօթքով, ոտքով կրկին յետ գնալու յոյսով»:

Բանաստեղծ-հեղինակը Վանի մասին խօսելիս եւ զրելիս վերապրում է «այգեստանցի տատի հոգու կսկիծը», որ Վանում թողած օջախ, վանք, անուշաբոյր հացի թոնիրը, ծաղկուն Այգեստանի իրենց տունը, Արտամէտի համբաւաւոր խնձորների այգիները, անընդհատ տնքում է հոգու ցաւից, մրմնջում «Դլէ եամանը», Աստծուց պատիժ ու զատաստան խնդրում աշխարհում յաղթած, բայց միշտ սարսափով լցուած չար ոգու համար եւ հաւատով յայտարարում, որ վանեցին վերջապէս պէտք է տէր դառնայ իր հայրենի տանը: Վարակիչ է հեղինակի հաւատը, իսկ ընթերցողը մտորում է՝ բռնագրաւողների առաջ փակուած Մհերի դուռը իրբեւ փրկութեան դուռ կը բացուի հայութեան համար:

Ընթերցողը բանաստեղծի հետ վերապրում է կորստի ցաւը, վշտամորմոք կարօտը եւ լոյսով օծուած հաւատը, որ Վասպուրական աշխարհի յուսոյ դռները բացուելու են մեր առաջ: Այդ մորմոքներից, անհուն կարօտից, պատմութեան դաժան քառուղիներում, Բարձրեալի՝ Աստծոյ Աջն է փրկել հայութեանը: Բարձրեալին, Աստծուն եւ Աստուածամօրը հեղինակը դնում է նոյն հորիզոնականում, որտեղ հարազատ Մայրն է, բազմաթիւ արի զաւակներ կորցրած «աստուածուհի» հայ մայրերը: Այդ է

# ԲԱԳԻՆ

Հաւաստում ժողովածուի միւս՝ «Երգսղառնայ քեզ յուշարձան» խորագիրը, ուր տեղ գտած բոլոր բանաստեղծութիւններն ու քառեակները հեղինակը նուիրել է կեանքից հեռացած մօրը, իսկ ամէն մի ընթերցող դրանց մէջ տեսնում է իր մօրը: Բանաստեղծութիւններն ընթերցելիս համակւում ես նոյն խորը վշտով ու թախիծով, ինչ հեղինակը, բայց միեւնոյն ժամանակ հոգիդ կարծես մաքրում է պիղծ աղտերից, ամոքւում ես վշտից ու թեթեւացած շունչ քաշում: ինչ լաւ կը լինէր, որ բոլոր որդիներն այդպէս խորը սգային իրենց մօր կորուստը եւ մեծատառով Մօր առաջ լինէին մաքրամաքուր, մեծատառով Որդի՝ արժանի մօրը:

Ժողովածուի բանաստեղծութիւնների ստուար մասն ամփոփուած է «Սերբական զօղանջներ» խորագրում՝ քսանհինգ աւելի յուղիչ ստեղծագործութիւններ, որոնց շնորհիւ հայ ընթերցողը հազորդակցւում է սերբ ժողովրդի պատմական դառը ճակատագրին, հարազատ երկրի մի հատուածը կորցնելու անմորմոք ցաւին, եւ կարծես թէ նրանց հետ ապրում է հայրենի հողի կորստեան տառապանքը, այն տարբերութեամբ, որ հայերը կորցրել են իրենց պատմական հայրենիքի շուրջ 9/10 մասը, իսկ սերբերը՝ մի մարզը միայն: Ինչպէս ժամանակին Սերգէյ Գորոդեցկին Ղարաբաղը համարում էր Հայաստանի դարպասը, այնպէս էլ սերբ ժողովրդի հայ զաւակը կոսովոն համարում է Սերբիայի դուռը, վանք ու մատուռը, սերբերի անմեռ կարօսը, փրկութեան լոյսն ու յոյսը: Քանի որ աշխարհում գործում է հզօր պետութիւնների շահերի օրէնքը, ապա սերբական կոսովոն բռնագրաւել են ալբանները, եւ գերտէրութիւններն ընդունել են բռնագրաւուած կոսովիի անկախութիւնը: Մինչեւ պատմական Արցախ-Ղարաբաղը՝ Մեծ Հայքի նահանգներից մէկը, իր հերոս ու մաքառող զաւակների ճիգով եւ աշխարհասփիւռ հայութեան օգնութեամբ ազատագրուել է

կովկասեան թուրք-բարբարոսներից, սակայն նոյն գերտէրութիւնները չեն ընդունում Արցախի անկախութիւնը: Մեզ ինչ է մնում՝ սպասել իրադարձութիւնների ընթացքին՝ մտորելով Անգլիայի վարչապետ Պալմերստոնի խօսքերը: «Զկան յաւերժական բարեկամներ եւ թշնամիներ, կան յաւերժական շահեր»: Ահա այս կարգախօսով են առաջնորդուում աշխարհի հզօրները, որից յետոյ մնում է բարձրաձայնել արեւմտահայ հանճարեղ բանաստեղծի խօսքերը: «Մ’ վ մարդկային արդարութիւն, թող որ թքնեմ քո ճակատիդ» (Միամանթօ, «Պարը», Բ.):

«Սերբական զօղանջներ» խորագիրը ցնցում է հայ ընթերցողի հոգին, երբ տեղեկանում է բարբարոս ալբանացու ձեռքով Գրաշանիցա վանքի որմին պահպանուած 14-րդ դարի սերբ թագուհի Սիմոնիդայի որմնանկարի եղծմանը, հայեացք յառում սերբական տարբեր սրբավայրերին, Դուշան արքայի հինաւուրց հողին, սերբական հիասքանչ Պրիզրենում երկինք խրուած մինարէժներին, մտարերում հեռաւոր 1389-ի Վիդովանեան արիւնալի ու անհաւասար ճակատամարտը սերբ իշխան Լազարի եւ դահիճ թուրք Մուրատի միջեւ: Սերբերին, հայ-սերբական բարեկամութեանը, նրանց պատմական ճակատագրերի զուգահեռներին, սերբական Աւարայրին (Կոսովոյին) եւ հայկական Կոսովոյին (Աւարայրին) նուիրած բանաստեղծութիւնները յուզում են ընթերցողին մինչեւ հոգու խորքը, մինչ արցունք եւ ուրախութիւն: Այս բանաստեղծութիւնների շարքն ընթերցողին ծանօթացնում եւ հաղորդակցում է Սերբիայի պատմութեանը, մշակոյթին, ազգային-ազատագրական պայքարին: Այդ խորագրի բոլոր բանաստեղծութիւնները կարելի է վերլուծել առանձին-առանձին, այնքան յուղիչ են, որ ցանկութիւն է առաջանում հոգուդ տուայտանքի պահերին բարձրաձայնել դրանցից իւրաքանչիւրը, որով կը

ղարմանուեն հոգուղ ցաւերը եւ ապրելու ցանկութիւնը վերստին կը վերադառնայ: Եւ, սակայն, այս խորագրից չեմ կարող չնշել ու չընդգծել «Վերջին թոփչք» բանաստեղծութիւնը, որ նուիրուած է 1988-ի Սպիտակի կործանարար երկրաշրժի ժամանակ հայ ժողովրդին օգնութեան շտապած սերբ օղաչուների ողբերգութեանը: «Եօթքաջորդի սերբ»՝ եօթ պայծառ մարդիկ, որ դեկտեմբերի 12-ին զոհուեցին Հայաստանում: Երախտապարտ մեր ժողովուրդը զոհուած սերբ հերոս օղաչուների անուններն անմահացնող յուշարձան կանգնեցրեց: Կորստից տաս տարի անց մեր հայսերբ կամ սերբ-հայ բանաստեղծ Բարգէն Սիմոնեանը «Վերջին թոփչք» վերնագրով սքանչելի մի բանաստեղծութիւն նուիրեց զոհուած օղաչուների յիշատակին, որը յաւերժ է որպէս յուշարձան:

Ժողովածուն աւարտուամ է «Խօսք առ Աստուած» խորագիրը ունեցող բաժնով: Դա ինքնատիպ մի աղերսագիր է, մշտամորմոք պաղատանք՝ ուղղուած Աստծուն, որ նա փրկի աշխարհը անհաւատներից ու կաւատներից, օտար ու կեղծ դաւանանքներից, նիւթապաշտներից ու եղբայրադաւերից, որ հոգով մաքրուած բոլոր մարդկանց սրտում «դաջուի Աստծոյ սուրբ պատկերը»: Աստծուն ուղղուած այդ բանաստեղծութեանը յաջորդում է «Ընդհատուած աղօթքը»՝ նուիրուած քահանայ Խաչատուր պապի յիշատակին, որը աղօթքով ու հոգու վերքով, դահճի արիւնոտ ձեռքով սահմոկեցուցիչ 1937-ին, վիրաւոր ու խոռվուած, հեռացաւ այս աշխարհից՝ մնալով անշիրիմ ու անքար: Պապին նուիրուած այս բանաստեղծութիւնը մի յաւերժ շիրմաքար է 1937-ի բոլոր անմեղ զոհերին: Այդ բաժնի բանաստեղծութիւններն աղերս են առ Աստուած, նրա օրհնանքով մաքրուելու, անբիծ ու անարատ ապրելու, վայելելու Աստծոյ պարզեւ ընկերութիւնը՝ «յուսոյ տաճարը, դրախտի դուռը, անամոք ցաւին դեղ ու ճարը»:

Բացառիկ ուշադրութեան է արժանի «Իմ կեանքի մանիֆեստը»՝ բանաստեղծութիւնը, որն ընթերցողին ներկայացնում է բանաստեղծի հոգու հարստութիւնը, ամբողջ կեանքում շիտակութեամբ առաջնորդուող, «բարուն ու արդարին» ծառայող, ամարդին ու ազահին այպանող, մաքրամաքուր օրէնքներով առաջնորդուող մարդուն: Այդ խորագրի (ընդհանրապէս ամերող ժողովածուի) բանաստեղծութիւնները ընթերցողի առաջ պարզում են մեծատառով մարդու հոգու ծալքերը, աստուածային պատգամներով առաջնորդուող անհատի անեղծ հոգին, մարդկային բարձր առաքինութիւնը: Կարելի է երկար զրել «Խաչքար» ժողովածուի մասին, առանձինառանձին վերլուծել ու արթեւորել զրքում տեղ զտած բոլոր բանաստեղծութիւնները: Խորապէս համոզուած եմ, սակայն, այսքանն էլ լիովին պատկերացում է տալիս բանաստեղծական ժողովածուի, նրա հեղինակի հոգու եւ մտքի բարձր արժանիքների մասին:

Ժողովածուի վերջում զետեղուած են հայ բանաստեղծներ Միլվա Կապուտիկեանի, Գէորգ Էմինի, Լիւզուիգ Դուրեանի, Ռաֆայէլ Սահակեանի, ինչպէս նաեւ սերբ անուանի բանաստեղծ Բրանիալաւ Պետրովիչի եւ բանասիրութեան դոկտոր, լեզուաբան Սուետոզար Ստիյովիչի գնահատանքի եւ արթեւորման արտայայտութիւնները, որոնք ընորոշում են Բարգէն Սիմոնեան մեծատառով մարդու կերպարն ու բանաստեղծական աշխարհը, նաեւ՝ դիւանագէտին: Մնում է ցանկալ մեր բանաստեղծին աստուածային պարզեւների մի մեծ բոյ՝ հոգու հարստութիւն, անարատութիւն, անկաշառ հայրենասիրութիւն, տոկուն աշխատասիրութիւն... Ցանկութիւնների այս շարքը կարելի է անվերջ համալրել: Դրանց միջոցով եւ շնորհիւ մենք իրաւունք ունենք ակնկալելու մեր բանաստեղծից նորանոր աստուածային պարզեւներ:

# ԲԱԳԻՆ

Հատուածներ Բաբգէն Սիմոնեանի  
«ԽԱԶՔԱՐ» բանաստեղծութիւններու գիրքէն

## ԸՆԴՀԱՏՈՒԱԾ ԱՂՕԹՔ

Պապիս` Տէր Խաչատուրի  
պայծառ յիշատակին

\* \* \*

Մի լուսէ, խաղաղ առաւօտ,  
Երբ պապս աղօթք էր անում,  
Խուժեցին ձեռքերով արնոտ  
Դահիճներ լկտի, անանուն:

Պոկեցին սուրբ խաչը կրծքից,  
Կարկամեց երգը շուրթերին,  
Հառաջանք մնաց աղօթքից,  
Ու մնաց աղօթքը թերի:

Հոգին միշտ խաղաղ էր, պայծառ,  
Բայց ցնցուեց կալանքի բօթից  
Ու անմեղ մի զոհ նա դարձաւ  
Արիւնոտ երեսունեօթին:

\* \* \*

Օ՛, աշխարհ, պարուրուած դաւով,  
Գալու է դատաստանն արդար,  
Խսկ երգս շաղախուած ցաւով,  
Ժող դառնայ պապիս շիրմաքար:

11.11.2000

## ՎԱՆԱՅ ՀՈՂ

Ծուարել է հոգոս խորքում մի ցաւատանջ կարօտ,  
Լոյս է տալիս յոյսը անմեռ յառնումի ու կեանքի,  
Ու ձգուում է ձամբաս երկար, փշոտ ու քարքարոտ,  
Տանում է ինձ ու հասցնում վսեմ երազանքիս:  
Վանայ հողն է աչքիս առջեւ ու մեր Խաչփողանը,  
Այս, զնայի ու փարուէի իմ հայրական տանը:  
Տասնինզն էր մահասարսուր, տարին սեւ էր ու չար,  
Ահով բռնեց զաղթի ձամբան տատս այգեստանցի,



ԳՐԱԽՈՍՔԱԿԱՆ

Վանում թողեց օջախ ու տուն, են վաճր, են շիրմաքար,  
Են թռնիրը, ուր էլ չկայ անուշ բոյրը հացի...  
Առանց Վաճի, առանց իր տան ցաւախառն էր հոգին,  
Վաղուց արդէն հանգչում է նա բարձունքներում նորքի:

\* \* \*

Ականջիս մէջ երգն է հնչում «Դլէ եաման, եաման...»,  
Թթրոռում են իմ շուրթերին սուրբ անուններ լուսոյ,  
Կը փշրուեն մեզ բաժանող փշալար ու սահման,  
Աղթամարից կ'արձագանգեն դօղանջները յուսոյ...  
Սպասելուց որ չողճի մեր վիրատը Վաճր,  
Որ նորովի այզաքացուի հայոց Այգեստանը:

24.7-24.10.2002

## ԽԱԶՔԱՐ

Հայոց հողում ուր էլ նայես՝ քա՞ր է, քա՞ր,  
Ամէն քարը յիշեցնում է մի խաչքար:

Ամէն խաչքար՝ ժանեկահիս մի նշխա՞ր,  
Մաքրամաքուր ու խնկարոյր մի աշխա՞ր:

... ...

Հայոց հողում ուր էլ նայես՝ քա՞ր է, քա՞ր,  
Ամէն մի քար դարձել է սուրբ մի խաչքար:

20.03.2011

## ՇԱԲԱՁՆԵՐ ԽՈՐՀՈՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԷՋ (ՅՈՒԼԻՍ 20 - ՍԵՊ. 3 1931)

Կը հրատարակենք անտիպ գիրքի երկրորդ գլուխէն շահեկան հատուած մը, խորհրդային առաջին շրջանի Հայաստանի ներքին եւ մշակութային կեանքին եւ դէմքերուն մասին:

Մեզի յանձնուած գիրքը ձեռագիր է, եւ միայն վրէպներու սրբագրութիւն ըրած ենք:

Բ.

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԳԱՎԱճՈՒՄԸ ԶԵՒԱԿԵՐՊՈՂ ԵՒ ՊԱՅՄԱՆԱՌՈՂ ԳՈՐԾՈՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ

#### Բ. ՀԱՅ ԿԵՆՑԱՂԸ ԵՒ ՄՏՔԻ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄԸ

Հայ կենցաղը եւ մտքի կերպարանափոխումը յառաջ կը բերէ հայ նկարագրի ներակերտումը: Այս հարցի ուսումնասիրութիւնը կարելի է միայն ձեռնիհասօրէն կատարել պատկերացնելով մեր աչքին առջեւ հայ ժողովուրդի նկարագրին ընդհանուր գիծերը նախքան անոր պետականութեան տիրացումը: Այս բնոյրի աշխատասիրութիւն մը պէտք է հիմնուած լինի պատմական տուեալներու վրայ, եւ ընթանայ, որքան կարելի է, գիտա-հետազոտական ուղիով՝ շաղկապելու հայ ժողովուրդը ձեւակերպող եւ անոր կեան-

քին մէջ երեւան եկած հոգեբանական, ընկերա-հասարակական, կուլտուրական եւ քաղաքական երեւոյթները: Այսպիսի խնամեալ եւ իրականութեանց հարազատ պատկերը ներկայացնող ուսումնասիրութիւն մը ցարդ ծնունդ չէ առած հայ գրականութեան էջերուն վրայ: Մեր ներկայ գրութեան նպատակն դուրս է գրադիլ այդ հարցով, միայն պէտք է գոհանանք հնու յիշատակել, որ հայ ժողովուրդը ապրած ըլլալով տարբեր պայմաններու տակ, նա անոնցմէ ժառանգած է անխուսափելիորէն տար-

\*Փրոյ. Մանասէ Մելակ (1896-1967) եղած է ԱՄՆի Փելսիլիվանիա նահանգի համալսարանին մէջ մասնէարանութեան դասախու:

բեր նկարագրի զիծեր: Նաեւ գաղութներ ապրելով տարբեր ժողովուրդներու մէջ, յառաջ թերած են տարբեր տրամադրութիւններ, տարբեր խառնուածքներ, ցանկութիւններ եւ երեւոյթներ հայ կեանքի մէջ: Այս հարցերու ներքեւ բարդութեանց դրսեւորումը այնքան խրթին է, որ ես նոյնիսկ չեմ յանդգնիր զայն ներկայացնել իր ընդհանուր զիծերով եւ կամ որոշ ֆորմիլներու վերածել: Բայց անոնք որոնք ապրած են հայ ժողովուրդի մօս եւ զբաղած են անոր հարցերով զիտեն թէ որն է հայ ժողովուրդը: Այս վերջին ըմբռնողութիւնն է որ պէտք է ունենանք իբրեւ յենակետ մեր հայ ժողովուրդի նկատմամբ կազմած դիտարկութիւններուն, առանց խարելու մենք զմեզ, կարենալ զնահատելու լիովի Խ. Հայաստանի հայ ժողովուրդի կենցաղին ու մտքին կերպարանափոխումները:

Նախքան այդ կերպարանափոխումներուն եւ այդ պրոցեսին մէջ եղող երեւոյթներուն շօշափումը, կ'արժէ որ հնոյիշատակենք կարգ մը դէպեր եւ աշխատանքներ, որ կը կատարուին Խ. Հայաստանի մէջ:

Երեւանի մէջ, Արովեան փողոցի վրայ, թիւ 18 «Կուլտուրայի Տուն» անունը կրող ընդարձակ շենքի մը մէջ զետեղուած է, ի մէջ այլոց, Հ.Ս.Խ.Հ. Լուսժողկոմատի օրկաններէն Գիտութիւններու Ինստիտուտը: Այս հաստատութեան նպատակն է աջակցիլ բնապատմական, մաքենաբիջական, տեխնիկական, պատմական, հասարակական եւ գեղարվեստական խնդիրներու զիտական ուսումնասիրութեանը Խորհր. Հայաստանի մէջ եւ իր աշխատանքներով նպաստել հանրապետութեան նիւթական եւ մտաւոր կուլտուրական շինարարութեան: Առաջին հերթին ուսումնասիրութեան նիւթ դարձնել

երկրին բնական եւ կուլտուրական միջավայրը, ինչպէս նաեւ անոր շինարարութեան խնդիրները: Ինստիտիւտը արդէն կատարած է շարք մը լուրջ ուսումնասիրութիւններ, անոնցմէ ոմանք թարգմանուած են կեանքի: Երկար պիտի լինի հնու քուել եղած ուսումնասիրութիւնները: Անոնց նշանակութիւնը լիովի ըմբռնելու եւ զնահատելու համար, պէտք է այցելել երկիրը եւ կամ որոշ գաղափար մը կազմելու համար աչքէ անցնել Գիտութեան եւ Արուեստի Ինստիտիւտի եւ Հ.Ս.Խ.Հ. Պետական Համալսարանի Գիտական Տեղեկագիրներու շարքը: Այս կէտը ուշադրութեան յանձնել կ'ուզեմ մասնաւրաբար գաղութահայ մտաւորականութեան հետ հոգեկան կապ ստեղծելու արտասահմանի հայութեան եւ Հայաստանի ժողովուրդին միջեւ:

Գիտութեան Ինստիտիւտի գրասենեակներէն ներս եմ: Կը ծանօթանամ առաջին առիթով փրոֆ. Հ. Աճառեանի հետ, որ ձեռքերը սօթտած, իր երկու օգնական հայուիհներուն հետ, կը զբաղէր իր Հայերէն Արմատական Բառարանին հինգերորդ հատորին ապակերպութեամբ: Ա. Բ. Գ. եւ Դ. Հատորները - 1.232+1.350+1.492+1.350 էցեր -, որոնք կը պարունակեն Ա-Յ տառերը, արդէն լոյս տեսած են: Ընդամենը պիտի ըլլայ վեց հատոր: Ամբողջ ապակերպութիւնը նոյնութեամբ կը կատարուի ձեռագիր բնագիրէն, եւ հին (իմա՝ դասական նախախորհրդային, Բ.) ուղղագրութեամբ: Փրոֆ. Աճառեանին ծանօթանալէ եւ տպագրութեան մեթոդին տեղեկանալէ յետոյ, կը հարցնեմ.

- Ինչո՞ւ տպարան չէր յանձներ, եւ այս մանրակրկիտ, բիուեղեայ կերպով այսպիսի մեծ աշխատանք մը ձեռագրելու հոգէն ազատ լինել:

ԲԱԳԻՆ

F. Buy it as soon as it's fit. You can't wait for it to be perfect.

Grey Warwick County.

Задача для изучения: какую роль в жизни общества играет наука? Попытаться определить значение науки в жизни общества.

topmost bog. The surface layer up along the 18th April 1922 - May 22  
water-line was dry, beginning up steeply to the surface & the upper part of the hillside  
was almost dry. At 3000 ft. above the water-line the surface was dry, but the surface  
of the dry surface, however, was covered with peat mosses -  
Sphagnum & *Carex*. Above 3000 ft. the surface became very wet &  
there was much water-moss. Most of the surface is covered with  
water-moss, though at the 3000 ft. mark there  
is still a surface of dry surface vegetation, perhaps even  
dryer than the surface of the peat-moss. This surface is covered  
by *Carex* & *Sphagnum* for 200 ft., and it is wholly peaty vegetation & flat.  
The surface is flat here for 200 ft. - *Carex* & *Sphagnum* - 3000 ft. -  
In 200 ft. distance the surface becomes very wet & the vegetation changes  
to water-moss. At 3000 ft. the vegetation is peat-moss, & 400 ft. of  
the water-moss surface is peat near the water-line. The water-line is found -

Ակնոցը աչքէն վերցուց, թողուց իր գործը վայրկեանի մը համար, տպուած թերթ մը վերցուց եւ ցոյց տուաւ ինձ բացատրելով.

- Ըսէ՛ք, ո՞ր տպարանը կարող է այս տպել,- ուշադրութիւնս հրաւիրելով ստուգաբանական բառերու վրայ, գրուած պարսկերէն, պահլաւերէն, արաբերէն, ֆրանսերէն, հրեայերէն (Եբրայերէն, Բ.), յունարէն եւ բազմարի այլ լեզուներու տառերով: Հիացումով հետեւեցայ կատարուած հսկայ եւ խնամեալ աշխատանքին, եւ թերթատեցի հարեւանցի կերպով 5.500 հսկայ էջերու կոյտերը, որոնք արդէն ապակերպուած էին այնպէս ինչպէս որ նա ձեռագրած էր:

Խօսակցելով մէկ անկիւն կ'անցնինք եւ հարցումներ տուի ծանօթանալու իր ուրիշ աշխատասիրութիւններուն: Պատրաստման մէջ է Ընդհանուր Քերականութիւն մը Բոլոր Լեզուներու, որ պիտի ըլլայ միակը իր տեսակին մէջ աշխարհի բոլոր լեզուներուն մէջ: Նա արդէն գրած է երկու հազար էջեր եւ հարկաւոր է գրել երկու հազար էջեր եւս: Փրոֆ. Աճառեանը կը պատրաստ «Բառարան Յատուկ Անուններու», որ կը գրադի յատուկ անուններու ծագումով, անոնց գրականութեամբ եւ պատմութեամբ սկիզբից մինչեւ մեր օրերը: Կ'ուրուագծէ անուններու հոլովոյքը եւ անոնց ներկայիս գործածուած ձեւը, եւ այդ անուններով եկած բոլոր անձերու կենսագրութիւնները եւ յիշատակագրերը: Այստեղ պէտք է յիշատակեմ, որ իր բոլոր աշխատանքները կը տպուին իին ուղղագրութեամբ:

Փրոֆ. Աճառեանի հետ կը քալենք Գիտութեան Ինստիտիւտի քարտուղար Կարօ Սելիք-Օհանջանեանի հետ: Կը խօսակցինք մի քանի վայրկեան, նօրատետրս կը քանամ եւ կը հարցնեմ.

- Այս պտոյտի առիթով ծանօթացայ Հայաստանի մէջ կատարուող Գիտական եւ ճարտարարուեստական աշխատանքներուն, հասկնալ կ'ուզեմ նաև, թէ ցեղային կուլտուրայի տեսակետէն ի՞նչ աշխատանքներ կը կատարուին: Հասկընալ կ'ուզեմ, թէ ներկայ ախշատանքները ի՞նչ կերպով եւ ո՞ր չափով կապուած են հայ ժողովուրդի անցեալին եւ ժառանգներուն հետ, եւ ի՞նչ նոր ուղի կը գծուի մեր առջեւ ետ շմնալու կուլտուրապէս: Նա շտկուեցաւ իր արողին վրայ եւ սկսաւ պատմել.

- Մեր ներկայ մտահոգութեան կեղոնը կը կազմեն Էջմիածնի 8.000 գրչագրերը, անոնցմէ ոմանց հրատարակութիւնը եւ կամ անոնց խնամեալ գրացուցակի մը պատրաստութիւնը: Մեր ամբողջ անցեալը եւ կուլտուրան անոնց մէջ թաղուած են, եւ պէտք է կանգնեցնել (Վերականգնել, Բ.) մեր ներկան, ծանօթ անցեալի մեր ցեղային կուլտուրային եւ հարսութիւններուն (Վրայ, Բ.), հրատարակել մանրանըրկարները եւ անոնց պատմութիւնը, ահա մեր հոգերէն ոմանք (մէկ մասը, Բ.):

- Ունինք մեր տրամադրութեան տակ Գարեգին Եպիսկոպոս Յովսէփեանի «Հայ Մանրանկարչութեան Պատմութիւնը», Գիտութեանց Ծեմարանը որոշեր է համառօտակի հրատարակել այս աշխատասիրութիւնը, որ քան տարիէ ի վեր կը սպասէր: Նա ունի մի ուրիշ աշխատութիւն «Հայ Գրչագրերու Յիշատակարանները» անունով: Նա արտագրած է 10.000 գրչագրերու յիշատակարանները: Եթէ իրաքանչիր յիշատակարան գրաւէ կէս էջ, մենք կ'ունենանք առնուազն 5.000 էջեր եւ կամ վեց հատորներ: Նա գրադած է այս գործով երեսուն տարիէ ի վեր: Ահա անոնց մէջ թաղուած են Հայաստանի քաղաքական եւ

# ԲԱԳԻՆ

կուլտուրական պատմութիւնը: Մեր հոգն է լոյս ընծայել զանոնք եւ յանձնել հայ ժողովուրդին: Կարիք կայ արտակարգ աջակցութեան: Ունինք նաև անտիպ հէքիաթներու հաւաքածոյ մը, 1.500 հէքիաթներ Ռուսահայատանի, Էրզրումի, Պիրլիսի, Մուշի եւ Վանայ հայոց կեանքեն, հաւաքուած Երուանդ Լալայեանի կողմէն, որ մեռաւ անցեալ Փետրուարին: Այս հէքիաթները մեր ժողովուրդին ստեղծագործութիւնն են, անոր աշխարհայեացրի հայելին: 1.500 հէքեաթներ, որոնք (զորս, Բ.) առնուազն կարելի է զետեղել 50 հասորներու մէջ: Ու ունինք մոտաւորապէս 1.000 ժողովրդական երգեր հաւաքուած Հայատանի Գոնսերվարուարի տեսուչ Սպիրի Տօն (Սպիրիտոն, Բ.) Մելիքեանի ջանքերով: Անոնց մի մասը հրատարակուած է, մի ուրիշ մաս կը հրատարակուի, եւ ապա ամբողջը՝ եթէ ըլլայ հնարաւորութիւն: Ու մենք ունինք ժողովրդական վէպերու հաւաքման գործը. 19 վարիանք (տարբերակ, Բ.) լոյս տեսած են պատերազմէն առաջ՝ ցրուած ասդին անդին: Նաև Սասմայ Ծոեր (Սասունի խենքեր, Բ.) 25 հատ ձեռագիրներ եւ 19 հատ տպուած, բայց հոս ու հոն ցիրուցան:

Ես հետեւեցայ անոր ուշի ուշով եւ նօթագրեցի եւ տարուեցայ այս օրերու երազներով, երբ այս զանձերը ոգի կ'առնեն եւ կ'ըլլան մեր կուլտուրական օճախներու հարատութիւնները՝ խառնրւելու նոր ուղիին, նոր իրաւակարգերուն, որ մեզ կը տանի դէպի անակնկալ բարձրութիւններ: Մեր խօսակցութիւնը կ'ընդհատուէր շարունակ դիմումնագրերով, պաշտօնական գործերով, եւ մէջ ընդ մէջ կը հարցնեմ՝ կարիքներու շուրջ:

- Մեր առջեւ բացուած է աշխատանքի մեծ դաշտ, բնագիտական, պատմական, հնագիտական, երկրաբանական, եւլն:

Պէտք է մեր պատմութիւնը անցնել մաղէ, պէտք է դասաւորել նիւթերը, եւ զանոնք ներկայացնել ժողովուրդին մատչելի եւ հարազատ ձեւով: Ահա անսպառ աշխատանքի աղբիւր: Մեր տպարանը ծանրաբեռնուած է, մեր պիտուծն սահմանափակ, ահա կարիքներ որոնք (զորս, Բ.) պէտք է մեղմացնել թեւեր տալու մեր հողին տակ թաղուած զանձերու վերաբնական աշխատանքներուն եւ շաղախնլու զանոնք նոր կեանքին որ կ'ընթանայ թափով:

Խօսակցութեան ընթացքին փրոֆ. Աճառեանը վերադարձած էր իր աշխատանցը, մի քիչ յետոյ եկաւ դարձեալ թանգարանի աշխատակիցներէն մէկուն հետ, իրենց հետ բերելով զամփի վրայ կադապարուած սեպաձեւ արձանագրութիւն մը, որ փրոֆ. Աճառեանը սկսաւ ընդորինակել թուղթի մը վրայ եւ ապա ուսումնասիրել: Նոյնպէս բերին թանկագին քարերէ շինուած համրիչ մը, որոնցմէ երկուքը քառակուսի տախտակներ էին, եւ կը կրէին արաբական զիրեր, զորս նա կարդաց: Երբ լրացուց իր ընթերցումները, շտկուեցաւ արողին վրայ, նայելով թանգարանի աշխատակիցին, սկսաւ կատակել իր վրան (անոր հետ, Բ.):

- Մելրակ, մեռնիմ նէ դո՞ւ ախտի գրես կենսագրութիւնս:

- Դու չես մեռնիր դեռ,- կը պատասխանէ Մելրակ խնդրուով մը:

- Գիտեմ որ շատ զաւեշտական կենսագրութիւն մը պիտի գրես, կը կրկնէ փրոֆ. Աճառեանը:

- Ի՞նչ ունիք, անհանգի՞ստ էք,- կ'ընդմիջեմ:

- Ոչինչ, մի քիչ փորհարութիւն ունիմ,- կը պատասխանէ:

- Մահուան մասին մի՛ մտածէք, խնդրեմ, առանց ձեր գլուխ-գործոցները

կատարելագործելու,- կ'աւելցնեմ:

- Թերի մնացածները պիտի կտակեմ Սեղրակին,- կը կատակէ նա դարձեալ աշքին տակէն խնդալով եւ նայելով Սեղրակին:

## ՀԱՅ ԳՐՉԱԳՐԵՐԸ

Մի քանի վայրկեան մտերմական տաքուկ խօսակցութենէ յետոյ ոտքի կ'ելլենք, շնորհակալութիւն կը յայտնեն Կարո Սելիք-Օհանջանեանին, եւ փրոֆ. Աճառեանի հետ կ'ուղղուինք թանգարանի գրական բաժինը, եւ կը ծանօթանամ Լիսիցեանին հետ:

Աչք կ'անցնեմ Արեւելահայ գրողներու թանգարանը, ուր հաւաքուած են Նալպանտեանի, Աքովեանի, Քամառ-Քարիպայի եւ ուրիշներու լուսանկարները, անձնական իրերը, նամակները, եւս: Իւրաքանչիր գրողին յատկացուած է անկիւն մը եւ իրերը կղպուած են փեղկերու ետին: Ապա աչք կ'անցնենք Թանգարանի հայ գրչագրերը: Հոն հաւաքուած են 1.200 գրչագրեր՝ ամէն սեռի, որոնցմէ ամենահինը կը պատկանի 986 թուականին: Աչքիս առջեւ փեղկի մը մէջ բաց կը ցուցադրուին մեծագիր էջերով եւ մանրանկարներով գրչագրեր. կը հետեւիմ այդ նուրք արուեստի գիծերուն, աչք վեր կ'առնեմ եւ կը հարցնեմ փրոֆ. Աճառեանին եւ Լիսիցեանին:

- Ընդամենը քանի՝ գրչագրեր ունինք աշխարհի զանազան մասերուն մէջ:

Վերիվերոյ հաշուեցին իրենց մէջ եւ տուին ինձ թիերը:

- Էջմիածին՝ 8.000, Հայաստանի Պետական Թանգարան՝ 1.200, Վենետիկ՝ մօտ 5.000, Երուսաղէմ՝ մօտ 5.000, Վիեննա՝ մօտ 1.000, եւ զանազան հոս ու հոս ցրուած ձեռագիրներ, որով կը կարծենք

թէ հայ գրչագրերու ընդհանուր թիւը կը հասնի 25.000-ի:

Ինձ համար հարստութեան այս թիւը նորութիւն մըն էր: Հիացումէ եւ մտատանջութենէ ինքզինքս ընկճուած զգացի: Ականջիս մէջ դեռ կը հնչեն. «Սեր ամբողջ անցեալը եւ կուլտուրան անոնց մէջ թաղուած են, եւ պէտք է կանգնեցնել (վերականգնել, Բ.)» մեր ներկան ծանօթ անցեալի մեր ցեղային կուլտուրային եւ հարստութիւններուն (վրայ, Բ.): Հայ ժողովուրդը ապրած է դարերով, ստեղծագործած, արձանագրած է իր աշխատանքներն ու զգացումները: Անոնք դիզուած են իրարու վրայ, եւ երբեք առիթ չէ ունեցած զանոնք վերագնահատելու, պարզաբանելու եւ անոնց էական մասերը յայտնաբերելու: 25.000 գրչագրերու հարստութեան թիւը կը բրբուացնեն ականջս, անոնց տպագրութիւնը այնպէս ինչպէս որ են, անոնց մեկնաբանութիւնը, գուցէ՝ ահա 25.000, կամ կրկնակի թիւով հատորներ եւս, ու ապա կառուցանել մեր քաղաքակրթական հսկայ յիշատակարանը՝ իհմնուելով անոնց վրայ, ահա աշխատանքներ որոնք դեռ սաղմնային վիճակ իսկ չեն առած: Միւս կողմէն, ես կը պատկերացնեմ զաղութահայերը, որ ամենակեղոտս սեռի թիւանդականութեամբ կը գրադին, իրարու արիւնը կը խմեն Սուրբա եւ այլ տեղեր. գաւաք մը զուրի մէջ փոթորիկներ կը յարուցանեն, իսկ անդին մեր մեծածաւալ պատմութիւնը թաղուած կը մնայ փոշիի տակ եւ կը սպասէ կազմակերպուած ոյժերու՝ փութացնելու վերակառուցումը մեր պատմական յիշատակարաններուն:

Այս մտածումներու մէջ թաղուած փրոֆ. Աճառեանի հետ կ'անցնինք թանգարանի անցքերով եւ կ'ուղղենք մեր քայլերը Խորհր. Հայաստանի Հանրա-

# ԲԱԳԻՆ

ԶԵՌ

149

ԶԵՌ

ձեռք են ձեռամբացի Վրթ. Հյ. ձեռացկած Աթ. ձեռքակալ ՅՀ. կաթ. Ռապընտ. ձեռքացի Աթ. Սրանցից առանձնապէս կարևոր է ձերք, որ եղ. գրծ. հոլով է և երևան է հանում նախաւոր ՁԵՐ «Ճեռք» ուղղականը: Ցետին ուամիկ ձև է ձեռքոց «Ճեռքի գործիք, միջնորդ», նորագիտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. Ճմ. կե. «Հրամալէ ըզտուեալն հաց յԱստուծոյ հասարակ ուտել, զի ոչ ասէ զհաց իմ, այլ թէ մեր. վասն զի մեծատումք Ճեռքոց են Աստուծոյ, որք պարտին զինչւ իրեանց բազմաց բաշխել և աղքատաց»: Նոր բառեր են ձեռնափայտ, ձեռնադշնակ, ձեռնանմայ, ձեռնանմայորին, ձեռնազաց, ձեռնառումք, անձեռնմխելի, ձեռագրական, ձեռագրատուն, ձեռնոց, ձերքակալուրին ևն:

=Բնիկ հայ բառ. ցեղակիցներն են յն. չերի «Ճեռք», յգ. տր. չերտի, դոր. արկ. կիպր. չիր, Առլ. Հյց. յգ. չերօրաս «զՃեռքս», չեր-նիք «Ճեռք» լուալու ջուր», ևն-չերից «դիւրին ձեռնարկելի գործ», ալբան. ծօր «Ճեռք» (Pedersen KZ 36, 341), լուհիր «Ճեռքի ափ», օսկ. heriiad «բռնել», սանս. háratí «առնել, բռնել», հարդա «բազուկ», թոխար. tsar, քուշ. չար «Ճեռք», չառու «միջոցաւ» (ճիշտ ինչպէս Հյ. ձեռամբ. այսպէս նաև ասոր. յաշ եայած «Ճեռամբ, միջոցով», որ գալիս է լալ իւն «Ճեռք բառից»: Այս բռնորդ տալիս են հնիս. ց'հեր-և ց'հեր- Ճեռը, որոնց նախնական նշանակութիւնն է «բռնել»: Առաջինից ծագում է Հյ. \*Ճեր-, որ յետոյ կորչելով՝ պահուել է միայն Ճեր- գործիականի մէջ, իսկ երկրորդից գալիս է Հյ. Ճեր-, որից ն մասնիկով՝ ձեռն և ի յոդնակերտով ձեռք (Pokorný 1, 603, Walde 174, Eernout-Meillet 433, Boissacq 1054):—Հիւրշ. 470:

Ուղիղ մեկնեց նախ Ալգերեան, թացատր. լփ. և կշռ. էջ 120, որ համեմատում է յն. չերի հետ: Նոյնը յետոյ Klaproth, As. polygl. էջ 101. Brosset JAS. 1834, 383 ևն յն. չերի, վրաց. խելի, թրք. ևլ «Ճեռք», նշթ. և Peterm. 23 յն. չերի, սանս. kara-:

Windisch. 13, 39 և Հիւրշ. KZ 23, 25 յն. ձկրի Böttich. ZDMG 1850, 357, Arica 71, 163 և Lag. Urgesch 250 իր, ից արմատից, սանս. hasta, harana, յն. չերի, Müller SWAW 38, 578 զնդ. zasta, սանս. hasta, նոյն, Kuhns և Schleich. Btrg. 3, 253 ածանցուած չատա «Ճեռք» բառից, ինչպէս ձմեռն <zi-ma-ից> Տէրվ. նախալ. 81 ուղիղ է մեկնում: Հիմնք ձմեռն բառից: Bugge, Lyk. Stud. 1. 32 և 2, 86 նոյն է դնում լիկ. տերի «բանակ»: Jensen ՀԱ. 1904, 183 հաթ. Ռ-ը=dyer: Բ. Վ. Գէորգենսն, Խորենացինցին ինունացիով, Վզրշատ. 1899, 60 ձեռէք (յգ. Հյց. ձեռէս) մեկնում է րէս «գիւղապետ»! բառով (արաբ. رأس ras «գլուխ» բառից է): Թիրեագեան, Արիանց բռ. 257 ձերազատ մեկնում է իրը պրո. سر و آزاد sarv-āzād «ազատ անող նոնից»:

Գիր.-Ալշ. Ոզմ. Զդ. ձեռ, Մշ. ձեռք, Երկ. ձէն, ննի, ձէնք, Ալից. Ակն. Կր. Սլ. ձէնք, Ազլ. ձէրք, ձէք, Տփ. ձէրը, ձէրնիրը, Սլմ. ծեռ, Վն. ծեռ, ծեռք, Մկ. ծէռ, Մրդ. ծէռ, ծէր, Հնշ. Ղրբ. ծէռք, Տիգ. ցէռք, հրբ. ձ'տաք, Զթ. ծտաք, ձ'տաք, Ասլ. ցտաք, Պլ. ձառք, յգ. ձառքվնէր (կեղծ գրական ձեռվ ցառք), Սեր. ձ'տաք, Սվեդ. ձ'առք (յգ. ձ'իուվա), Ռ. ցառք, Հճ. ձ'ար, Հւր. Մժ. ձէք, Շմ. ցէք: Նոր բառերից՝ որ շատ բազմաթիւ են, յիշենք ձեռաց, ձեռամաց, ձեռունուկ, ձեռնարաց, ձեռնդրէք, ձեռնցքաղ, ձեռնիքաղ, ձեռցարաց, ձեռնակուզայ, ձեռնպազ, անձեռութալ, որոնցով երկում է թէ ի՞նչ ու ի՞նչ ձեռով մտնում է բառու ածանցման մէջ: ՓՈՒ. —Հյ. \*ձեռնուկ ձերից փոխառեալ եմ կարծում արար. ժունոյ յարունկ «առձեռն փոքր աղօրիքի կոթ. շուտառիկ՝ որով աղօրիքն են պտտացնում» (թրք. ևլ, ֆրանս. մանիվ, որոնք բռն նշանակում են «Ճեռք») (Կամուսի թրք. թրգմ. Գ. 91). արաբերէն բառը՝ որ քառատառ! է, բռն արաբական արմատով լի մեկնում:—Marquardt, Die Entstehung, էջ 5 Հայերէնից հին փոխառութիւն է համարում թոխար. տար «Ճեռք». և

Հրաշեայ Աճառեանի ԱՐՍԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԵՆ էջ մը. 1926

յին Մատենադարանը: Կը ծանօթանամ Արամ Պապայեանին, որ խսկոյն կ'ընկերանայ մեզի՝ ծանօթացնելու մատենադարանը:

- Ունինք մօտ 35.000 հայերէն հատորներ,- կը սկսի նա,- 200.000 Ռուսերէն, 15.000 Եւրոպական լեզուներով, 130.000 ամսագրեր եւ ուրիշ բազմաթիւ թերթեր, որոնց ընդհանուր թիւը կը հասնի 600.000-ի: Մենք ունինք խորհրդային հանրապետութիւններուն մէջ պարտադիր փոխանակութեան սխտեմ, որով մեր գրադարանը ինքնաբերաբար յաւելում կ'ունենայ ամէն տարի 100.000 հատորներով:

- Գաղափար մը կարո՞ղ էք տալ, թէ ինչ թիւով յաճախորդներ (յաճախողներ, Բ.) ունիք ամէն տարի,- կը հարցնեմ:

- 1938-ին մատենադարան յաճախած են 120.000 անձեր, իսկ մօտ 135.000 գիրքեր տրամադրուած են ընթերցողներուն:

- Իսկ անոնցմէ ի՞նչ (անոնց ո՞ր, Բ.) տոկոսը գիտական ընթերցողներ են:

- Ունինք 6.000-7.000 գիտական յաճախորդներ եւ տրամադրած ենք 10.000 գիտական գիրքեր:

- Ուրիշ ի՞նչ նորութիւններ ունիք մեզ հաղորդելու,- կը հարցնեմ մատենադարանի գետնայարկ բաժնի մէջ մասն գալով եւ դիտելով գիրքերու ու ամսագրերու եւ լրագրերու կոյտերը, որոնք դեռ պէտք է կազմուին, դասաւորուին, դարակներու մէջ տեղադրուին:

- Առայժմ մենք անհամբեր կը սպասենք նոր մատենադարանի շենքի շինութեան, որ կարենանք այս խճողուած դրութեան վերջ տալ եւ օգտագործելի պայմաններ ստեղծել (վերախմբագրուած, Բ.): Իսկ այժմ կը մտադրուի կերպնական ընթերցողական պիալիորթէքի պիտոն յաջորդ տարի վերածել առան-

ձին մատենադարանային բաժնի:

- Ուրիշ մասնաւոր ի՞նչ մատենադարաններ ունիք:

- Ըարք մը նուիրուած քոլեքսիոններ, ինչպէս, Արդութեան Երկայնաբազուկ իշխանէն գնուած շքեղ հրատարակութիւններ, Ղորդանեանի գրադարանը, յայտնի իր հիբոպիական (ընկերաբանական) գրականութեանք, Աղեքսանդր Սիանիկեանի անձնական գրադարանը, առանձին սենեակի մը մէջ, որ ճոխ է նոր խորհրդային հրատարակութիւններով, նախկին Լազարեան Շեմարանի գրադարանը, գլխաւորաբար արեւելագիտական եւ կովկասագիտական հրատարակութիւններով, կան նաև անհատական նուիրուած գրադարաններ Գ. Չոհրապի, Շահնազարեանի եւայն:

- Վերջին հարցում մը, Մատենադարանի պիտուն եւ աշխատաւորներուն թիւը:

- Մատենադարանի պիտուն 60.000 ոութիւն է, այս տարի յիսուն տոկոսով յաւելում գտած է, իսկ աշխատողներու թիւն է երեսուն եւ վեց:

## ԳՐԱՊԱԼԱՏԸ

Փրոֆ. Աճառեանը կը ստիպէմ որ վերադառնայ իր աշխատանոցը եւ չյոգնի: Նա կը պնդէ ընկերանալ, բայց նոյն պահուն կը հանդիպիմ փրոֆ. Յովի. Յակոբեանին, որով (ուստի, Բ.) փրոֆ. Աճառանէն հրաժեշտ կ'առնեմ, եւ փրոֆ. Յակոբեանի հետ կը մտնենք Մատենադարանին գրապալատը: Անոր վարիչն է օր. Թումանեանը, դուստրը բանաստեղծ Թումանեանի: Կը ծանօթանանք եւ կ'ընեմ հարցումներ: Նա կը պատասխանէ ինձի այսպէս:

- Գրապալատը կազմակերպուած է

# ԲԱԳԻՆ

1925-ին եւ ունի հետեւեալ աշխատանքի բաժինները. ա) Հայաստանի մէջ տպուած ունէ (որեւէ, թ.) գիրքն պարտադրաբար ստանալ 5 օրինակներ, որոնք կը գործածուին միւս խորհրդային հանրապետութիւններու հետ հրատարակչական փոխանակութիւններ կատարելու: բ) Հաւաքել՝ հոս, խորհրդային ժամանակի բոլոր գիրքերը եւ հանդէսները, եւ միւս հանրապետութիւններու մէջ հրատարակուած հայերէն գիրքերն ու հրատարակութիւնները: զ) Երեք ամիսը անգամ մը լոյս ընծայել Խ. Հայաստանի մէջ հրատարակուած յօդուածներու եւ ուսումնասիրութիւններու վերնագրերուն ցանկերը գրքոյկի ձեւով: դ) Տասը օրը անգամ մը հայերէն լեզուով եւ ուստիոյի միջոցաւ հաղորդել մասսայական հրատարակութիւններու ամփոփումը: ե) Պատրաստել Մամուլի մանրամասն վիճակագրութիւնները, հայերէն լեզուով հրատարակուած բոլոր պարբերականները կը ստացուին անխտիր, եւ անոնց պիտի կարգավորել մատենագիտութիւնը, թ.) պատրաստել, եւ ստեղծել արտասահմանի հայ հրատարակութիւններու հետ փոխանակման կապ:

Մինչ կը նօրագրեմ ստացած տեղեկութիւններս, վայրկեան առ վայրկեան շուրջս կը դարձնեմ աշքս եւ կը տեսնեմ հայուիհներ որոնք ծուած սեղաններու վրայ մանրակրկիտ կերպով աչք կ'անցնեն հայերէն հրատարակութիւնները եւ կ'արձանագրեն: Ժամը մօտ էր 12-ին, ժամադրուած էի Լուսժողկունատի կոմիսար Դրաստամաստ Սիմոնեանի հետ: «Տապագրութեան Տարեգրի» բոլոր թիւերէն մէկ մէկ նմոյշ ծրարուած, թելիս տակ կ'անցնեմ, շնորհակալութիւն կը յայտնեմ Օր. Աշխեն Թումանեանին եւ կ'անցնիմ երկրորդ Կոնինի (՝), չկրցանք ճշդել) փողոցով դեպի Լուսժողկունատը:

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՍԺՈՂԿՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՍԱՐԻՆ ՄՕՏ

Ըստ մեր ժամադրութեան ժամը 12-ին կը մտնեմ Լուսժողկունատի Կոմիսար Դ. Սիմոնեանի գրասենեակէն ներս: Նա հազիւ երեսուն վեց տարեկան է, լուրջ արտայայտութեամբ, եւ ծանրաբեռնը-ւած Հայաստանի Կրթական խրթին աշխատանքներով: Ծրանաւարտ Թիֆլիսի Ներսիսեան Վարժարանէն, դասընկեր Խորհրդային Հանրապետութիւններու Միութեան Ժողովրդային Կոմիսար Միկոյեանի: Համալսարանական կրթութիւնը ստացած Քիեվի Համալսարանի Առեւտրատնտեսական ինստիտուտէն, եղած է Ֆրանսա եւ Գերմանիա: Կը բարեւենք գիրար, ձեռք կը թօթուենք, արոռ մը կը հրամցնէ, իր քարտուղարը դուրս կ'ելլէ, եւ երկուքս կը մնանք առանձին: Երեն ծանօթացած էի Երեւան հասնելուս առաջին օրն իսկ, երբ նա օրօմոպիլ նստած կը մեկներ Թիֆլիս եւ իր մեքենան, կանգնած փողոցի մը անկիւնը, դէմ դիմաց եկաւ եզան կառքի մը հետ, ստեղծելով հակապատկեր մը հինի եւ նորի, որ քիչ յետոյ պիտի անհետանայ Երեւանի տեսարանէն: Նօրատետրս կը բանամ եւ կը հարցնեմ.

- Հետաքրքրուած եմ իմանալ ձեզմէ թէ ի՞նչ փոփոխութիւններ յառաջ եկած են հայ ժողովրդի կեանքին եւ մտքին մէջ այս վերջին եօր-ութ տարիներու ընթացքին:

- Ամենաաչքառու փոփոխութիւնը որ տեղի կ'ունենայ, այն է, որ 1932-ի վերջը Հայաստանը պիտի դառնայ համատարած գրագիտութեան երկիր: Ամենուրեք կը կիրարկուի պարտադիր ուսում: 1930-1931-ի ուսումնական տարուան ընթացքին Հայաստանի դպրոցներուն մէջ կային 85.000՝ 8-11 տարեկան երախաներ,

1931-ի Սեպտեմբերին պիտի ունենանք 90.000 երախայ: Երկրի ամբողջ բնակչութեան մէջ միայն 140.000 անգրագէտ եւ կիսագրագէտներ կամ, սկսած 1931-ի Սեպտեմբերէն մինչեւ 1932-ի վերջը ասոնք պիտի դառնան գրագէտ: Այն բոլորը որ 50 տարեկանէն վար են պիտի դառնան գրագէտ, իսկ այս տարիքէն վեր եղողներուն համար կը սարքուին կրթական, թատերական եւ կուլտուրական արշամներ: Իսկ մեր պիտուն 1930-1931-ին 15.000.000 ռուբլի էր, 1931-1932-ին պիտի ըլլայ 30.000.000 ռուբլի:

- Գիտերու եւ քաղաքներու մէջ գոյութիւն ունեցող կուլտուրական ճեղքուածքը վերացնելու համար ի՞նչ աշխատանքներ կը կատարուին:

- Մասնաւոր ուշադրութեան առարկայ կ'ըլլան գիտական վարժարանները եւ ազգային փոքրամասնութիւններու կրթական խնդիրները: Կեդրոնական գործադիր կոմիտէի որոշումով 1932-ի գարնան սկիզբէն շրջանային բոլոր կեդրոններուն մէջ պիտի կառուցուին մշակութային տուններ, որոնք պիտի քաղկանան գրադարանէ, թատրոնէ, ընթերցարահէ եւ հաւաքոյթներու պրահներէ, այս պիտով մենք պիտի կարողանանք վերացնել անջրագետը գիտի եւ քաղաքի միջեւ: Բացի ասոնցմէ գիտական երիտասարդութիւնը փոխադրել քաղաք առժամնեայ եւ կամ երկու տարուան համար ուսուցանելու դպրոցներու մէջ: Սարքել կարճատեւ դասընթացքներ եւ այդ կերպով երեւան բերել գիտի գործունեայ դասակարգը եւ բերել զանոնք քաղաք, շփման դնել զանոնք քաղաքի հետ եւ ապա դրկել գիտ իրենց հետ տանելով փոխանակուած զաղափարներ եւ ծրագիրներ: Միաւ կողմէն քաղաքէն փոխադրել գիտ անհատներ առժամնեայ եւ կամ

տեւական աշխատանքներու համար: Ես ինքս երեք օրէն կը մեկնիմ գիտ վեց շաբաթ ապրելու գիտացիներու հետ եւ մօտէն ծանօթանալու անոնց կեանքին եւ կարիքներուն:

- Խորհրդային Միութեան սահմաններէն ներս մտնելս ի վեր հարցում մը զիս գրադեցուցեր է: Հասարակութեան կենցաղին յառաջդիմական բնաշրջումը կ'ընթանայ աստիճանէ աստիճան: Ես կը տեսնեմ որ դուք զանց էք առած պատմութեան այս ընթացքը, եւ կ'ուզէք 100 կամ աւելի տարիներ պահանջող բնաշրջական պրոցէսը խճողել տասը տարուան եւ կամ նուազ ժամանակամիջոցի մը մէջ: Դա մի քիչ անիրականալի եւ անհերեք կը թուի, կարո՞ղ էք ըսել թէ ձեր դիտարկութիւնները ի՞նչ են այս մասին:

- Այն անկիւնակէտը, որուն վրայ կը հիմնէք ձեր հարցումը, թէ՝ ժողովուրդներու յառաջդիմութիւնը կ'ընթանայ բնաշրջական պրոցէսի համաձայն աստիճանէ աստիճան, դրամատիրական իրաւակարգերու ընկերաբանական զաղափարախօսութիւն է: Մենք արդէն փորձով ցոյց կու տանք, որ կարելի է ազգերու յառաջդիմութեան մէջ ոստուտումներ կատարել: Յիսուն եւ կամ աւելի երկար տարիներ յառաջդիմութեան ճամբան անցնել սրբնթաց, առանց կանգ առնելու կարգ մը հանգրուաններու վրայ: Այդ կերպով միայն մենք կարող ենք մեր ժողովուրդի ասիական անշարժութիւնը միանգամընդմիշտ հալեցնել ստեղծուած կեանքի թափի հնոցին մէջ: Դուք արդէն տեսած եւ պտտած ըլլալու էք մեր գործարանները, իինչ տարուան ընթացքին կարելի եղաւ նախապատմական հողագործութեան գերի երկիրը փոխել եւ անոր ճարտարարուեստական երկրի տարողութիւն տալ, դուք տեսած

# ԲԱԳԻՆ

ըլլալու էք եւ գաղափարի փոխանակութիւն ունեցած մեր երեկուան ամշկոտ, քաշուող եւ անհատականութենէ զուրկ իզական սեղի հետ, այսօր նա ազատած է գերութենէն, իջած է կեանքի ասպարեզ եւ պատասխանատու պաշտօններ ստանձնած: Ու անոնք կը վիճին ձեզ հետ կուլտուրական եւ քաղաքական բոլոր հարցերու շուրջ: Անոնց աշխարհայեացքը ընդարձակուած եւ իրենց անհատականութիւնը նորակերտուած է: Ուրեմն կարելի է այս նախապատմական ժողովուրդը քշել դեպի առաջ՝ քաղաքակրութեան ճակատի առաջին գիծը, եւ չդանդաղի ճամքու վրայ, որ դուք կը կոչէք «յառաջդիմական քնաշրջումի անհրաժեշտ աստիճաններ»: Այն ժողովուրդները, որոնք դաստիարակուած են մի, սապէս կոչեալ, անսխալական իտէլլոկեայով, անոնք չեն ուզեր հաւատալ, որ կարելի է ուրիշ կարճ եւ ուղիղ ճամքաներ գունել ձեռք բերելու արդիւնքներ որ համահաւասար են արժեքով, եւ աւելի քան իրենց իրաւակարգերու եւ կենցաղի յառաջ բերած արդիւնքները: Ու արդէն ժամանակը եկած է յեղաշրջելու այսպիսի մտքի կեցուածքի տէր ժողովուրդներու ընկերարանական իտէլլոկիան:

Մի քիչ այս կարգի գաղափարի փոխանակութիւններ ունենալէ յետոյ, հասկնալ ուզեցի իր տրամադրութիւնը գաղութահայերու շուրջ եւ հարցուցի.

- Կարո՞ղ եմ ձեր կարծիքներուն եւ ցանկութիւններուն թարգման հանդիսանալ ի մօտ գաղութահայութեան:

- Պէտք ունինք տեխնիկական պատրաստութիւն ունեցող երիտասարդներու, փրոֆեսորներու եւ մտաւորականութեան, որ գան եւ ի սպաս դնեն իրենց ոյժը երկրի շինարարական աշխատանքներուն համար: Սալօնական հետաքր-

րութիւնը մեզ համար անհաճոյ բան է. շօշափելի, քօնքրէք արտայայտութիւնները՝ ցանկալի: Զգայնական տրամադրութիւնները աւելի լաւ է որ ցոյց չտան: Գաղութահայութեան շովիմիստ եւ հակառակորդ մասին հետ գործ չունինք: Մեր իշխանութիւնը կը տրամադրէ հաւասար իրաւունք եւ ազատութիւն, թէ՛ հայուն, թէ՛ բուրքին, թէ՛ վրացիին եւ ոուսին, ու այս ձեւով կ'ուզենք ընթացք տալ մեր քաղաքակրթութեան:

- Ըստել կ'ուզեմ շեշտել որ քօնքրէք տրամադրութիւնները մեզի համար ցանկալի են եւ ոչ զգայնական արտայայտութիւնները:

- Ըստել կ'ուզեմ շեշտել որ քօնքրէք տրամադրութիւնները մեզի համար ցանկալի են եւ ոչ զգայնական արտայայտութիւնները:


Ես զգացի որ խայթ մը անհանգիստ կ'ընէր զիս: Ես հակաքոյն չգործածեցի, որովհետեւ զգացի որ ես եւ իմ նմանները չափազանց մեղաւոր ենք այն ազգի ու հայրենիքի առաջ, որոնց մասին մենք շատ խօսեցանք, իսկ այդ քօնքրէք շինարարական եւ պատմական խոշոր աշխատանքներու մէջ, որոնք կը կատարին մայր երկրին մէջ, մենք անմասն կը մնանք:

Այս մտածումներու մէջ խորասուգուած կը քալեմ պատերու շուրջին մէջ իրակեզ արեւուն դէմ պաշտպանուելու, եւ կ'անցնիմ վանեցի բարեկամներէս Մովսէսեան-Գալֆայեան ընտանիքին մօս վայելելու իրենց ճաշի իրաւուրը: Վանեցի մամիկը եփած էր տեսակ տեսակ կերակուրներ՝ համեն եւ առատ: Ընբոշխնելով զինիի գաւաթները, կը վայելեմ այն պատուական հայկական իիլրասիրութիւնը, որ ժամանակի փոթորիկները չեն կարողացած անոր ոզին քանդել:

# ԹԷ ԻՆՉՊԷՍ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱՐԳ ՄԸ ՅԱՏԿԱՆԻԾՆԵՐ ՓՈԽԱՇՈՒՅԵՑԱՆ ԳՈՐԱԿԱՆ ՈՃԻՆ

Յայկական ճարտարապետութիւնը ծանօթ է միշազգային հանրութեան: Պատմութիւնը կը յիշէ մեծանուն ճարտարապետներ, ինչպէս Տրդատը, Սինանը, Պալեանները: Յայաստանը, արեւելեան եւ արեւմտեան, բաց երկինքի տակ բեմ է հայ ճարտարապետներու հանճարէն ծնած գլուխ գործոցներու: Յայկական մշակոյթի հիմնական արտայայտութիւններէն է ան: Կարպիս Արմեն ճարտարապետ է եւ միշտ ուսումնասիրած է հայկական ճարտարապետութիւննը: Ան կ'ընդգծէ այս ուշագրաւ երեւոյթը, որ մեր փոքրիկ ժողովուրդը միշազգային քաղաքակրթութեան մէջ ունեցած է կարեւոր դեր: Արդի ժամանակներուն ալ ունեցած ենք մեծ ճարտարապետներ, ինչպէս Թորոս Թորամանեանը եւ Ալեքսանդր Թամանեանը: Յիշել Սովուն Խորեցանցիի խօսքը, որ փոքրիկ ածու մըն ենք, բայց ին կան մեծութեան գործեր:

Բ.



Սբ. Հռիփսիմէ 618-ին շինուած տաճարին վրայ, երկու նշանաւոր հնարքներ երեւցան - ա. Կամարաջլեր, որոնք գմբէթի ներքնամասին հիմնա-գագաթ բարձրանալով՝ կ'օգնէին անոր ծանրութիւնը կրելու - ԳԾ 1:

բ. Թումբ-յենարաններ, որոնք գմբէթի արտաքնամասին չորս կողմը կանգնելով՝ կ'արգիլէին անոր ընդլայնումը երկրաշարժի պարագային - ԳԾ 2 :

Եօթներորդ դարու հայ ճարտարապետութեան Ուսկեղարէն ետք, Արաբներու 705-ին գրաւումը եւ եկեղեցիներու շինու-

# ԲԱԳԻՆ

թեան արգիլումը՝ կարգ մը ճարտարապետներու արտագաղթը պատճառեցին դէպի Պոլիս և Պալքաննեան քաղաքներ:

Սուրբ Հռոմէական Կայսրութեան Ծարլըմաններ կայսեր (768-814) քաղուհին՝ Բիզանդիոնի հայածին կայսեր դուստրը ըլլալով՝ հայ ճարտարապետներ հրատիրեց որ Ռեկենզպըրկ քաղաքին մէջ եկեղեցիներ կանգնեն:

Բիզանդիոնի կողմէ 1055-ին Թոնդրակեցիներու աքսորը դէպի Պալքաններ, նոյնպէս սատարեց հայ ճարտարապետական կարգ մը յատկանիշներու տարածման:

Ստեփանոս Ասողիկ պատմիչը կը վկայէ թէ Պոլսոյ 983 թուականի երկրաշարժին՝ Սր. Սոֆիայի գմբէթը ամբողջովին փուլ եկաւ: Վասիլ Բ. հայածին կայսրը մինչեւ 986 փորձելով յոյն ճարտարապետ գտնել, հրատիրեց Տրդատ Անեցին: Ան երեք տարի աշխատելով՝ 989-ին կրցաւ գմբէթի հիմներն մինչեւ գագաթը վերագծել ու կանգնել այդ: Ան օգտագործեց Սր. Հռիփսիմէի երկու վերոնշեալ հնարքները՝ ԳԾ 3-ի ցոյց տուած ձեւով: Քիեւէն հասած Ռուս իշխան մը տեսնելով «Երկնակախ» գմբէթը՝ հիացած մրմրաց «Անկարելի է ժխտել Աստուծոյ ներկայութիւնը՝ այս տաճարին մէջ»:... Ու 1000 թուականին՝ Ռուսերը ընդունեցան Քրիստոնէութիւնը:

Հետաքրքրական է, որ Հարվարտ համալսարանի Նասիպողլու թուրք ճարտարագիտութեան ուսանողը, որպէս իր թեզի նիւթ՝ երեք տարի է ի վեր մանրամասն չափագրութեամբ՝ հետեւեցաւ այդ գմբէթի ձեւափոխութեամ՝ փոքր երկրաշարժներու ենթարկուելով: Իր եզրակացութիւնը այն էր, թէ գմբէթը իր առաջգականութեամբ՝ յաղթահարած էր երկրաշարժները՝ 989-էն մինչեւ 1963: Առաջ-


գական շինանիւթը՝ հայերու 591-602 թուականներուն հնարած ձուաշաղախն էր, երբ Մօրիկ Հայկազնի հրամանով՝ շինեցին Աւանի յունադաւան կաթողիկոսարանը ԳԾ 4:

Վերադառնալով Հայաստան, Տրդատ 989-1001 թուականներուն շինեց իր գլուխ-գործոց Անիի Մայր Եկեղեցին, որուն կառոյցը հետեւեալ Գործական յատկանիշները ցոյց կու տայ ԳԾ 5 -


գ. Ծիւղաւրուած մոյթեր - խուրձի վերածուած խումբ մը բարակ սիւներ որոնք տեսրով աւելի նուրբ կ'երեւին քան նոյն տրամագիծով հաստ սիւնը:

դ. Սուրբ կամարներ - աւելի երկնաալաց քան կիսարուրակ կամարները:

Այս երկու յատկանիշները՝ միասնաբար նոյն տաճարի մէջ գործածուած՝ Գործական ոճի անժխտելի յատկանիշը



ST. SOPHIA'S DOME RE-BUILT IN 986-989



կը նկատուին Ելրպացի քննադատներու կողմէ:


Իլ-տը-Ֆրանսի Սուլկեր եպիսկոպոսը, 1141-ին, իր եկեղեցին երգչախումբի մասը կը փափաքէր ընդլայնել եւ գտաւ «Արեւելքն եկած վարպետ շինարար-ճարտարապետ մը...»:

Անոր անունը երբեք չյայտնէ ան - իբրեւ թէ «Եկեղեցւ օրէնքին համաձայն», բայց շինութեան արդիւնքով


այդքան հպարտացաւ ան, որ մեր օրերու շատ մը քննադատներ կը խորհին, թէ իր անունով ուզեց որ ճանչցուի նոր մասին ոճը: Բայց երկար տարիներ վերջ, բոլորովին անծանօթ պատճառներով՝ այդ ոճը «Գործական» կոչուեցաւ: Կարեւոր այն է թէ այդ ոճի երկու յատկանիշները՝ վերոյիշեալ գ. եւ դ. (մոյթերուն եւ կամարներուն) կը վերաբերէին:

Իսկ հայութեան համար մասնաւոր յիշատակութեան արժանի է երկու բուականներու 1141 - 1001 = 140 տարրերութիւնը, որ Անիի Մայր եկեղեցւոյ առաջնահերթութիւնը կ'արտայայտէ այդ ոճի կազմութեան մէջ:

Բարերդի գաւառի Վարզահան գիլին մէջ՝ սովորան Համիտի հրատիրած Չերքէզ ներգաղթողներ, փլատակի վերածած են գործականի ուղղահայեաց կշիռքը ցոյց տուող ութարսիդ եկեղեցի մը: Արտաճանապը իր եռանկիւնաձեւ խորշերով եւ գալարաձեւ կիսասփիներով՝ Գործականի կը



# ԲԱԳԻՆ



**09** Շեքի ՇԱԼՔԱԽՈՐՈՒՄ, ՈՂՋՈՒՄ, ԹԵՋՈՒՄ, ԳԱԼԱՐՈՒՄ

Կ. Բագրատիոն-Կոնսաճեն, օրինակ  
Վարդանան Բանակ Ավելի կուսանաց Զուարթոնց  
Ամին Ս. Փրկիչ Խովրաքի Ս Սարդիս Հովիտ և կեղծեցի  
Գիշառը ասականիշենք  
Տոք ենիք բազմապահ, եղ պատման մայ, կեղրուազմբէք  
ըստաձեւ, համացափ, անինասփռ, միակոտոր շինորին,  
խոչշիք, կամուացին, բազմասիս հմվանց նման մասմայ  
զմիշ, երեւաս ձաւատպամ:



12th century. Gothic pioneer Armenian Vazahan complex used as stone quarry by Circassian immigrants, invited by Abdul Hamid II to reduce Armenian majority.

նմանի, իսկ սիներով ու գմբեթներով ներքնամասով՝ 12-րդ դարու առանձնայատուկ կեղունագմբեթ կառոյց մըն է: ԳԾ 6

Վենետիկ, 1204-ին, իր նաւատորմիդը տրամադրեց Չորրորդ Խաչակրութեան բայց Երուսաղեմի ճամբուն վրայ, որպէս շահաբեր շեղում՝ Խաչակիրները հասան Պոլիս ու պարտը մը հաւաքելու պատըր-

ւակով՝ ներսէն գրաւեցին քաղաքը: Արուեստի գործեր - արձանէն մինչեւ խճանկար - գողցուեցան ու փոխադրուեցան Վենետիկ ու Եւրոպա:

Հիացումով դիտեցին Տրդատի «Երկնակախ» գմբեթը, բայց բարեբախտաբար այդ.... փոխադրելի չէր:

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Արդար պիտի ըլլար Տրդատ Անեցիին վերագրել ճարտարապետական երեք ոճերու նախակարապետ շինութիւններու կառոյցները յղանալը -

ա. Անիի Մայր Եկեղեցին՝ մեր հայկական ոճին,

բ. Սր. Սոֆիայի գմբեթը՝ Բիզանդական ոճին եւ

զ. Իլ տը Ֆրանսի երգչախումբի մասը՝ Գոքական ոճին:

Դժբախտաբար ներկայ դարուս՝ ո՛չ յյները, ո՛չ ֆրանսացիները եւ ո՛չ մանաւանդ բուրքերը կը նշեն Տրդատ Անեցիի անունը եւ հնարամտութիւնը:

Մեզի կը մնայ որպէս իրողութեան տեղեակ հայեր, ամէն առիթով յիշել Տրդատ Անեցիի մեծութիւնը:

Վանզուվը, Քանակա

## Ա Ղ Բ Ի Ւ Ր Ն Ե Ր

Արմէն, Կ. (1992): An Architecture of Survival (Urban Research & Design)

Bachmann W.(1913): Kirchen und Moscheen in Armenien und Kurdistan (Leipzig)

Buckminster F(1924): A History of World Architecture (London)

Goodwin, G. (1971): A History of Ottoman Architecture (Alden Press, Oxford)

Hasratian, M (2000): Early Christian Architecture in Armenia (Moscow)

Strzygowsky J (1918): Die Baukunst der Armenier und Europa (Vienna)

Մորամանեան Թ: (1942-8): Նիլքեր Հայ ճարտարապետութեան Պատմութիւն (Երեւան)

ՄԵԾ ԳՐՈՂԻՆ 100-ԱՄԵԱԿԸ

# ԱԼՄԵՐ ՔԱՄԻՒ՝ ՀԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՒ ՄԻՇՏ ՆԵՐԿԱՅ

Ալպեր Քամին գրեթէ ժամանակակից շատ մեծ գրող էր եւ ան կը պատկանի համաշխարհային մշակոյթին եւ խիդճին։ Ֆրանսական գրականութեան 20-րդ դարու առաջին կեսի պայծառ դեմքերին հանդիսացաւ ան, բայց մարդ-ընթերցողը, որ ժողովուրդին ալ պատկանի, զայն կ'ընդունի որպէս իր հարազատը։ Անմիջականի ակնթարթային հետքով ապրողներ իրենք զիրենք կը զրկեն մեծերու մտերմութենէն, հետեւարար նաև կը ջարդեն այն հայելիները որոնց մէջ իրենք զիրենք կրնան տեսնել։ Սպառողական շնչառապութիւնը եւ կարգախօսային աղմկարարութիւնը մեզ կ'օտարացնեն, կ'այլասերեն մարդը, որուն համար կը հաւատայինք որ Աստուծոյ պատկերով էր։

Այս մեծ գրողը ծնած էր 7 նոյեմբեր 1913-ին, Ալմերիոյ մէջ, ուր ստացած էր նաև իր ուսումը։ Հայրը ալզասի էր եւ մայրը սպանական ծագում ունէր։ Հայրը Հոկտեմբեր 1914-ի կը սպաննուի, Սոազին Համաշխարհային պատերազմին, Սառնի կոհիներուն։ Հազի պատերազմը սկսած, մայրը ապաստանած էր իր մօր քով, Ալմէ քաղաքը։ Հայրը չէ ճանչցած։ Մայրը տա-



ռապած է գրեթէ խլութենէ եւ խօսելու դժուարութենէ, եւ ոչ կարդալ ոչ ալ գրել գիտէր։ Իր ուսուցիչին թելադրութեամբ կրթաբոշակ ստանալու քննութիւններուն կը ներկայանայ, որպէսզի կարենայ հետեւիլ երկրորդական եւ համալսարանական ուսման։ Այդ ուսուցչին նկատմամբ

# ԲԱԳԻՆ

պիտի մնայ միշտ երախտագետ:

Կը մեռնի ինքնաշարժի արկածի հետեւանքով, Յունուար 1960-ին, Վիլլապլէվէն, Ֆրանսա:

Ալպէր Քամի իմաստասէր է, վիպագիր, թատերագիր, նորավիպագիր, յանձնառու լրագրող է, ուսումնասիրող: Մաս կազմած է Ֆրանսայի դիմադրական շարժման, որ կը պայքարէր գերմանական գրաման ուժերուն դէմ: 1957-ին ստացած է գրականութեան Նոպէլեան մրցանակը, իր «Ժանտախտը» վեպէն ետք:

Դժբախտաբար, մեծ գրողները, ժամանակը երբ կ'անցնի, կը դառնան դասագիրքերու էջ, կամ թոշակառուներու լնիքերցման նիւթ (Եթէ հեռատեսիլի ոճիր-արկածի կրկնուող պատմութիւնները ժամանակ ձգեն):

Մեծ գրողին ծանօթացման «փորձ»ը կը միտի ըլլալ խորացման հրաւէր մը, երէկ եւ այսօր մեր ժամանակը յուզող մեծ հարցերուն մասին մտածելու: Նախ մտածելու: Յաճախ կը կարծենք լուծումներ գտնել առանց մտածած ըլլալու, առանց գրոյցի նստած ըլլալու գաղափարներու աշխարհի ընտրեալներուն հետ: Այդ ընելու ճամբան կը բանան գիրքերը եւ անոնց լնիքերումը:

Ալպէր Քամիի աշխարհը ըմբռնելու մարդկայնութիւնն է, հիւմանիզմը, որ կը քիչ անհերեթի ըմբռնումէն, անհերեթութիւնը մարդու գոյավիճակին: Բայց Ալպէր Քամի չի խեղդուիր անհերեթին մէջ, քանի մարդկայնութիւնը կը թելադրէ չընդունիլ անհերեթը, պայքարիլ անոր դէմ: Իր գիրքը, «Ըմբռստ Մարդը» (L'homme révolté) այդ պայքարին իմաստասիրութիւնն է, գործի եւ արարման ճամբով, որոնք իմաստ կու տան աշխարհին, որուն մէջ ենք առանց ընտրած ըլլալու, եւ մարդու կեանքին նոյն այդ աշխարհին մէջ: Այս պայքարն է որ կեանքը կը դարձնէ մարդկային, քանի որ «այն ատեն կը ծնի տա-

րօրինակ ուրախութիւնը որ կ'օգնէ ապրելու եւ մեռնելու»:

Տեղ մը կը նկարագրէ իր ընտանեկան կացութիւնը. «Օր մը կին մը կար, որուն ամուսնոյն մահը զինք թշուառութեան մատնած էր: Ան ապրած էր իր մօրը քով, նոյնպէս թշուառ, տկար եղոր մը հետ որ բանուոր էր: Ան ապրելու համար աշխատած էր, տուներ մաքրած էր, իր զաւակներու կրթութիւնը յանձնած էր իր մօր: Կոշտ, հպարտ, տիրապետող, ան զանոնք կրթեց կարծրութեամբ»: Ուրիշ տեղ մը, իր երկրորդական վարժարանի տարիներուն մասին կ'ըսէ. «Ամօր կը զգայի աղքատութեան եւ ընտանիքիս համար»: Կը շարունակէ. «Առաջ ամէնքը ինձի պէս էին եւ թշուառութիւնը ինձի կը քուէր ըլլալ այս աշխարհի կարգը: Երկրորդական մէջ է որ սորվեցայ տարբերութիւնը...»:

Դժուար պատանութիւն մը ունեցած է: Թոքախտէ տառապած է: Մսավաճառ հօրեղբայրը եւ անոր կիմը տէր կ'ըլլան իրեն, կ'ունենայ առանձին սենեակ մը: Այդ տարիներուն կը ծանօթանայ Նիցչի գրականութեան:

Ալպէր Քամի միշտ կապուած եղած է թշուառներուն եւ աշխատաւորներուն, որոնց մաս կազմած է, որոնք ներկայ են իր գրականութեան մէջ:

Այս մեծ գրողը, առանց խուսանաւելու ըննադատած է ամբողջատիրական կարգերը: Հիմա դիւրին է այս մասին խօսիլ: Բայց Երկրորդ Աշխարհամարտէն ետք, Երրորդ Աշխարհի ազատութեան կարգախօսով հրապարակին տիրած Խորհրդային Սիոնիքեան դէմ խօսիլ մեղանչում էր, մանաւանդ որ այդ օրերուն Ֆրանսայի մէջ իր հզօրութեան գագաթնակէտին հասած էր համայնավար կուակցութիւնը: Անոր շարքերուն կը գտնուէին մեծանուն դէմքեր: Ալպէր Քամի եւս, պահ մը անդամակցած է անոր շարքերուն: Երբ հրաժարած է համայնավար կուսակցութենէն,

գժողուած է Ժան-Փոլ Սարբրի հետ:

Մէկ բան որոշ է: Այս արտակարգ գրողը պայքարած է Ալժերիոյ մահմետականներուն պարտադրուած անհաւասարութիւններուն դէմ, աւելի ուշ պաշտպանած է որպէս չարաշահող ներկայացուող նոյն Ալժերիոյ ֆրանսացիները, հակաֆաշիստ սպանացի գաղթականները, ստալինականութեան զոհերը, եւ գաղափարի կամ իրաւունքի համար պայքարող այլ փոքրամասնութիւններ:

Ապրած է ալժերիական պատերազմի հակասութիւնները: Կոչ կ'ընէ կողմերուն միջեւ զինադրուի եւ կը քննադատուի երկու կողմերէն միաժամանակ: Կեցուածք ունեցող մտաւորական է: Ֆրանգոյի Սպանիան երբ կը դառնայ UNESCO-ի անդամ, կը հրաժարի այդ կազմակերպութեան որպէս բողոք:

Ալպէր Քամի մերժած է բանտարկուիլ այս կամ այն գաղափարախօսութեան մէջ, մարքսիզմի եւ գոյապաշտութեան: Իրեն համար մերժելի եղած են ամէն կարգի վերացականութիւնները, որոնք մեզ կը հեռացնեն մարդկայինէն:

20-րդ դարու արտակարգ խիդճն է Ալ-պէր Քամի, որ ձեւալորուած է մարդկային պատմութեան յոռեգոյն պահերով:

Քամիի իմացական աշխարհը կարելի չէ ամփոփել ծանօթացումով մը: Բայց կան առաջնորդող գիծեր: Եթէ մէկ կողմէ կը կարդանք որ «անհերեթը կը ծնի բախումէն մարդկային կոչին եւ աշխարհի անքանականութեան միջեւ», որ կը ձգտի իմաստաւորել կեանքը, միս կողմէ կայ ըմբուացումը. «Իմաստասիրական յարակից կարելի դիրքորոշումներէն մին, այսպէս ըմբուացումն է»: Եւ ի վերջոյ, ըստ իրեն, անհերեթը պէտք չէ դադրի, քանի որ անոր մէջ կը գտնուի այն ուժականութիւնը, որ կը սնուցանէ ըմբուացումը:

Մեծ գրող մը եւ լայնածիր գրականութիւն մը: Սիշտ ժամանակակից: Եւ անհերեթ է այդ լայնածիր աշխարհը ամփոփելու փորձութիւնը: Պէտք է յուսալ, որ ներկայի հակասութիւններուն մէջ թարխուած մարդիկ, կը կարդան Ալպէր Քամիի գիրքերը:

Համադրում՝ Յ.Պ.

Խորհրդածենք իր կարգ մը մտածումներուն հետեւելով:

- ❑ «Ուսուցիչին էական դերն է արթնցնել աշխատելու եւ ձանձնալու ուրախութիւնը»:
- ❑ «Արհամարհանքի ամէն ձեւ, եթէ միջամտէ քաղաքականութեան մէջ, կը պատրաստէ կամ կը հաստատէ ֆաշականութիւնը»:
- ❑ «Ան որ ոչինչ կ'ընէ, երբեք ժամանակ չունի ոչինչ ընելու»:
- ❑ «Դժբախտութեան պահուն է, որ կը վարժուինք ձշմարտութեան, այսինքն՝ լուսութեան»:
- ❑ «Ստեղծել կը նշանակէ ապրիլ երկու անգամ»:
- ❑ «Տխմարութիւնը միշտ կը պնդէ»:
- ❑ «Այդ է սէրը, տալ ամէնը, զոհել ամէնը, առանց կոլասարձութեան յոյսի»:
- ❑ «Կասկածները, անոնք ամէնէն մտերիմներն են մեր ունեցածին»:
- ❑ «Քաղաքակիրք ժողովուրդի մը հակառակը ստեղծագործող ժողովուրդ մըն է»:

# ԲԱԳԻՆ



**ՄԵծ գրողի ծննդեան 100-ամեակէն թելադրուած, պրատումներ կը կատարէի, զինք եւ իր գաղափարները յիշելու յիշեցնելու համար:** ՄԵծ եղաւ զարմացումս հանդիպելով Ֆրանսական Սամլոյ Գործակալութեան (AFP) 8/8/2011-ի լուրին, որուն միջազգային հանրային կարծիքը պատշաճ ձեւով չէր արձագանգած: Մօտիկ անցեալը, նաեւ մեր, հասկնալու համար, լուրը կը իրատարակենք, թարգմանաբար: Ինչպէ՞ս կարելի է իմանալ ճշմարտութիւնը: Վերագրումը, այդ օրերու մթնոլորտին մէջ, ճշմարտութենէն կրնայ հեռու չըլլալ: Ան մեզ կրնայ մղել զուգահեռներ տեսնելու նաեւ մեր «փոքրիկ ածու»ին համար. յիշեցում մը: Պարոյր Սեւակն ալ մեռաւ ինքնաշարժի արկածի հետեւանքով: Յայատանի Յանրապետութիւնը դեռ չէ արտօնած որ այդ օրերու արխիւները բացուին:



**ՀՈՇՈՒ. - ՍԱՀ ԱԼՊԵՐ ՔԱՄԻՒԻ. Զիրապարակուած հեկոր մը՝ Քա. Ժէ. Պէ.ն (ԽՍՀՄ-ի Ազգային Անվանգութեան Կոմիտէն) իմադրոյ առակայ դարձնող:**

ՀՈՇՈՒ.- ճամբու արկածը, որուն հետեւանքով ֆրանսացի գրող Ալպէր Ջամիւ մեռած է 1960-ին, 46 տարեկանին, կրնայ կազմակերպուած ըլլալ Ջա.Ժէ.Պէ.ի գործակալներուն կողմէ, ըստ իտալացի համալսարանականի մը, Երկուշաբթի օր վերապահութեամբ ընդունուած հաստատումներուն:

Ճովաննի Ջաթելի, Արեւելեան Եւրոպայի մասնագետ մը, որուն տեսութիւնը ներակայացուած է իտալական **ԻԼ Ռորիեռի բելլա Սերա** օրաթերթի սիւսակներուն մէջ, դեպքերու այս մեկնաբանութիւնը գտած է Չեխ բանաստեղծ Եան Չապրանայի «Ամբողջ Կեանքը» խորագրուած յետմահու լոյս տեսած օրագրութեան մէջ: Ան կը հաստատէ, «որ ճամբու արկածը, որուն հետեւանքով Ջամիւ մեռած էր 1960-ին,

կարգադրուած էր խորհրդային լրտեսական ցանցին կողմէ: Անոնք գործիքով մը վնասած են ինքնաշարժի անուադողերն (քու) մէկուն, որ արագացման ընթացքին կտրատուած կամ ծակած է»: Կ'աւելցնէ, որ «այս գործողութեան հրահանգը անձնապէս տրուած է նախարար Շեփիլովին կողմէ (Տիմիդրի, խորհրդային արտաքին գործոց), որպէս «պարգեւ» Արձակազեններ թերթին մէջ Մարտ 1957-ին լոյս տեսած յօդուածին համար, ուր Ջամիւ յարձակած էր այդ նախարարին վրայ, Յունգարիոյ դեպքերուն առիթով, յստակօրէն անոր անունը տալով:

Այս տեսութիւնը որքան որ ալ ուշագրաւ թուի, իր ճեյս Պոնտի յատուկ մանրամասնութիւններով, չի համոզեր ֆրանսացի իմաստասէր Միշել Օնֆրէն, որ Յունուարին հեղինակին մասին կենսագրութիւն մը պիտի իրատարակէ: «Չեմ խորհիր այդ ընդունելի ըլլայ, Ջա.Ժէ.Պէ.ն միջոցները ուներ այլապէս վերջ տալու Ալպէր Ջամիւի», յայտնած է ան Սամլոյ Գոր-

ծակալութեան: Մանաւանդ, «այդ օր քամիւ գնացքով պիտի վերադառնար: Նոյն սիսկ իր տոմսը ուներ, եւ վերջին պահուն է որ ան որոշած է վերադառնալ Սիշել Կալիմարի հետ (իրատարակիչ Կասդոսի եղբօրորդին): Աւելին. ինքնաշարժը կը պատկանէր Կալիմարի», ըսդգծելով միաժամանակ, որ **Ֆասել Վեկան** ինքնաշարժ մըն էր, որ «լաւ վիճակի մէջ չեր»: Ընդգծած է նաեւ, «որ խորհրդայինները ցանկութիւն ալ ունենային անկէ ձերբազատուելու (քամիւն), այդպէս չեին վարուեր»:

Վոյթեք Ռիբբա, Փրակայի ամբողջատիրական կարգերու ուսումնասիրութեան հիմնարկի աշխատակիցներէն, ինք եւս խիստ վերապահ է այդ տեսութեան հանդեպ, զոր «կարելի չէ ճշդել... Բոլոր հետաքրքրական բանները զորս եսդեֆէն (STP, չեխական գաղտնի ոստիկանութիւնը) գտած է եւ խորհրդայինները կ'ու-

գէին, ուղղակի հոն գացած են (Մոսկուա): Ոուսերը թոյլ պիտի չտան, որ ձեր քիթը հոն կոխէք», Մամլոյ գործակալութեան ըսած է ան:

Խորհրդաւորութիւնը, եթէ կայ, դեռ կրնայ երկար ժամանակ տեւել, պատմութեան նոպելեան ամենն երիտասարդ դափնեկիրի մահուան մասին (1957-ին 44 տարեկան էր), Ֆասել Վեկա ինքնաշարժի մը մէջ, որ բախսած է ծառի մը, Սանս քաղաքին 24 քիլոմետր հեռու, վերջ տալով փայլակային ասպարեզին «Ժանտախտ»ի (La Peste) եւ «Անկում»ի (La Chute) հեղինակին:

Յանձնառու գրող, ան բողոքած էր Արեւելեան Պերլինի (Յունիս 1950) եւ Պուտափեշտի համայնավարական ծաւալապաշտութեան դեմ (1956):

Յայացուց Յ.Պ.

ԳՐԱԿԱՆ ԳԵՐՔԵՐ

**3. ՊԱԼԵԱՆ**

# ԼՈՒՍԱԿԱՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ Կ'ԱՆԶԱՏՈՒԻ՞Շ ՉՔՈՍԱՇՐՋԻԿԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԻՆ

**Գալուստ Պապեանի  
լուսանկարներու ալպոմը\*** թերթատելով

Ամէն ոք կրնայ լուսանկարել: Այնքա՞ն կատարալեզործուած մեքենաներ կան, ոք ճիգ չեն պահանջեր, ինչպէս անցեալին, երբ կը հաշուէին լոյսի զօրութիւնը, լաւ նկարողները կամ սիրողական լուսանկարիչները, պատիկ գործիքով մը: Հիմա մեքենանաները իրենք կ'ընեն այդ աշխատանքը: Նկարներու ալպոմի ալ կարիք չկայ, քանի ոք զանոնք ուղղակի կրնանք տեղադրել համակարգիչի պաստառին վրայ:

Հակառակ այս դիրութիւններուն, զրուաշրջիկի մը նկարած Արարատին եւ իրայատուկ «աչք» ունեցող լուսանըկարիչի Արարատին միջեւ տարբերութիւն կ'ըլլայ: Այդ «աչք» ունեցող լուսանկարիչը կամ հարցում ունի իր «բնորդ»ին ուղղուած, կամ անկէ անդին ըսելիք ունի: Ի հարկէ՝ ապրում ունեցող վաւերականներու պարագային: Վերջիններու լուսանկարը կը ձգուի գեղան-

կար ըլլալ: Այդ ոստումը հազուադէպօրէն կը պատահի:

Երոպա եւ Ամերիկա մրցանակներ կը տրուին լուսանկարներու: Բոլորին ծանօթ է Եռուսուֆ Քարշի «Չերչի»ը առանց իր սիկառին: Քոլոմայիոյ երկրաշարժին ժամեր տեսած գետնին տակը սուզուող մանուկին դատապարտրածի անյուսութիւնը ինքնին խօսուն է: Բայց լուսանկարիչը «բռնած» էր մանկան աչքերը: Պաղեստինցի յուղարկաւորներու գիրկերու մէջ տարուող զյոգ մանուկներու քաղման ընկերացող քափօրի գերագոյն յուզման ակնթարթը գրեթէ յաւերժացուցած էր լուսանկարիչը եւ արժանացաւ մրցանակի:

Լուսանկարները կրնան ըլլալ պարզապէս սեւ-ճերմակ կամ զունաւոր, արժեքի տեսակէտէ անոնք գրեթէ անխօս են, երբ բացակայ է ոսպնեակի ետին կանգնած որոնողը, երկխօսութեան

ձգտողը: Եթք ընդհանրացած արձակուրդի օրերուն «կ'այցելենք», մեծ ու պատիկ, անմիջապէս կը լուսանկարենք: Ապա, այդ նկարներուն նայելով կը յիշենք կամ կը պատմենք: Զբոսաշրջիկին լուսանկարը պատահական հանդիպում մը կը սառեցնէ:

Արուեստագէտ կամ մամուլի լուսանկարիչը կ'երթայ դէպի առարկան զայն խօսեցնելու համար: Օրինակ, անոնց «բռնած» դիմանկարները անցագրի մէջ դրուելու համար չեն, նոյն դիրքով, նոյն չափերով:

Այս երկար ներածականը անհրաժեշտ համարեցի խօսելու համար Գալուստ Պապեանի լուսնկարներու մեծադիր էջերով ծառալուն ալպոմին մասին: Ի հարկէ, իրաքանչիր անձ որ կը դարձնէ այդ ալպոմին էջերը, նոյն հետաքրքրութեամբ կանգ չ'առներ բոլոր էջերուն վրայ: Եթէ այդ նկարներուն մէկ մասը «բան մը ըսկ» դիտողին, որ անպայման լուսանկարողին ըսածը կամ ըսելիքը չէ, լուսանկարը կը դադրի մեքենական վերարտադրութիւն մը ըլլալէ: Կը դառնայ այլ բան: Այսինքն, եթէ սառած իրականութիւնը խօսի, լուսանկարը այլ մակարդակ կը բարձրանայ:



Կոնս բաղամաս, Գալուստ Պապեան, (լուսանկար)

Ի հարկէ, լոելեայն հասկնալի է, որ Գալուստ Պապեանի լուսանկարնելու «արկածախնդրութիւն»ը ազգային-հայրենասիրական է: Կը տողանցեն սփիտք-մարդիկ, արուեստագէտներ, մտաւորականներ, յատուկ անուններ, որոնք իրենք զիրենք կը յիշեցնեն... զիրենք ճանչցողներուն: Կը տողանցեն նաև հայրենի արդէն գէք անունով ծանօթ մարդիկ, գրողներ, բանաստեղծներ, արուեստագէտներ, յուշարձաններ:

# ԲԱԳԻՆ

Գալուստ Պապեան, իր ձեւով, մեր պատմութիւնը կը փոք էջերու վրայ, ոմանց համար նորութիւն, հպանցիկ ծանօթացում, որիշներու համար՝ յուշեր արծարծող, կայի եւ չկայի յիշատակներ: Ինչ որ կը տեսնենք իին օրերու պատմութիւն չէ, անմիջական ներկան է:

Երեմն նաև՝ հայրենի կեանք՝ որպէս բնանկար, դաշտ, մարգագետին ոչխարներով, որոնք հողին սէրը կը պատմեն, թերեւս նաև իրաքանչիր սփիռքահայու հոգիին մէջ տեղ մը նոխիրի տակ քնացող հայրենադարձութեան զգացումը կը ջերմացնեն, որ հազուադէպօրէն կը վերածուի արարման:

Այս լուսանկարները, սեւ-ճերմակ, ծիածնային գոյներէ անդին, խորքը սեւենելու իրաւէր են, աչքերու խտիդ պատճառող կարմիրէ, կապոյտէ, կանաչէ տարբեր:

Երեմն տեսնուածի ետին թաքնուածին չհասնելու անբաւարութիւն կայ, իրաքանչիրի նայուածքին ակնկալութեան յարաբերաբար: Այսպէս, յանկարծ կրնաք կանգ առնել Կոնս թաղամասին մէջ, երբ բառերու ընթերցումը կը յուշէ, որ այդ Կոնսն է: Դոներու մուտքին կանգնած մասուկը կը գրաւէ համակ ուշադրութիւնը, Կոնսը կը կորսուի:

Կոնսը եթէ խօսէր իր պատերով, ժամանակի գիծին վրայ կանգ առած քակերով, այլապէս «բաներ» կրնաք պատմել: Բայց Գալուստ Պապեան կը սիրէ մարդիկը, ժողովուրդը, իրենց կեանքով, իր ոսպնեակը զանոնք կը փնտուէ:

Եթէ իրեն ընկերացած ըլլայի, պիտի յիշեցնէի, որ Հայաստանի անդրանիկ Հանրապետութեան վերջին վարչապե-

տը հոն թաքնուած էր համայնավարական հալածանքի օրերուն: Թերեւս այդ տունը դեռ կայ, քանի որ Կոնսը Երեւանի կուշտին վրայ սառած տեսակ մը ճարտարապետութիւն է...

Երեւան եւ Սեւան այցելող զրուաշըրջիկները չեն տեսներ գիտի, գիտացինն եւ հոն միօրինակ եւ միաժամանակ զանազանութեամբ բարախող կեանքը: Որքա՞ն դրական գործ կատարած է Գալուստ Պապեանի ոսպնեակը, զանոնք յիշեցնելով:

Կ'ապրինք ձայնի եւ պատկերի համաշխարհայնացած քաղաքակրութեան մէջ: Գալուստ Պապեանի լուսանկարները արագութեամբ տեսնելու հնարաւորութիւն կու տան էջերը դարձնողին: Եթէ շատեր ծանօթ են Սարգսի Փարաճանեանին, թերեւս ցանկութիւն կ'արքնեայ ճանչնալու նաև բանաստեղծ Արտեմ Յարութիւնեանը, անոր լուսանկարին եւ անունին հանդիպելէ ետք, նաև՝ բանաստեղծութիւն կարդալու :

Գալուստ Պապեանի լուսանկարներու ալպոնք սոսկ գրադարանի մը մէջ գեղեցիկ ներկայութիւն մը ըլլալէ աւելին պէտք է ըլլայ: Ան ինքզինք փնտուելու սփիռքահայու փորձն է, փորձութիւնը, որ կը ցանկայ իր նմանները իրաւիրել ինքնատիպ «մեղսակցութեան» մը:

Մեղսակցութիւն ի՞նչ բանի...

28 Փետրուար 2013  
Նուազի-լը-Կրան

\* Թորոնքո, 2011, 324 էջ

\*Հրապարակութիւն

ՀԱՍՏԳԱՅԻՆԻ «ԳԼԱՋՈՐ» մասնաճիւղի

ՔԱՂԱՔԸ ԼՍՈՂ ԵՒ ՎԵՏՎԵՏԱՑՈՂ  
ԳՈՅՆԵՐՈՎ ԶԱՅՆ ԴԱԶՈՂ

# ՄԻՐԵՅ ԿՈԿԻԿԵԱՆ



Միրէյ Կոկիկեանի կտաւները տեսած էի «Նոահ՝ Արք» (Նոյեան Տապան) ար-ւեստի ցուցասրահը: Քաղաքներու տու-փիկանման պատերու ետին բարախող կեանքը կարծած էի ըռնել: Ուզած էի հանդիպի իրեն: Ապա Համազգայինի «Լիւսի Թիւթիւննեան» պատկերասրա-հին մէջ կրկին դէմ առ դէմ գտնուած էի

իր աղմկող աղեւնատան լուսամուտնե-րով ընակուած տուներուն:

Մեծ քաղաքներու իրարու վրայ դիզ-ւած չէնքերու մէջ մարդիկը բանտարկած ընակարաններ, ուր առանձնութիւնը կարծէք կը նուագուէր կտաւնե-րուն վրայ: Գտած էի, որ ժամանակակից մարդու տեսաղաշտը եւ հոգեկան աշ-

# ԲԱԳԻՆ


Խարհը կը պատկերացնէին անոնք, առանց աղմուկի եւ առանց բան չնշանակող պոռոս գոյներու խառնուրդի:

Իր տան սենեակներուն եւ անցքերուն մէջ իր գեղանկարները կը չնչէին, կողք կողքի, դէմ դիմաց, մէկը միւսին վրայ՝ սպասելով մեկնումի: Կը պատրաստըւէր ցուցահանդէսի: Խանդավառ եւ յարաշարժ կին մըն է Միրէյ Կոկիկեան, վստահութիւն ներշնչող ազնութեամբ, թափանցիկ, բաց դէպի ուրիշները: Կարծէք իր ստեղծագործական աշխարհին մէջ ընթացիկ եւ մանրուք հարցերուն տեղ չկար:


Իր շուրջ աղմուկ ստեղծելու ցանկութիւնը բացակայ էր: Անտարագելի եւ մեղմ խորհրդապաշտութիւն մը կը պատմէին իր գործերը:

Ինքնատիպ ուղեծիր մը ունեցած է Միրէյ Կոկիկեան: Գեղանկարիչները ընդհանրապէս մանկութեան օրերուն խևկ կը դրսեւորեն իրենց հակումը, բնատուր ձիրքը: Ինք անկեղծութեամբ կը պատմէ, որ ուզած են որ բժիշկ ըլլայ, ատամնարոյժ, ուզած է հիւանդապահուհի ըլլալ եւ ծնողքը ընդդիմացած են: Ի վերջոյ թելաղրած են, որ Լիբանանի Գեղարուեստից Ակադեմիան (ALBA) երթայ եւ հետեւի ներքին ճարտարապետութեան: Երեք տարի ետք, պատահմամբ, կը մտնէ կերպարուեստի ուսանողներու աշխատանոցը: Հոն է որ կը բռնկի հիացումով եւ ինքնիրեն կ'ըսէ: «Եթէ ես ալ անոնց պէս կարենայի ըլլալ»... իր կոչումին ձայնը կը լսէ:

**Ծնողքը կրկին կ'ընդդիմանան եւ չեն**



Nuit Magique 90x140 oil



Cygne! Me voila 90x140 oil

ուզեր որ իր ուսման երեք տարիները կորսուին, ծախսերը ի դերեւ ելլեն: Աւելին նաեւ. ինչպէս կարելի է կեանքը շահիլ նկարչութեամբ:

Կը յաջողի, առանց իր ուսման երեք տարիները կորսնցնելու, հետեւիլ կերպարուեստի չորրորդ տարուան դասընթացքներուն: Իր ընատուր ձիրքը կը յայտնաբերուի: Գերմանացի ուսուցիչ մը զինք տպաւորած է, որուն հետ աշխատած է, սիրած է երփնամատիտով պատկերներ (pastel) գծել եւ իր առաջին փորձերը յաջողութեամբ պսակուած են: Անակնկալ մրցանակ մըն ալ շահած է: Երախտագիտութեամբ կը յիշէ իր ուսուցիչը, որ իրեն տուած է երփնամատիտով աշխատելու ճաշակը: Իր սե-

րունդէն շատերու վաստակաւոր ուսուցիչը՝ Կիւվտէր՝ զինք տպաւորած է: Իր ուսուցիչներէն տիկին Հարֆուշ, իր գործը զնահատելով, իրեն թելաղրած է երփնամատիտով (pastel) ստեղծագործել:

Կը յիշէ այդ տարիները: Փոլ Կիրակոսեանէն, որ եղած է իր ուսուցիչը, կը պահէ յուղումնախառն յիշատակ: Անըսած է. «Դուն պիտի յաջողիս»: Ժողովրդական արուեստի աշխատանքներու մրցանակ ստացած է:

Կը սիրէ ժամանակակից նկարիչները, ինչպէս Փիքասոն: Կը սիրէ Պեթհովէնը եւ կ'ունկնդրէ երբ կ'աշխատի:

Շրջան մը ապրած է Փարիզ:  
Կը զրուցենք եւ կը հարցնեմ.



Nature morte 40x30 oil

- Իւրաքանչիւր ստեղծագործող կրողն է անցեալի մը, մշակոյթի, հայոց պարագային այժմ նորոյթ է խօսիլ «զոյգ մշակոյթներու» մասին։ Ինչպէ՞ս կը սահմանէք դուք ձեզ։ Ինչպէ՞ս կը կենակցին զոյգ մշակոյթները, խզո՞ւմ թէ՞ հարստացում։ Այն որ չէք կրնար հաղորդակցիլ եւ հաղորդուիլ ձեր ծագման

լեզուով գոյութենական խնդիր մը կը ստեղծէ՞ եւ այդ կը ժայթքէ՞ ձեր գործին մէջ։

Հասունացման հասած Միրէյ Կոկիկեան հարկ էր որ խօսէր իր աշխարհին, գոյներուն, ապրումներուն եւ անոնց դրսեւորման մասին։ Լսէր թէ ինչո՞ւ կը նկարէ, ի՞նչ ըսելու համար։ Հայերէն դժուարութեամբ հասկցող եւ չխօսող Միրէյ Կոկիկեան կը զարմացնէ.

- Գործերուս տիրական կարմիրը իմ մէջ է, ևո- գիիս խորը, եւ այդ Հայաստանն է։


Իր անձին եւ գործին հանդէպ վերապահ Միրէյ Կոկիկեան կը բացւի։

- Ես կը կրեմ զոյգ մշակոյթները։ Արդէն կ'ուսուցանեմ Համազգայինի կերպարուսի դպրոցը, ուր աշակերտներուն իննիսուն տոկոսը հայեր են։ Երբ հայերէն կը խօսին կը հասկընամ։ Իրենց ալ այդ կ'ըսեմ։

Պարզ է. ինք- զինք դուրսէն դի-



## ԲԱԳԻՆ



Hevea 40x60 oil

2013, ԾԱ. ՏՄԴԻ, ՁԻ 1



# ԲԱԳԻՆ

**տող չի համարեր Միրէյ Կոկիկեան:**


Քաղաքը կը գտնուի Միրէյ Կոկիկեանի երանդապնակին մէջ: Զիրար սեղմող եւ մարդը թաքցնող այդ շէնքերը մղձաւանջ կ'առթեն, բնութենէն կը հեռացընեն: Անոնք նաեւ կ'արտայայտեն իր թաքուն աշխարհը, զոր ինք չ'ուզեր ըսել: Եւ երբ դիտել կու տամ, որ բնութիւնը բացակայ է, կ'ըսէ.

- Շէնքերուն միջեւ կան ծառեր, այդ բնութիւնն է, բայց նաեւ այդպէս է արդի կեանքը: Ես կ'ապաստանիմ իմ նկարչութեանս մէջ, զոյները կ'արտայայտեն իմ հոգեվիճակներս: Ես իմ ներաշխարհս

ունիմ եւ անտարբեր չեմ աշխարհի ցաւերուն եւ տառապանքին: Ամերիկայի «11 Սեպտեմբեր»ը կամ Լիբանանի մէջ Ռաֆիք Հարիրիի դէմ կատարուած ահարեկչութիւնը խորապէս ցնցած են զիս, եւ այդ խոր ապրումներս վերածած եմ գեղանկարի: Ես ազատ նկարիչ եմ, եւ մարդիկ արգելք եղած են «11 Սեպտեմբեր»ը ներկայացնող գործս ցուցադրելու, անոր մէջ քաղաքական դիրքորոշում տեսնելով, խուսափած են:

Կը խօսինք Միրէյ Կոկիկեանի զործերուն մէջ երեւցող «չարժում»ին մասին:

- Ես բարձրացման եւ թռիչքի շար-



Beyond Timbuctu 80x100 oil



Impulsions Eclectiques 22x25 mixed media

Ժուլմը ունիմ իմ մէջս, եւ այդ կը դրոշմեմ գործերուս: Այդ կու գայ նաեւ անկէ, որ ես ունեցած եմ կրօնական եւ հաւատքի արտակարգ ապրում եւ փորձ, Սերպիոյ մէջ, Սրբուհի Կոյսին հետ, որ վերացման շնորհ է: Հսի, որ Պեթհովեն կը լսեմ, դասականները, բայց նաեւ կրօնական երգերը, չարականները: Կը

զզամ, որ ես կ'առաջնորդուիմ ուժով մը, որ շնորհ մըն է տրուած Աստուծոյ կողմէ: Կը սիրեմ կարմիրը, որ կեանքի գոյնն է, յոյսի գոյնն է:

Միշտ խորհած եմ, որ արուեստագէտին կարծիքը պէտք չէ հարցնել իր գործին մասին: Գործը ինք պէտք է խօսի արուեստասէրին կամ ան ուզէ լսել: Կը

# ԲԱԳԻՆ

Հարցնեմ, թէ Միրէյ Կոկիկեան ունի՞  
գործեր գորս ինք իրեն համար կը պահէ,  
որպէս իր «գաղտնի պարտէզը»։ Ան ցոյց  
կու տայ ձերմակով գործեր, որոնք ինք-  
նատիպ թելադրականութիւն ունին,  
անոնցմէ մին գորշ եւ խորհրդաւոր ան-  
տառ մըն է, հովէն ծեծուած ծառերով։  
Կը պատմէ, որ իրեն համար հաճելի  
եղած էր իմանալ, որ գործերը փոխանցը-  
ւած էին մէկ արուեստասէրէն ուրիշի  
մը։ Այսինքն, իր գործը չէր վերածուած  
սոսկ գեղօրի, այլ կ'ապրէր մարդոց գի-  
տակցութեան եւ վայելքին հետ։

Պահ մը առանձին կը մնամ։ Կը շրջիմ  
պատերուն վրայ կախուած կտաւները  
դիտելով։ Ինզինքիս թոյլ կու տամ պա-  
տի մը կոթնած, իրարու վրայ գիրքերու  
պէս շարուած նկարները բանալու։  
Տպաւորութիւն մը. Միրէյ Կոկիկեան  
կարծէք չի գծեր դուրսի համար, նախ  
կը գծէ իր իսկ վայելքին համար, քանի  
որ կը խաղայ գոյներու հետ, որոնց  
երանգները կը փոխուին լոյսին հետ,  
նաեւ իրմէ ճառագայթող լոյսին հետ։

Արեւելքը, կանացի մեղմ զգայնու-  
թիւնը, մարդոց կեանքով ապրող քաղա-  
քը, ինչո՞ւ չըսել, իր մէջ միշտ առկայ  
պատկանելիութեան ազգային-մշակու-  
թային երկուութիւնը, նաեւ շատերու  
կողմէ ժամանակավրէպ համարուող իր  
նրբազգաց «միսթիզիզմ»ը կը գումար-  
ւին իր ներաշխարհի երանգապնակին  
վրայ։ Այդպէս ալ տեղի կ'ունենայ «ալ-  
շիմի»ն եւ կը ծնի գործը։

Եւ ջերմացած զրոյցի ընթացքին, քա-  
ղաքի աղեւնատան լուսամուտներէն

եկած արուեստասէրը կը մասնակցի  
այդ «ալշիմիստ»ի խաղին։

Կը մտածեմ, որ եթէ Միրէյ Կոկիկեա-  
նի, ինչպէս տաղանդաւոր ուրիշներու,  
«տիրութիւն ընող» կառոյցներ ըլլային,  
զանոնք հացնէին արուեստի մեծ «շու-  
կաներ»ը, ան կրնար ինքզինք այլապէս  
արժեցնել եւ մեծնալ։

Կրնայ զարմանալի թուիլ։ Երբ ար-  
դէն հրաժեշտ տուած էի եւ կը սպասէի  
ինքնաշարժ մը, ցանկութիւն ունէի վե-  
րադառնալու, թափանցելու եւ թա-  
փանցուելու արուեստի ուրախութեան  
առթած միամտութեամբ։

Շատեր արուեստի գործեր կը գնեն  
որպէս գեղօր, իրենց տան կարասինե-  
րուն յարմարող, ներդրում ընելու կամ  
տուրքէ խուսափելու համար։ Իսկ ես կը  
մտածեմ, փողոցին անկիւնը, թէ ինչ-  
պէ՞ս կարելի է արուեստ սիրել, հաշուա-  
պահական տիսրութիւններէն հեռանա-  
լով, միամիտ եւ պարզ հոգիով։

Իմաստասէր մը կ'ըսէր, թէ իրերուն  
պէտք է մօտենալ պարզ եւ միամիտ  
հոգիով (Il faut aller aux choses avec une  
âme nue et ingénue - Husserl)։

Այդպէս է Միրէյ Կոկիկեանի ստեղ-  
ծած գոյներու եւ շնչացող գիծերու  
խաղը։


**Յ. Պ.**

7 Մարտ 2013, Պէյլութ




**RETROSPECTIVE  
«ԱՐՄԵՆԻԱՆ ՈՍՊՆԵԱԿԵՏ»  
ԳԱԼՈՒՏ ՊԱՊԵԱՆ  
Թերությո, 2011**

**«5 ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ»  
Հեղինակ ԱՐԱ ԱՐԺՐՈՒՆ  
ՊԵՂՈՒԹՅ, 2012**




**«ՊՏՈՅՑ ՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ԲԱՌԱՐԱՆԻՆ ՄԵԶ»  
ՅՈՒՆԱՏԵՏՐ - 78  
Հեղինակ Ռ. ՀԱՏՏԵՃԵԱՆ  
Հատոր Ա.  
Խաթանյան, 2012**

**«ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ - 5»  
Հեղինակ ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ  
ՆԻԼ ճըրգի, 2012**




**«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿՐԳԸ»  
Հեղինակ Ս. Յ. ՊՈՒԼՏՈՒԳԵԱՆ  
Փոխ-կառավարիչ Լիբանանի Կեդրոնական դրամատան 1985-1990  
ՊԵՂՈՒԹՅ, 2012**

**«ՈՂԲԱՄ ԵՒ ԾԻԾԱՂԻՄ»  
Հեղինակ ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿՈԱՆԵԱՆ  
2013**



**«Էօթէն ԵՌԻՆԵՍՔՕ» ԾԱՆԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿ  
«ԱՆԵԹԵԹ»Ի ԴԻՄԱԿՈՎ ՆՈՐԻՐԱՊԱՋՏ ԳՐՈՂԸ ԵՒ  
«ԱՐՔԱՆ ԿԸ ՄԱՐԱՍԱՅ»  
Հեղինակ ՄԵԹՈՐ Գ. ՏԵՐՏԵՐԵԱՆ  
ՊԵՂՈՒԹՅ, 2012**

**«Guide de la Mémoire Arménienne en France»  
Հեղինակ HRANT NORSEN**





ՀԱՄԱԳՈՅՆԻ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԻԹԵՒՆ